



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search


Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

A

995,778

145






UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

ՀԱՅՈՎ

ՅԱԴԿԻ

ՏԱՐԴԿԱՑԻՆ ԳՐ 118



**ՍԻԼՎԻՈՑ ՓԵԼԼԻՔՈՅԻ**

**ՅԱԴԱԳԱ**

**ՄԱՐԴԿԱՑԻՆ ՊԱՐՏՈՒՅ**

1930.



**ՎԵՆԵՏԻԿ**

**ի ապարանի սրբոյն Ղազարու**

**1854**

GRAD

EREN

3187

Bulw

GRAPH  
E R E N  
3 187  
01.10.99.

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ակվայ ՓԵՍԼԻՔՈՅ Հո.Հակաւար Խ.  
Թալացին այն սակաւաթիւ ընտիր  
մատենագիրներուն մեկն է , որ  
իրենց գրուածքներուն պարզու-  
թեամբն ու անուշութեամբը կար-  
ծեաթէ աւելի մարդուս սրափն հետ  
կը խօսին քան թէ մոքին հետ : Թէ  
որ Բանդուն իմ ըսուած գիրքը իր ազ-  
նուական ու սիրելի հոգւոյն հայե-  
լին սեպենք՝ Յալագս Մարդկան Պար-  
ուուց գրքոյկն ալ իրեն ուղիղ վա-  
րուցը գաղանիքն ու Շմարիտ և քը-  
րիստոնէական պիլիսոփիայութեանը  
դանձն է կրնանիք ըսել :

Աս պատուական գանձը ինքը իր  
աղջին պատանեցը նուիրեր է .  
մենք ուզեցինք որ մեր աղջին ու-  
սումնասէր պատանիներուն ալ աս-  
կէ բաժին հանենք : Եւ աւելի ա-  
նոր համար ալ ուրախութեամբ մը  
ձեռք զարկինք աս փոքրիկ աշխա-  
տանքին , որ մէջի խրատները շատ  
յարմար կը տեսնանք մեր ժամանա-  
կիս աղջային պատանիներուն , որ  
զանազան դպրոցներու մէջ եւրո-  
պական կը թութեան և լեզուաց  
ճաշակները սկսած են առնուլ :

Խտալիոյ նորաթրողբոջ որդիքը ի-  
րաւամբ երախտագէտ են աս իրենց  
ազնիւ աղջակցին . իրաւամբ նաև  
ուրիշ եւրոպացի աղջերը , ինչուան  
Յոյներն ալ , աս գրքոյկը թարգ-  
մանուած ունենալով շնորհակալ  
կըլլան Փելիքոյին իր քաղցր ու ի-  
մաստուն խրատներուն համար : Տա-  
րակոյս շունինք որ Հայաստանի

զաւկըներն ալ աս մեր Շարդմա-  
նութիւնը կարգալով՝ անոնցմէ վար  
պիտի չմընան՝ տուած դաստիարա-  
կութեանը հլութեամբ անսալու, և  
զինքը բոլոր սրաանց օրհնելու :

Հ . Գ . ԱՅՎ.



## ՄԱՏԵՆԱԳԻՐՆ

Այս ճառը մէկ հօգւոյ համար  
դրուած է. բայց յուսալով որ օդ-  
տակար ըլլայ նաև ամէն պատա-  
նեաց, ուզեցի հրատարակել:

Ուսումնական ոճով դրուածք մը  
չէ ասիկայ, և մէջը մարդկային պար-  
տուց վրայ խրթին խնդիրներ չկան:  
Խնծի կ'երևնայ թէ բարեկիրթ ու  
բարեպաշտ ըլլալու պարտականու-  
թիւնը ցուցնելու համար Ճարտար  
ու խորունկ ապացուցներու կարօ-  
տութիւն չկայ: Թէ որ մէկը այնպի-  
սի ապացոյցներն իր խշամատներին  
մէջ չցանէ, գրքերու մէջ գտնալիք  
չունի: Հոս ես պարզ ցանկի մը պէս  
յիշեր եմ ան պարտքերն որ մար-  
դուս կենացը մէջ դիմացը կ'ելլեն.

ասով հրաւերք մը միայն ըրեր եմ  
որ կարգացողները ուշ դնեն այն  
պարտքերուն , և հաստատուն կամ  
քով մը անոնց գործադրութեանն  
ետևէ ըլլան :

Որչափ որ կարելի է՝ խելք ծա-  
խելէն աղուոր ոձներ բանեցնելէն  
հեռու կենալ ուզեցի , գիանալով որ  
աս նիւթիս մէջ հարկաւորն է ամե-  
նապարզ յոտակութիւն :

Ո՞վ իմ հայրենեացս պատանինե-  
րը , ձեզի կը նուիրեմ ես աս հատ-  
րիկը , և փափաքս ան է որ ասիկայ  
խթան մը սեպուփ ձեզի առաքինու-  
թեան ետևէ իյնալու , և ձեր եր-  
ջանկութեան մէկ պատճառն ալ  
աս ըլլայ :



## ԳԼՈՒԽ Ա.

Պարտիին հարիսուրութիւնն ու պարուա-  
խառութիւնը :

Պարտք ըսածգ այնպիսի բան է  
որ մարդս ոչ երբէք կրնայ մաքեն  
հանել, և ուզէ չուզէ անոր հար-  
կաւորութիւնը կը ճանչնայ: Պարտ-  
քը մարդուս բնութենէն զատելը  
անկարելի բան է: ասոր մեր խղճմը-  
տանքն ալ կը վկայէ՝ խելքերնիս բա-  
ցուած չբացուած, խելքերնիս բա-  
ցուելէն ետքը աւելի, անկէց ետքը  
հետզհետէ ալ աւելի: Մեղմէ  
գուրս գանուած բաներն ալ նոյն-  
պէս կը վկայեն: վասն զի մէկ յա-  
փառենական սքանչելի օրէնք մը կայ  
որով կը կառավարուի ամէն բան, և  
ամէն բանի մէջ ալ այնպիսի վախճան  
մը կայ որ ամէնն ալ կը միաբանին՝  
Աստուծոյ (որ ամէն բանի սկիզբն

ու վախճանն է ) իմաստութիւնը  
ցուցնելու և կամքը կատարելու :

Մարդս ալ մէկ վախճանի մը հա-  
մար ստեղծուած է . ուրեմն պէտք է  
այնպէս ըլլայ՝ ինչպէս որ պարտա-  
կան է ըլլալու . չէ նէ ոչ ուրիշները  
համարում կ'ունենան վրան և ոչ  
ինքը . ուստի չկրնար երջանիկ ըլ-  
լալ : Մարդուս բնական է երջան-  
կութեան փափաքիլ , և միանգա-  
մայն հասկրնալ ու հասկրցընել թէ  
երջանկութեան չհասնիր առանց  
լաւ մարդ ըլլալու . այսինքն առանց  
այնպիսի մարդ ըլլալու՝ ինչպէս որ  
կը պահանջէ իր օգուտը , տիեզե-  
րաց կարգը և Աստուծոյ գիտաւո-  
րութիւնը :

Կիրքերնիս բռընկած ատենը մեզի  
անանկ կու գայ որ օգտակար համա-  
րինք այն բանն որ հակառակ է ու-  
րիշի օգտին և կամ ընդհանուր բա-  
րեկարգութեան . բայց մողերնիս  
չհամոզուիր , խղճմատանքնիս չէ կը  
կանչէ : Դակ կիրքը գագրելէն ետե  
այն ամենայն բանն որ ուրիշի շա-  
հուն և կամ կարգի կանոնի գէմ է՝  
ոչտ զգուելի կ'ըլլայ մեզի :

Մեր օգտին համար այնչափ հար կաւոր է պարառոց կատարումն որ ինչուան զանազան ցաւերն ու նաև մահն ալ, որ մարդուս անմիջական վնասները կը համարուին, հեշտա լի բաներ կը դառնան այն առաքինի մարդուն համար որ կը չարջա րուի կամ կը մեռնի՝ ուրիշի օգուտ մը ընելու և կամ Արարջին երկրպա դելի կամացը հպատակելու մոքով։

Ուրեմն թէ պարսկա ըսելը և թէ միանգամայն Երջանիութիւն ըսելը ու րիշ բան չէ, բայց եթէ այնպիսի մարդ ըլլալ՝ ինչպէս որ պարտական ենք ըլլալու։ Առւրբ հաւատքն ալ աս զսեմ ճշմարտութիւնը կը բացա տրէ այն խօսքովն որ կըսէ, թէ մարդու ըստ պարփէրի Աստուծոյ ստեղ ծուած է։ Իրեն պարտքն ու եր շանէութիւնն է Աստուծոյ պատ կերն ըլլալ, չուզել ուրիշ բան ըլ լալ, և ուզել բարի ըլլալ՝ որովհետե Աստուած բարի է, և մարդուս վախճան որոշեր է՝ ամէն տեսակ առարքինութեան հաանիլ ու իրեն հետ միանալ։

## ԳԼՈՒԽ Բ .

Սեր ճշմարտութեան :

Մեր պարտքերուն առաջինն է՝  
Ճշմարտութիւնը սիրել և անոր հա-  
ւատալ:

Ճշմարտութիւնն է Աստուած .  
զԱստուած սիրելն ու Ճշմարտու-  
թիւնը սիրելը մի և նոյն բանն է :

Զօրացիր, սիրելի, Ճշմարտու-  
թիւնը սիրելու, և չխարուելու այն  
մաղձուա ու կատաղի իմաստակնե-  
րուն սոււտ ճարտասանութենէն որ  
կը ջանան ամէն բանի վրայ սիրտ  
կոտրող տարակոյսներ հանելու :

Խելքը ամենեւին բանի չիդար,  
մանաւանդ թէ վիաս ալ կ'ընէ ,  
երբոր գործածուի Ճշմարտութիւ-  
նը կործանելու, վար զարնելու ,  
և իրարմէ ցած ենթադրութիւն-  
ներ կամ կարծիքներ հաստատելու .  
երբոր աս աշխարհիս մեջի չարիքնե-  
րուն վրայ յուսահատական խոր-

Հրբանքութիւններ ընելով՝ ցնդ-  
ունիր որ կեանքը աղէկ բան ըլլայ .  
Երբոր աշխարհիո մէկ քանի առ-  
երևոյթ անկարգութիւնները միայն  
քովէ քով շարելով չուզեր տեսնել  
թէ ինչ կարդաւորութիւն կայ մէ-  
ջը . Երբոր յայանի ապացոյցներով  
ու մարմնոց մեռնիլն ալ աետնելով  
չուզեր հաւտալ թէ էս մը այսինքն  
հոգի մը կայ բոլորովին աննիւթ ու  
անմահ . Երբոր առաքինութեան ու  
մոլութեան մէջ եղած տարբերու-  
թիւնը երազ կը համարի . Երբոր  
զմարդը անբանի տեղ կը դնէ ու ա-  
մենսին ասառւածային բան մը չու-  
զեր պետնել վրան :

Թէ որ մարդս ու արարածները  
այնչափ գարշելի ու անարդ բաններ  
ըլլային , ինչ հարկ կար ատեն կոր-  
սընցունել ու նստիլ աղէկ աղէկ բա-  
ներ մատածել . պէտք էր որ ամեն  
մարդ ինքզինքը մեռցնէր ազատէր .  
Խելքին սորվեցուցածը աս միայն  
պիտի ըլլար :

Բայց որովհեաւ խզմատները ա-  
մենուս խորհուրդ կու տայ որ ա-

պղինք (քանի մը տկարամիտներուն  
խօսքէն բան չելլեր ), որովհետև ա-  
նոր համար կ'ապրինք որ բարւոյն  
փափաթինք , որովհետև յայտնի կը  
աեանենք որ մարդուս բարին այն  
է՝ որ չէ թէ ցածութեամբ որդե-  
րուն ճճիներուն հաւասարի , հա-  
պա ազնուանայ ու առ Աստուած  
բարձրանայ , տարակոյս չկայ թէ  
ուրիշ մէկ բանի մ'ալ չկրնար մարդս  
իր խելքը այնպէս աղէկ գործածել՝  
ինչպէս տառը որ մտածէ թէ ին-  
չուան ինչ գերազանց բարձրու-  
թեան կրնայ հասնիլ , և գրգէ ինք-  
ովնքը անոր հասնելու :

Աս այսպէս գիտնալէն ետքը , քա-  
ջութեամբ մէկդի նետենք սկեպտի-  
կեանց , շնականաց և անոնց նման  
աղանդներու փիլիսոփայութիւն-  
ներն որ նախատինք են մարդուս .  
պարոք գնենք մեզի ճշմարիտ , գե-  
ղեցիկ և բարի բաներուն հաւասարը :  
Հաւասարալու համար՝ պէտք է ու-  
զնէլ հաւատալ , պէտք է տաստիկ սի-  
րով ճշմարտութիւնը սիրել :

Միայն աս սէրն է որ մարդուս

ՅԱՅ 27

Հոգւոյն ոյժ կու տայ . ով որ տարա-  
կոյսներու մէջ տատանիլ կը սիրէ՝  
Հոգւոյն ոյժը կը կորէ :

Ամէն տեսակ ուղիղ սկզբանց  
հաւտալէդ ետքը , առաջադրէ որ  
դուն առաջինն ըլլաս միշտ՝ թէ խօս-  
քով և թէ գործքով ճշմարտու-  
թեան կենդանի պատկերն ըլլալու :

Մարդուս խղճմտանքը ճշմար-  
տութեամբ միայն կը հանգչի : Ստա-  
խօսը թէպէտ և ուրիշներէն չճանչ-  
ցուի՝ ինքն իրեն պատիժ է , վասն  
զի կ'իմանայ որ պարտքերուն մէկը  
ոտքի տակ կ'առնէ ու իր պատիւը  
կը կորալնցընէ :

Սուտ խօսելու ցած սովորու-  
թեան շվարժելու համար՝ մէկ հա-  
տիկ հնարքն է առաջադրել որ ամե-  
նին սուտ շխօսիս : Թէ որ աս առա-  
ջադրութիւնդ մէկ անգամ մը աւ-  
րել ուզես , պատճառ չկայ որ եր-  
կու անգամ , յիսուն անգամ , անթիւ  
անգամ ալ չաւրես : Ասով է որ այն  
չափ մարդիկ կամաց կամաց սոսկա-  
լի կերպով դիւրամէտ կ'ըլլան կեղ-  
ծելու , բաները մեծցընելու և ին-

չուան նաև պապարտութիւն ընելու։  
 Այն ժամանակներն աւելի տպա-  
 կանած ժամանակներ պիտի սե-  
 պուին՝ որ ատեն որ սահմանութիւ-  
 նը աւելի շատցած է։ Ան ատեն ան-  
 վատահութիւնը ամեն աեղ կը ափրէ,  
 ինչուան հայր ու որդի իրարու վրայ  
 չեն կրնար վսաահիլ. ան ատեն կը  
 շտռնան ու կը շատնան մեծամեծ  
 խոստմունքները, երգմունքները,  
 խարդախութիւնները. ան ատենքա-  
 ղաքական, կրօնական ու նաև պարզ  
 գրաւորական վէճ մը բացուելուն  
 պէս ամէն մարդ կ'աշխատի որ գի-  
 մացինին վրայ մուդ քսելու գոր-  
 ծոգութիւններ և խորհրդածու-  
 թիւններ հեարէ. ան ատենը ա-  
 մէն մարդ միաքը կը գնէ թէ իրեն  
 հակառակորդները ինչ և իցէ կեր-  
 պով ընկածնը օրինաւոր բան է. ան  
 ատեն ամէն մարդ ամենայն ջանք  
 կ'ընէ որ ուրիշ գէմ վկայութիւն-  
 ներ գտնէ: ու քանի մը հատ գտա-  
 ծին պէս, թէպէտ և անոնց թե-  
 թնութիւնն ու ստութիւնը յայտնի  
 աւըլայ՝ մէկն կը նայի որ զանոնք

Հաստատէ , մեծցրնէ , ու այնպէս  
ձևացրնէ որ իբր թէ անոնց զօրաւոր  
բաներ ըլլալուն կը հաւատայ : Ա-  
նսնք որ արտի պարզութիւն չունին՝  
միշտ կը կարծեն որ ուրիշներուն  
սիրոտն ալ երկու երեսանց է : Իրենց  
չափած մարդը բան մը որ ըսէ . կը  
համարին թէ չար մտքով է անոր  
ըսածը . իրենց չափած մարդը թէ  
որ աղօթք ընէ կամ ոզորմութիւն  
տայ , Փառք Աստուծոյ որ ես անոր  
պէս կեղծաւոր չեմ կ'ըսեն :

Դու թէպէտ և այնպիսի ատեն  
մը աշխարհք եկեր ես որ սուստ խօ-  
սիլն ու ամենեւին բանի մը չաւտալը  
շատ հասարակ բան դարձած է ,  
նայէ որ աս երկու ախտէն ալ ան-  
տրատ մնաս : « Նայէ որ մեծանձնու-  
թեամբ յօժար ըլլաս միշտ ուրիշի  
ըսած ճշմարիտ խօսքին հաւալու ,  
և թէ որ մէկըքու ըսածիդ չաւտայ ,  
մի բարկանար . բաւական է որ զո-  
ւարթերես ըլլաս դուն և Անոր աջ-  
քին առջևն որ ամէն բան կը տես-  
նէ » :

## ԳԼՈՒԽ Գ.

Աստուծուացութիւն :

Մէյմը որ հաստատ կերպով մըտքերնիս գնենք թէ մարդս անբաններէն վեր է , և աստուածային բան մը ունի զգան , շատ մեծ համարում պիտի ունենանք այն ամենայն մսածմունքներուն վրայ՝ որ մարդուս ազնուանալուն պատճառ կրնան ըլլալ . և որովհետեւ յայտնի է թէ մէկ մտածութիւն մը՝ մէկ զդացմունք մը չկայ որ այնչափ ազնուացընէ զմարդ՝ որչափ կատարելութեան , երջանկութեան և Աստուծոյ տեսութեանը հասնելու փափաքը՝ նաև իր այնչափ խեղճութեանցը մէջ , հարկ է ճանչնալ աստուածպաշտութեան գերազանց բան ըլլալը և անոր ետևէն լինալ :

Մի վախնար այն բազմաթիւ կեծաւորներէն , և ոչ այն ամէն բան ծազր ընող մարդիկներէն , որ աս-

տուածպաշտութիւնդ տեսնելով  
թերևս համարձակին քեզի կեղծա-  
ւոր ըսելու : Առանց քաջասրտու-  
թեան ոչ առաքինութիւն մը վաս-  
տըկիլ կ'ըլլայ և ոչ մեծ պարտք մը  
կատարել . բարեպաշտ ըլլալու հա-  
մար՝ պէտք է փոքրոգի ու վախկոտ  
ըլլալ :

Ամենակին ալ մի քաշուիր երբոր  
ինքզինքդ՝ իրրկ քրիստոնեայ՝ ընկե-  
րացած կը տեսնես շատ մը ռամիկ-  
ներու հետ, որ հաւատոյ գերազանց  
վսեմութիւնները այնչափ չեն հաս-  
կընար : Եւ որովհետեւ ռամիկն ալ՝  
կրնայ և պարտական է աստուածա-  
պաշտ ըլլալ, ասկէ չհետեւիր թէ  
աստուածպաշտութիւնը ռամկու-  
թիւն է : Տգէտ մարդն ալ պարտա-  
կան է լաւ մարդ ըլլալու . միթէ  
անոր համար գիտունը պիտի ամըչ-  
նայ ըստ ըլլալէն :

Դուն քու ուտմամբդ և խել-  
քովդ հասկըցերես թէ քրիստոնէու-  
թենէն աւելի մաքուր, անմոլար,  
սրբափայլ և յայտնապէս աստուա-  
ծային կրօն չնայ : Ուրիշ կրօն մը

չկայ որ անոր չափ աղդեցութիւն  
ունեցած ըլլայ քաղաքականութիւ-  
նը առաջ տանելու և տարածելու,  
գերութիւնը վերցընելու կամ թե-  
թեցընելու, և մարդկանց հասկը-  
ցնելու թէ ամէնքն ալ Աստուծոյ  
առջել իրարու եղբարք են, և նոյն  
իսկ Աստուծոյ հետ եղբարք են :

Աս բաներուս լաւ ուշ դիր, և  
մանաւանդ պատմական ապացոյց-  
ներուն հաստատութեանը աղէկ  
նայէ . վասն զի այնպէս զօրաւոր  
են որ ինչ և իցէ անաշառքննու-  
թեան դէմկը դիմանան :

Եւ որպէս զի ջնաբուփս այն ի-  
մաստակութիւններէն որ այնպիսի  
ապացոյցներուն դէմկ'ընեն ոմանք,  
քննութեան հետ մէկտեղ միտքդ-  
բեր այնչափ մեծամեծ մարդիկն որ  
նոյն ապացոյցներուն ոյժը լաւ հաս-  
կըցան, մեր ատենի ողջամիտ փիլի-  
սոփաններէն մինչև Տանթէ մինչև  
սուրբ Թուվմաս, մինչև սուրբն Օ-  
գոստինոս, մինչև եկեղեցւոյ առա-  
ջին սուրբ հարքը : Ամէն աղդի մէջ  
ալ այնպիսի մեծահամբաւ անուն-

ներ կան՝ որ մէկ անհաւատ մ'ալ  
չհամարձակիր զանոնք արհամար-  
հելու :

Հռչակաւոր Պայքոն փիլիսոփան,  
որ փորձառական դպրոցի աշա-  
կերտներէն այնչափ կը դովուի , ոչ  
միայն անհաւատ չէ իր ջերմեռանդ  
գովաբաններուն պէս , այլ և միշտ  
քրիստոնէութիւնը դաւանած է :  
Քրիստոնեայ էր և Գրոտիոս , թէ  
պէտ և քանի մը բաներու մէջ մոլո-  
րութիւններ ունէր , և ճառ մը  
շարադրեց յաղափու ճշմարդունեան հա-  
ստոյ : Լէիբնիտիոս քրիստոնէու-  
թեան զօրաւոր ջատագովներէն  
մէկն էր : Կեւտոն ամօթ շաեպեց  
գիրք մը շարադրել չորս Աւետա-  
րանաց համաձայնութեանը վրայ :  
Լոք Բանասոր գրիստոնէունեան վրայ  
գիրք գրեց : Վլոյթա իտալացի գե-  
րազանց բնադէտ ու բազմահմուտ  
մարդ էր , և բոլոր կենացը մէջ  
առաքինազարդ ուղղափառ եղաւ :  
Այսպիսի հանճարեղներ , և ա-  
սոնց նման ուրիշ շատ մարդիկ քիչ  
ազգեցութիւն չունին վկայելու թէ

քրիստոնէութիւնը իմաստութեան  
հետ խիստ լաւ կը միաբանի . Կ'ը-  
սեմ՝ այն իմաստութեան որ շատ  
բանի տեղեակ ու շատ խնդիրներու  
հմուտ է , ոչ ամիտի է , ոչ միա-  
կողմանի , և ոչ արհամարհութեան  
ու անհաւատութեան անառակու-  
թեամբը ապականած :

### ԳԼՈՒԽ Դ .

Աստուածազայտութիւն : — Քանի ՏԸ  
Վլայութիւններ :

**Աշխարհս մէջ մեծ անուն ձգած**  
մարդկանց մէջ մէկ քանին կայ որ  
անհաւատ եղած են . շատ մըն ալ  
կայ որ հաւատոյ բաներուն վրայ  
անթիւ մոլորութիւններ ու ծուռ-  
կարծիքներ ունեցեր են . Բայց առ-  
կե ի՞նչ կ'ելլէ . այնպիսիները թէ  
ընդդէմքրիստոնէութեան ընդհան-  
րապէս և թէ ընդդէմկաթուղիկէ  
հաւատոյ շատ բան ըստին ու բան մը  
չկըցան ապացուցանել . և մէջերնէն

գլխաւորներն ալիրենց աս կամ՝ ան  
գրուածքին մէջ չկրցան շնանչնալի-  
րենց չսիրած կամ չպահած հա-  
ւատքին իմաստութիւնը :

Հետագայ վկայութիւնները թէ-  
պէտ և հիմա նորութիւն մը չունին,  
բայց անով իրենց յարդը չեն կոր-  
ուցնցըներ, և յիշելը աղէկ է :

Յովհաննէս-Յակոբ Ռուսաց ի-  
րեն Եմիւիս ըսուած գրքին մէջ աս  
խօսքերը կ'ըսէ . “ Կը խոստովանիմ  
,,որ սուրբ գրոց վսեմութիւնը զիս  
,,կ'ապշեցընէ . աւետարանին վար-  
,,դապետութիւնը սրտիս հետ կը  
,,խօսի . . . Փիլիսոփիայից գրքերուն  
,,նայէ . իրենց ամենայն զարդա-  
,,րանքներովը հանգերձ՝ ասոր առ-  
,,ջել ո՞րշափ պզտիկ են . . . կարելի  
,,բան է որ մէկ գիրք մը որ միան-  
,,դամայն այնշափ վսեմ ու այնշափ  
,,պարզ է՝ մարդկային գործ ըլլայ :  
,,Կարելի բան է որ սոսկ մարդ ըւ-  
,,լայ անիկայ՝ որուն վարքը աս  
,,գրքին մէջ կը պատմուի . . .  
,,Սոկրատայ վարքին վրայ մէկը չկայ  
,,որ ատրակուսի, և սակայն Քրիս-

«» 28 «»

„ առօի վարուց վկաները աւելի  
 „ շատոր են քան թէ անորը : Ո՞ւր  
 „ թողունք որ տարակուսի տակ  
 „ ձգելով դժուարութիւնը կը հե-  
 „ ռանայ , բայց չվերցուիր . աւելի  
 „ ալ անխմանալի բան մը կ'ըլլայ՝ թէ  
 „ ինչպէս քանի մը հոգի միաբանած  
 „ պիտի ըլլան աս գիրքը շինելու ,  
 „ որ կարելի բան չէր՝ առանց մէկ  
 „ հոգի ըլլալու անոր նիւթ տուո-  
 „ զը . . . Եւ աւետարանին Ճշմար-  
 „ տութիւնը այնպիսի մեծամեծ ,  
 „ այնպիսի պայծառ , այնպիսի ան-  
 „ նման նշաններ ու յատկութիւն-  
 „ ներ ունի որ եթէ մէկը անիկայ  
 „ քովէն հնարած ըլլար , աւելի  
 „ զարմանալի պիտի ըլլար՝ քան  
 „ թէ մէջի գլխաւոր անձը , :

‘Նոյն ինքն Ռուսասոյ աս ալ կ'ըսէ .

“ Փախիր ան մարդկանցմէ որ  
 „ բնութեան գործքերուն մեկնու-  
 „ թիւն տանք ըսելով ցաւալի սկզբ-  
 „ բունքներ կը սերմանեն ուրիշնե-  
 „ րուն սրտին մէջ . . . Կործանելով  
 „ քանգելով , ոտքի տակ առնելով  
 „ ոյն ամենայն բաներն որ մարդ-

„ կանց առջևը պատիւ ունին՝ վշտա  
 „ ցեալ մարդկանց իրենց թշուա-  
 „ ռութեանը մէջ ունեցած վերջին  
 „ մսիթաբութիւնն ալ կը յափըշ-  
 „ տակեն , իշխանութեան ու հարս  
 „ առութեան տէր մարդկանց կիրքե-  
 „ րուն ետքի սանձը կը վերցրնեն ,  
 „ ամենուն սրտին մէջէն յանցանաց  
 „ վրայ զգալը՝ և առաքինութեան  
 „ յոյսը կը խլեն , ու կ'ելլեն կը  
 „ պարծին ալ թէ մարդկային աղ-  
 „ դին բարերարներն իրենք են :  
 „ Ճշմարտութիւնը ոչ երբեք վնաս  
 „ կ'ընէ մարդկանց կ'ըսեն . ես ալ  
 „ անանկ կը կարծեմ . և ինծի կ'ե-  
 „ րենայ թէ ասիկայ ապացոյց մըն  
 „ է որ իրենց սորվեցուցածը ճշմար-  
 „ տութիւն չէ . . . , :

Մոնթէսքիէօ , թէպէտ և հաւա-  
 ռոյ բաներուն մէջ մեղադրութենէ  
 ազատ չէ , կը նեղանար անոնց դէմ՝  
 որ քրիստոնէութեան չունեցած  
 յանցանքները կը դնեն անոր վրայ .  
 “ Պայլ ամեն տեսակ հաւատքները  
 „ նախատելէն ետև՝ քրիստոնէու-  
 „ թիւնն ալ վար կը զարնէ , կ'ըսէ .

,, կը համարձակի պնդելու թէ ճըշ-  
 ,, մարիտ քրիստոնեայք չեն կրնար  
 ,, այնպիսի տէրութիւն մը կանդնել  
 ,, որ հաստատուն մնայ : Ինչո՞ւ պի-  
 ,, տի չմնայ : Այն տէրութեան հը-  
 ,, պատակները այնպիսի քաղաքացի-  
 ,, ներ կ'ըլլացին որ իրենց պարտքե-  
 ,, րուն ինչպէս որ պէտք է յստակ  
 ,, աեղեկութիւն կ'ունենային, և ան  
 ,, պարտքերը սաստիկ նախանձաւո-  
 ,, րութեամբ կատարել կը ջանային:  
 ,, Ըստ աղջկ կը հասկընային ընա-  
 ,, կան պաշտպանութեան իրաւուն-  
 ,, քը . որչափ որ հաւատոյ պարտ-  
 ,, քերը լաւ ճանչնային՝ այնչափ ալ  
 ,, աւելի կը ճանչնային իրենց պարտ-  
 ,, քը առ հայրենիս . . . . Զարմա-  
 ,, նալի՛ բան : Քրիստոնէական հա-  
 ,, ւատքն որ կարծես թէ միայն հան-  
 ,, գերձեալ կենաց երջանկութեա-  
 ,, նը պատճառ պիտի ըլլար, նաև  
 ,, աս աշխարհիս մէջ մնը երջանկու-  
 ,, թեանը պատճառ է,, : ( ՈԳԻ  
 ՕՐԻՆԱՑ, ԳԻՐ + Գ. + ԳԼ. Զ. ) :  
 Քիչ մը ետքն ալ կ'ըսէ .  
 “ Ըստ ծուռ արտմարանութիւն

,, Կ'ընէ մէկը հաւասայ գէմ երբոր  
 ,, մեծ գրքի մը մէջ երկայն բարակ  
 ,, կը շարէ ան շարիքներն որ քրիս-  
 ,, տոննէութեան հետ մտան , ու ա-  
 ,, նոր բերած բարիքները չյիշեր....  
 ,, թէ որ մէկը ուզեր մէջ բերել այն  
 ,, ամենայն վկասներն որ քաղաքա-  
 ,, կան օրէնքները , միապետութիւ-  
 ,, նը , հասարակապետական կառա-  
 ,, վարութիւնը բերած են աշխարհիս .  
 ,, սարսափելի բաներ պիտի պատ-  
 ,, մէր . . . թէ որ մաքերնիս բերենք  
 ,, այն անդադար կոտորածներն որ  
 ,, թագաւորները և յոյն ու հոռվ-  
 ,, մայեցի զօրավարներն ըրին , այն  
 ,, ժողովուրդներն որ անոնք չնջե-  
 ,, ցին . այն քաղաքներն որ անոնք  
 ,, կործանեցին , այն բռնութիւն-  
 ,, ները՝ որոնցմով Լէնկթիմուրն ու  
 ,, Շինկիդսանը Ասիան անապատ  
 ,, գարձուցին , կը տեսնենք որ կա-  
 ,, ռավարութեան մէջ քաղաքական  
 ,, իրաւունք մը , պատերազմի մէջ  
 ,, ալ աղդաց իրաւունք մը կայ նէ՝  
 ,, պատճառը քրիստոնէութիւնն է .  
 ,, և մարդկային ազգը աս բաներում

,, համար որչափ ալ շնորհակալ  
,, ըլլայ անոր՝ բաւական չէ,, :  
( ԱՆԴ . ԳԻՐ + ԻԴ . ԳԼ . Բ և Գ ) :

Մեծանուն բանաստեղծը Պայ-  
րըն , այն զարմանալի հանձարոյ տէր  
մարդը՝ որ անտանելի գժբաղդու-  
թեամբ վարժեր էր մէյմը առաքի-  
նութիւնը պաշտել՝ մէյմը մոլութիւ-  
նը , մէյմը ճշմարտութիւն՝ մէյմը  
ստութիւնը , և սակայն անդադար  
ճշմարտութեան և առաքինութեան  
ծարաւով կը տանջուեր , վկայեց  
թէ ինքը կաթուղիկէ գաւանութիւ-  
նը յարգելու ստիպուած է : Ու-  
ղեց որ իր մէկ հատիկ աղջիկը կա-  
թուղիկէ հաւատոյ վարդապետու-  
թեանը մէջ կրթուի . և իրեն մէկ  
թուղթը կեցած է՝ որ անոր մէջ իր  
աս որոշմանը վրայ խօսելով կ'ըսէ ,  
թէ ասանկ ուղելու պատճառն ան  
է որ մէկ եկեղեցւոյ մը մէջ ալ այն-  
չափ ճշմարտնութեան լոյս չեմ տես-  
ներ՝ ինչպէս կաթուղիկէ եկեղեցւոյ  
մէջ :

Պայրընին բարեկամը թուղմաս  
Մուռ որ անկէ ետք մինակ ինքը

մնաց Անդղիոյ մէջ գերազանց բանաստեղծ, շատ աւարի աւարակուսելէն ետքը թէ արգեօք ո՞ր հաւատքը ընտրէ՝ քրիստոնէութեան վրայ խորունկ քննութիւններ ըրաւ, հասկրցաւ որ կարելի բան չէ քրիստոնեայ ու լաւ տրամաբան ըլլալ առանց կաթուղիկէ հաւատքը ընարելու. դիր անցուց իր ըրած քըննութիւնները, և թէ ինչպէս բըռնագաւառեցաւ վերջապէս աս որոշմունքը ընելու.

“ Կեցցես, կ'աղաղակէ, կեցցես,  
,, ով մի միայն և ճշմարիտ Եկեղեցի,  
,, ցի, դու որ կենդանութեան մէկ  
,, հատիկ ճամբան ես, և միայն քու  
,, տաղաւարներդ են որ լեզուաց  
,, խառնակութեանը հետ բան չունին : Քու սրբաղան խորհրդոցդ  
,, շքին տակը հանդցի իմ հոգիս. հետո  
,, ուու ըլլան ինծմէ հաւասարապէս  
,, թէ այն ամբարտաւանութիւնը  
,, որ անոնց խրթնութիւնը կ'արագ  
,, համբարհէ, և թէ այն անխոհեմ  
,, հաւատքը՝ որ անոնց գաղտնեացը  
,, խելք հասցընել կ'ուզէ : Թէ մէ-

„ կուն և թէ մեկալին գէմ սրբոյն  
 „ Օդոստինոսի լեզուն կը բանեցը-  
 „ նեմ . Դուն խօսէ , ես զմայլիմ .  
 „ գու վիճաբանէ , ես հաւատամ .  
 „ կը տեսնեմ խօրութիւնը՝ թէպէտ  
 „ և յատակը չկարենամ հաս-  
 „ նիւ , :

### ԳԼՈՒԽ Ե .

Հաւատգոյ Նշայ առաջադրութիւն :

Վերոյիշեալ խորհրդածութիւն .  
 ներն , ու քրիստոնէութեան և մեր  
 միայն կաթուղիկէ եկեղեցւոյն նը-  
 պաստաւոր եղած անհամար ապա-  
 ցոյցները տեսնելով՝ գուն ալ նոյն  
 խօսքերը կրկնէ , և ըսէ հաստա-  
 տուն մաքով . Ամեննեին չեմուզեր  
 որ վրաս ազգեցութիւն մը ունենան  
 այն ամենայն ձեռնարկութիւններն  
 որ գրառանց բան մը կ'երևնան ու  
 մէկ ուղիղ հետեւանկը մը չունին , և  
 իմ հաւատքիս գէմ կ'ելլեն : Կը տես-  
 նեմ որ սուտ է ան խօսքն որ կ'ըսեն

թէ հաւատքը գիտութեանց հակառակ է : Կը տեսնեմ որ սուտ է անխօքը թէ աս հաւատքը մարդկանց բարբարոսութեան ատենինյարմար է , ու հիմակուան ժամանակիս համար չէ . որովհետև ամիական քաղաքականութեան , յունական ու հոռվմէական քաղաքականութեց , և միջին դարու տեսակ աեսակ կառավարութեանցը յարմարելէն ետքը . այն ամենայն ժողովուրդներուն ալ յարմարեցաւ՝ որ միջին դարէն ետեսկան նորէն քաղաքական կրթութեան մէջ մանել , և այսօրուան օրս ալ յարմարերէ այնպիսի հանձարեղ մարդկանց որ խմաստութեան կողմանէ մէկէ մը վար չեն մնար : Կը աեսնեմ որ առաջին հերետիկոսապեաներէն մինչեւ ի գոլթէու և իրեն հետևողները , անկեց ետքն ալ մինչեւ մեր օրերու Սէն-Սիմոնեանները , ամէնքը պարծեցան թէ աւելի լաւ բաներ պիտի սորվեցընեն , ու մէկն ալ չկրցաւ : Ուրեմն ես որ մէկ կողմանէ ինծի պարծանք կը համարիմ որ թշնամի եմբարբարոսու-

թեան ու գիտութեանց բարեկամ։  
մէկալ կողմանէ պարծանք կը հա-  
մարիմ ինծի որ կաթուզիկէ եկեղե-  
ցւոյ որդի եմ, ու կըխղճաման մար-  
դուն վրայ որ զիս ծազք կ'ընէ և ա-  
ւելորդապաշտ մարդկանց ու փա-  
րիսեցւոց կարգը կը դնէ։

Աս բաներս գիտնալէն ու առա-  
ջադրելէն եաքը, նայէ որ խօսքիդ  
վրայ հաստատ և անշարժ կենաս։  
Պատուէ հաւատքդ որչափ որ կըր-  
նաս՝ թէ սիրով և թէ խելքով, և  
դաւանէ զայն թէ հաւատացելոց և  
թէ անհաւատից մէջ։ Բայց աս դա-  
ւանութիւնդ ան միայն պիտի չըլ-  
լայ՝ որ պաղ սրտով ու նիւթական  
կերպով կատարես բարեպաշտու-  
թեան գործքերը։ Հապա նոյն գոր-  
ծոց կատարումը պիտի հսկորես  
վսեմ մտածութիւններով, միտքդ  
պիտի բարձրացընես, ու խորհրդոց  
գերազանցութեանը վրայ պիտի քզ-  
մայլիս՝ առանց յանդուգն կերպով  
ուզելու խելք հասցընել անոնց։  
Հաւ պիտի հասկընաս անոնցմէ ա-  
ռաջ եկած զօրութիւնները, ու ոչ

երբեք պիտի մոռնաս թէ միայն ա-  
ղօթքի ատեն երկրագութիւնը ը-  
նելը բանի չգտար՝ թէ որ մոքեր  
նիս չդնենք թէ մեր ամէն գործո-  
գութեանցը մէջ պիտի պաշտենք  
զԱբառուած :

Ոմանց մարքին մէջ կաթուղիկէ հա-  
ւատոյ գեղեցկութիւնն ու ճշմար-  
տութիւնը պայծառ կը փայլի . հաս-  
կրցած են թէ մէկ փիլիսոփայու-  
թիւն մը չկայ որ անոր փիլիսոփայ-  
ութեանը հասնի , անկէց աւելի  
թշնամի ըլլայ ամենայն անիրաւու-  
թեան , անկէց աւելի բարեկամ  
ըլլայ մարդուս ամէն օգտակար բա-  
ներուն . և սակայն խեղճ բազմու-  
թեան ընթացքին կը հետևին . այն-  
պէս կ'ապրին որ իրը թէ քրիստո-  
նէութիւնը ուամիկներուն պահու-  
ած է , և բարեկիրթ մարդը անոր  
հետ բան չունի : Այնպիսի մարդիկ  
բուն անհաւատներէն աւելի յան-  
ցաւոր են , և շատւոր ալ են :

Ես որ ատենով անոնցմէ մէկն էի՝  
գիտեմ որ առանց գժուարութեան  
կարելի բան չէ այն վիճակէն ելլելք .

Թէ որ գուն ալ յանկարծ նոյն վե-  
ճակին մեջ իյնառ , նայէ որ գժուա-  
րութեան յաղթելը աչքդ առնես :  
Ուրիշներուն արհամարհութիւնը  
ամենեին հոգդ չըլլայ՝ երբոր հարկ  
է որ խոստովանիս թէ գովելի ըզ-  
գացմունք մը ունիս . և ահա ամե-  
նէն գովելի զգացմունքը զԱստուած  
սիրելն է :

Բայց թէ որ հարկ ըլլայ որ ծուռ  
սկզբունքները և կամ անտարբերու-  
թիւնը թողուա , ու բոլոր սրտանց  
սուրբ հաւատքը գաւանիս , նայէ  
որ այնպիսի սուռ ջերմեռանդու-  
թեանց ու փոքրոգի խղճահարու-  
թեանց ետևէ չըլլաս՝ որով անհա-  
ւառ մարդկանց գայթակղութեան  
ու ծալլածութեան պատճառ կըր-  
նաս ըլլալ . խոնարհ եղիք թէ Աս-  
տուծոյ և թէ մարդկանց առջելը ,  
բայց ոչ երբէք մոռցիր մարդկային  
պատիւը , և ոչ երբէք ուրացիր ող-  
ջամբա բանականութիւնը կամ  
խելքը հակառակ է Աւետարանին՝  
որ մարդն որ ամբարտաւանութիւ-  
ու ատելութեամբ լցուած է :

## ԳԼՈՒԽ Զ.

ԵՇԻՄԱՅՐԱՒԻՐԱ-ՑԻՒՆ էամ. Մարդասիրու-  
թիւն :

**Միայն սուրբ հաւատքին զօրու-**  
**թեամբն է որ մարդն կը հասկընայ-**  
**թէ ինչ է զուտ մարդասիրութիւ-**  
**նը. Բնչ է զուտ եղբայրսիրութիւնը:**

ԵՇԻՄԱՅՐԱՒԻՐԱ-ՑԻՒՆ բառը սքանչելի  
խօսք մըն է. բայց Մարդասիրա-Ցիւն  
բառն ալ սրբազնն բառ է, թէպէտ  
և շատ իմաստակներ ծուռ մտքով  
գործածեր են ասիկայ. Պօղոս ա-  
ռաքեալ աս բառով կը հասկընայ  
մարդկային ազգի սէրը, մանաւանդ  
թէ ան սէրն որ ինքն իսկ Աստուած  
ունի մարդկային ազգիս վրայ. ինչ  
պէս որ Տիտոսի թղթոյն մէջ կ'ը-  
սէ. և Յորժամ քաղցրութիւն և  
մարդասիրութիւն փրկչին մերոյ Առ-  
տուծոյ յայտնեցաւ ։ :

\* Առ Տիտ. գլ. Գ. :

Ամենակալն Աստուած կը սիրէ  
զմարդիկ , և կ'ուզէ որ մենք ալ սի-  
րենք զանոնք : Չենք կրնար , ինչ  
պէս որ ըսինք , լաւ մարդիկ ըլլալ .  
մեր վրայ գոհ ըլլալ , մեր վրայ հա-  
մարում ունենալ , բայց եթէ աս  
պայմանով որ իրեն պէս աս վեհան-  
ձնական սէրն ալ ունենանք , մեր  
ընկերոջ առաքինութեանն ու եր-  
ջանկութեանը փափաքինք . և ձեռ-  
քերնէս եկած բարիքն ընենք իրեն :

Աս սիրոյն մէջ կ'երթայ գրեթէ  
մարդկային ազգի ամենայն տեսակ  
յարդը , ու նաև աստուածաիրու-  
թեան ալ էական մասն աս է , ինչ  
պէս որ սուրբ Գրոց շատ վսեմ ի-  
մաստներէն , և մանաւանդ հետա-  
դայէն ալ կ'իմացուի :

“ Թագաւորը պիտի ըսէ աջ կող-  
մը կեցողներուն . Եկեք , ովլիմ հօրս  
օրհնութիւնն առնողները , ժառան-  
գեցէք թագաւորութիւնը որ աշ-  
խարհիս ակիզբէն ՚ի վեր պատրաս-  
տուած է ձեզի . վասն զի անօթե-  
ցայ , ինծի կերակուր տուիք . ծար-  
ւեցայ՝ ջուր՝ խմցուցիք . օտարական

էի , աներնիդ առիք . մերկ էի , հա-  
գուստ տուիք . հիւանդ էի , զիս  
տեսնելու եկաք . բանտն էի , քովա  
եկաք : Ան առեն պատասխան պի-  
տի տան իրեն արգարներն ու ըսեն .  
Տէր , Երբ անօթի տեսանք զքեզ  
ու կերակրեցինք , ծարուած ան-  
սանք ու ջուր առւինք . Երբ օտարա-  
կան աեսանք զքեզ ու ներս առինք  
կամ մերկ տեսանք ու հագուեցու-  
ցինք . Երբ հիւանդ կամ բանտի մէջ  
տեսանք զքեզ ու քովդ եկանք : —  
Թագաւորը պատասխան կու տայ  
անոնց . Այս , ըսածս Ճշմարիտ է .  
ամէն անգամ որ ատ բաները աս իմ  
եղբայրներուս պզտիկներէն ալ մէ-  
կուն ըրիք՝ ինծի ըրած էք ” :

Մաքերնուս մէջ ձևացընենք կա-  
տարեալ մարդու մը գաղափար , ու  
նայինք որ անոր նմանինք : Ի՞նչ կ'ը-  
սեմ : Աս գաղափարը մեզի տուեր  
է հաւատքնիս , և ի՞նչ գերազանց  
գաղափար : Հաւատքին մեզի հե-  
տևելու օրինակ տուած գաղափարը

այն Անձն է որ գերագոյն աստի-  
ճանի հզօր է և հեղ, — բռնաւո-  
րութեան և կեղծաւօրութեան ան-  
հաշտ թշնամի, — այնչափ մար-  
դասէր՝ որ ամէն բան կը ներէ բաց  
՚ի անզեղջ չարասրտութենէ, — ա-  
նիկայ՝ որ կրնայ վրէժինգիր ըլլալ  
ու չուզեր, — անիկայ՝ որ աղքա-  
տաց եղբայր կը համարի ինքզինքը,  
ու աշխարհիս բարեբաղդ սեպուած  
մարդիկներուն անէծք չի տար՝ բա-  
ւական է որ յիշեն անոնք թէ աղ-  
քատաց հետեղբայր են, — անիկայ՝  
որ զմարդիկ իրենց գիտութեանը  
կամ յաջողութեանը աստիճանէն  
չի չափեր, հապա անոնց արտին  
զգացմունքներէն և ըրած գործո-  
զութիւններէն : Ինքն է այն մէկհա-  
տիկ փիլիսոփան՝ որուն վրայ ամե-  
նեին մէկ արաա մ'ալ չտեսնուիր ·  
ինքն Աստուած յայտնեալ մեր մարդ-  
կային բնութեամբը, ինքն իսկ է  
Աստուածն մարդացեալ ՅԻՍՈՒՍ  
ՔՐԻՍՏՈՍ :

Մէկն որ այսպիսի սքանչելի գա-  
ղափար ունի մարդին մէջ, որչափ մէ-

ծարանքով կը նայի մարդկութեան  
վրայ . սէրը միշտ մարդուս ունեցած  
համարմանը համեմատ է : Մարդ-  
կութեան վրայ մեծ սէր ունենալու  
համար՝ պէտք է վրան մեծ համա-  
րում ունենալ :

Ով որ ընդ հտկառակն իրեն մարդ-  
կութեանը վրայ խեղճ , անարդ ,  
անստոյդ գաղափար մը կ'առնէ , ով  
որ կը սիրէ մարդկային տղջը սեպել  
խումբ մը խորամանկ ու ապուշկեն-  
դանիներ՝ որ ծնած են միայն ու-  
տելու խմելու . իրար անցնելու և  
հող դառնալու համար , ով որ մեծ  
բանի տեղ չուզեր գնել ամենեմն  
ոչ քաղաքտկանութիւնը , ոչ ա-  
րուեսաները , ոչ արդարութեան  
սէրը , ոչ անյագ փափաքն որ ունիք  
միշտ՝ գեղեցիկ . բարի և աստուա-  
ծային բաներուն , ահ . Բնչ իրա-  
ւոնք ունի այնպիսին պրասանց մե-  
ծարելու իրեն նման մարդիկը , զա-  
նոնք սիրելու , իր հետը մէկտեղ  
առաքինութեան յորդորելու . ա-  
նոնց օգտին համար ինքզինքը զոհ  
ընելու :

Մարդկութեան վրայ սէր ձգելու  
համար՝ սկզբ է առանց գայթակ-  
ղելու ճանչնալ անոր տիարութիւն-  
ներն ու մոլութիւնները :

Երբոր կը տեսնենք որ մարդիկ  
տգետ են, մտածենք թէ ի՞նչ զօ-  
րաւոր բան է մարդս որ կարողու-  
թիւն ունի այնպիսի տգիտութեննէն  
դուրս ելլելու՝ իր խելքը բանեցը-  
նելով։ Մտածենք թէ ի՞նչ մեծ զօ-  
րութիւն է մարդուս զօրութիւննն  
որ այնչափ տգիտութեան մէջ ալ  
կընայ ՚ի գործ դնել ընկերական  
գերագոյն առաքինութիւններ, ա-  
րիութիւն, կարեկցութիւն, երախ-  
տագիտութիւն, արդարութիւն։

Այն անձինքն որ ոչ երբէք կը ջա-  
նան որ լուսաւորուին, և ոչ երբէք  
առաքինութեան ետևէ կ'ըլլան, մշ-  
մէկ զատ զատ մարդիկ են, մարդ-  
կութիւն չեն։ Ասոնց ի՞նչպէս և որ-  
չափ արդարանալը՝ Աստուած գի-  
տէ, մեզի այսչափը գիտնալ բաւա-  
կան է, թէ ամէն մարդու արուած  
քանիքարին հաշիւը միայն իրմէ սկիափ  
պահանջուի :

# ԳԼՈՒԽ Ե .

Մարդկանց վրայ լուս համարմանք :

Մարդկանց մէջ անոնց վրայ  
նայինք ուշադրութեամբ՝ որ իրենց  
անձանցը վրայ ցուցընելով մարդ-  
կային բնութեան բարոյական մե-  
ծութիւնը՝ կը սորվեցընեն մեզի թէ  
ինչ ըլլալու պէտք է Փափաքինք :  
Համբաւի կողմանէ չենք կրնար ա-  
նոնց համնիլ, բայց անիկայ բան մը  
չէ . միշտ կրնանք համնիլ անոնց՝  
ներքին աղնուութեամբ, այսինքն  
աղնուական զգացմանց մէջ զմեզ  
կրթելով, բաւական է որ մէյմէկ  
հրէշ կամցուցանք՝ մէյմէկ ողորմելի  
մարդիկ չըլլանք . բաւական է որ  
մէր կեանքը խելացի կերպուանցը-  
նենք, ու աղայութենէ քիչ մը վեր  
անցնինք :

Երբոր մէր աճքովը տեսնելով, և  
կամ սկասմութեանց մէջ կարդալով  
մարդկային աղքիս ըրած այնչափ

գեշութիւնները՝ փորձութիւն գայ  
 մեղի որ մարդկութիւնը արհամար-  
 հենք, գարձնենք մտքերնիս այն  
 պատկառելի մարդկանց վրայ որ  
 նոյն պատմութեանց մէջ կը փայլին։  
 Պայլըն որ բնութեամբ նեզսիրտ  
 էր, բայց միանգամայն վեհանձն,  
 կըսէր ինծի՛ թէ ես աս հնարքով  
 միայն կրցեր եմ մարդատեցութե-  
 նէն ազատիլ . — “Առաջին մծ  
 „մարդն որ մտքիս առջել կ'ելլէ”  
 „միշտ Մովսէս մարդարէն է, կ'ը-  
 „սէր ինծի . Մովսէս՝ որ այնպիսի  
 „խեզնութեան մէջ թաղուած ազգ  
 „մը կը կանգնէ; կրապաշտութեան  
 „ու գերութեան անարդութենէն  
 „կ'ազատէ, օրէնք մը կուտայ անոր՝  
 „որ իմաստութեամբ լեցուն է, և  
 „զարմանալի կապ մըն է նահապէ-  
 „տաց հաւատքին ու քաղաքակա-  
 „նութեան ատենի հաւատքին,  
 „այսինքն Աւետարանին մէջ։ Մով-  
 „սէսի առաքինութիւններովն ու  
 „գրած կարդերովն է որ Աստու-  
 „ծոյ նախախնամութիւնը այն ազ  
 „գին մէջ հանեց մծամծ քաղա-

„Քաղետ մարդիկ , քաջ զօրավար .  
 „Ներ , լնափր քաղաքացիներ , այն .  
 „Աիսի սրբակաց անձինքներ՝ որ ար .  
 „Գարութեան սիրովը վառուած՝  
 „Հրաւիրուեցան մարդարէանալու .  
 „Ամբարտաւանից ու կեղծաւորաց  
 „Կործանուամը , և ամենայն ազգաց  
 „Ապագայ քաղաքականութիւնը :  
 „Մէկ քանի մնծամնծ մարդկանց  
 „Վրայ , մանաւանդ . իմ Մովսէսիս  
 „Վրայ մտածելով , կ'ըսէր Պայրըն ,  
 „ապք սրառով կը կրկնեմ միշտ Տան .  
 „Թէին այն վսեմ առղը .

**Զնոսա տեսեալ՝ յիմումն անձին  
վիրքանամ .**

„ու նորէն համարում կ'առնեմ աս  
 „աղամային մարմնոյս և ասսր մէջի  
 „ոգւոյն վրայ , :

Այն անգղիացի գերազանց բա-  
 նաստեղծին աս խօսքերը այնպէս  
 ապաւորուեցան մնացին մնդիս մէջ  
 որ ջնջուելեք չունին , և կը խոստո-  
 վանիմ որ շատ անդամ երբոր մար-  
 դատեցութեան գարշելի փորձու-

թիւնը վրասյարձկեր է՝ իրեն պէտ  
մտածելով մեծ օդուա տեսեր եմ:

Այն մեծանձն մարդիկն որ ատե-  
նով եղեր են և հիմայ ալ կը գըտ-  
նուին՝ բաւական են յանդիմաննել  
զանոնք որ ցած կարծիքներ ունին  
մարդուս բնութեանը վրայ : Գանի-  
ներ եղած են խիստ հին ատեննե-  
րը , քանիներ եղած են չոռվմայե-  
ցոց ժամանակները , քանիներ եղած-  
են միջին դարու բարբարոսութեան  
և հիմակուան քաղաքականութեան  
ատենները : Անդին Տշմարտութեան  
համար նահատակուող մարտիրոս-  
ներ , ասդիս նեղելոց բարերարներ ,  
մէկալ դին ամենամեծ փիլիսոփայու-  
թեամբ զարդարուած ու բոցավառ  
սիրով զարմանալի եղած՝ եկեղեցւոյ  
վարդապետներ , ամեն դին քաջա-  
սիրտ զօրավարներ , արդարութեան  
պաշտպաններ , գիտութեանց նորո-  
դիչներ , իմաստուն բանաստեղծ-  
ներ , իմաստուն ուսումնականներ ,  
իմաստուն արուեստագէտներ :

Եւ չկարծենք թէ ժամանակով  
մեղմէ շատ հեռու ըլլալնուն և կամ

աստիճանով մեզմէ շատ բարձր ըլ-  
լալնուն համար՝ այն մարդիկը մեզմէ  
տարբեր եղած են տեսակաւ։ Չե՛.  
բնութեան կողմանէ՝ մեզմէ վեր մշյ-  
մէկ կիսաստուածներ չեին։ Իրենք  
ալ կանանցածին մարդիկ էին մեզի  
պէս ։ Իրենք ալ ցաւ քաշեցին՝ ար-  
ցունք Ծափեցին՝ մեզի պէս, իրենք  
ալ մեզի պէս հարկագրեցան չար  
յօժարութեանց դէմ կռուելու,  
երբեմն իրենք իրենցմէ ամրշնալու,  
և իրենք իրենց յաղթելու համար  
աշխատելու։

Այլ և այլ ազգերու պատմու-  
թեանցը և ուրիշ յիշատակարանաց  
մէջ՝ աշխարհիս վրայ եքնցած դե-  
րազանց անձինքներուն մեկքանին  
միայն յիշուած են։ Հաղարաւոր  
բիւրաւոր մարդիկ կան ամէն ատեն  
որ առանց անուանի ըլլալու՝ իրենց  
խելքին պառւղներովն ու լաւ դործ-  
քերովը պատիւ կ'ընեն մարդկու-  
թեան, այն եղբայրութեանն որ  
ունին ամէն աղէկ մարդկանց հետ,   
այն եղբայրութեանն որ ունին՝ նո-  
րէն ըսեմ՝ Աստուծոյ հետ։

Բարի մարդկանց ազնուութիւնն  
ու շատւորութիւնը յիշելը ոչ է խա-  
բովիլ . և ոչ ալ անխելք ու չարա-  
սիրու մարդիկ ամենակին չկան ըսե-  
լով՝ մարդկացին բնութեան միայն  
աղէկ կողմը նայիլէ : Չարատիրու ու  
անխելք մարդիկ շատ կան , իրաւ է .  
բայց իմ խօսքս անոր վրայ է թէ  
մարդս կրնայ խելքով զարմանալի  
ըլլալ , կրնայ չաւրուիլ , մանաւանդ  
թէ կրնայ ամէն ժամանակ , ամէն  
աստիճանի կրթութեան մէջ , ամէն  
աեսակ վիճակի մէջ ազնուանալ մե-  
ծամեծ առաջինութիւններով . — և  
աս բաներուս համար իրաւամբ կրր-  
նայ պահանջել որ ի՞նչ և իցէ մաս-  
ւոր արարած աղէկ համարումն ու-  
նենայ իր բնութեանը վրայ :

Երբոր իրեն սկէտք եղած համա-  
րումն ունենանք մարդուս վրան ,  
երբոր աեսնենք թէ անդադար դէպ  
՚ի անսահման կատարելութեան կը  
դիմէ , երբոր կը աեսնենք որ մար-  
դըս աւելի իմանալի և անմահական  
կենաց համար եղած է քան թէ աս  
քանի մը գրուան կենաց համար՝

ուր բուսոց և կենդանեաց պէս նիւ-  
թական աշխարհիս օրինացը տակը  
կապուած կ'երենայ, — երբոր կը  
աեսնենք որ գէթ կրնայ անամնոց  
խումբէն գուրս ելլել ու ըսել. “ Ես  
ձեզմէ ալ ու չորս գիս եղած ամէն  
երկրաւոր բաներէն ալ վեր եմ, —  
կ'իմանանք որ սրտերնիս կը սկսի  
նետել, ու մարդկային բնութեան  
վրայ սէր կը կապենք : Ինչուան իր  
խեզմութիւններն ինչուան իր մո-  
լութիւններն ալ առելի գութեր-  
նիս կը շարժեն վրան՝ մտածելով  
որ ի՞նչ սքանչելի արարած է : Կը  
ցաւինք որ արարածոց թագաւո-  
րը ինքզինքը անարդեր է . կը ջա-  
նանք կ'աշխատինք երբեմն որ զգու-  
շութեամբ պարտզիենք իր պակա-  
սութիւնները, երբեմն ձեռքերնիս  
կ'երկընքընենք ու ցեխէն գուրս կը  
հանենք զինքն որ նորէն հասնի ան-  
բարձրութեանը՝ ուսկից որ ընկեր է .  
կը ցնծանք ուրախութեամբ ամէն  
անդամ որ կը աեսնենք թէ ինչպէս  
իր մեծութիւնը միտքը բերելով՝ ան-  
յազմելի քաջութեամբ կը պատե-

ըազմի ցաւոց և նախատանաց դեմ՝  
կը յաղթէ նաև ամենամեծ գժուա-  
րութիւններուն, և կամքին բոլոր  
ամենազօր ուժովը կը մօտենայ իր  
ասառւածային գաղափարին :

## ԳԼՈՒԽ Ը.

ՍԵՐ ՀԱՅՐԵՆԵաց

Այն ամենայն զգացմունքներն  
որ զմարդիկ իրարու հետ կը կապեն  
ու զիրենք առաքինութեան կը յոր-  
դորեն՝ ազնուական զգացմունքներ  
են : Ընական փիլիսոփիան որ այն-  
շափ իմաստակութիւններ կ'ընէր ա-  
մէն տեսակ ազնիւ մտածութեանց  
դէմ, մարդասիրութիւն կը ծախէ՝ որ  
հայրեննեաց սէրը ոտքի տակ առնէ :

Ի՞նչ կ'ըսէ . — “ իմ հայրենիքս բո-  
լոր աշխարհս է . ան պղտիկ անկիւ-  
նը՝ ուր որ ես ծներ եմ՝ ի՞նչ իրա-  
ւամբ ամէն տեղերէն վեր պիտի  
գնեմ, երբոր ուրիշ այնշափ տեղեր  
անկէց լաւ են . և անոնց մէջ ալ կըր .

ՅԱ 51 ՅՇ

նամ նոյնպէս կամ առելի աղէկ ա\_  
պրիլ . հայրենեաց սէրը ուրիշ բան  
չէ՝ բայց եթէ տեսակ մը ինքնահա\_  
ւանութիւն՝ շատրվ մարդկանց հա\_  
սարակ եղած՝ որպէս զի անով կա\_  
րենան համարձակ ատել ուրիշ մար\_  
դիկը , :

Այսպիսի ցած փիլխոփայութե\_  
նէ շխարուիս , սիրելի : Ցածու\_  
թեանը նշան աս է որ մարդկային  
բնութիւնը վար կը զարնէ , անոր  
առաջինութիւնները կ' ուրանայ ,  
անոր ազնուութիւն առւող բաներն  
ալ խարէութիւն , կամ անխելքու\_  
թիւն և կամ չարութիւն կ' անուա\_  
նէ : Մեծամեծ խօսքերով լաւ լաւ  
յօժարութիւններն ալ , ընկերու\_  
թեան բարւոյն խիստ օգտակար  
բաններն ալ գետնէ գետին զարնելը՝  
դիւրին՝ բայց անարդ արուեստ է :

Ծնականութիւնը զմարդ ցեխի  
մէջ կը պահէ . ան ցեխսէն զինքը հա\_  
նելու աշխատողը Ճշմարիտ փիլխո\_  
փայութիւնն է , և ասիկայ աստուա\_  
ծապաշտ փիլխոփայութիւն է , ու  
հայրենեաց սէրը կը պատուէ :

Իրաւ է , բոլոր աշխարհս ալ մեր  
հայրենիքն է կրնանք ըսել : Ամէն  
ազգերն ալ մի և նոյն մեծ ազգա-  
առհմին կտորներն են՝ որ ընդարձա-  
կութեանը պատճառաւ չկրնար մէկ  
կառավարութեամբ կառավարուիլ .  
թէպէտ և իր գերագոյն տէրը Աս-  
տուած է : ԱԵղի նման արարածնե-  
րը մեզի հետ մէկ ազգատոհմ հա-  
մարիլը՝ ընդհանրապէս բոլոր մարդ-  
կային ազգին վրայ աղէկ աչքով  
նայելու պատճառ կ'ըլլայ մեզի :  
Բայց ասով չեն վերցուիր ուրիշ  
մաածութիւններն որ նոյնպէս ճըշ-  
մարիտ են :

Ասիկայ ալ գործնական ճշմար-  
տութիւն մըն է՝ որ մարդկութիւ-  
նը զանազան ազգեր կամ ժողո-  
վուրդներ բաժնուած է : Ազգ կամ  
ժողովուրդ կ'ըսուի այն մարդկանց  
բազմութիւնը՝ որ նոյն հաւատքը ,  
նոյն օրէնքները , նոյն սովորութիւն-  
ները , նոյն լեզուն , նոյն ծագումը ,  
նոյն փառքը , նոյն թշուառութիւ-  
նը , նոյն յօյսերը , և կամ աս բանե-  
ուուս ամենն ալ չէ նէ՝ մէկ քանին

ունենալով, իրարու հետ աւելի պի-  
րով մը կապուած են : Աս սէրը, աս  
մի և նոյն ազգին անդամներուն ի-  
րարու հետ կապուիլը ինքնահաւա-  
նութիւն հասարակաց անուանելը  
անոր կը նմանի՝ որ կատաղի երդի-  
ծաբանին մէկը ուզէր վար զարնել  
հայրական սէրն ու որդիական սէ-  
րը . ըսելով թէ անիկայ դաւակցու-  
թիւն մըն է որ կընէ ամէն հայր իր  
որդւոցը հետ :

Միշա մաքերնիս բերենք որ Ճըշ-  
մարտութիւնը շատ կողմ ունի, և  
թէ առաքինական զդացմանց մէջ  
մէկն ալ չկայ որ հարկ չըլլայ սնու-  
ցանել : Դնենք թէ անոնց մէջը մէ-  
կը կայ որ մասնաւորաց միայն պա-  
հուած ըլլալով՝ կրնայ մնասակար  
ըլլալ . թող մասնաւորաց չպահուի,  
և ահա մնասակար չըլլար :

Ամենայն մարդկանց վրայ ալ սէր  
ունենալը շատ լաւ բան է, բայց  
մարդուս իր ծնած երկիրը պիրելուն  
արգելք պիտի չըլլայ . ծննդեան եր-  
կիրը պիրելք շատ լաւ բան է, բայց  
ընդհանուր մարդկութեան վրայ

սէր ունենալուն արդելք պիտի չըւ-  
լայ :

Ամօ՛թ այն ցած մարդուն որ կը  
տեսնէ թէ մարդկանց մէջ եղբայր-  
ախրութեան , իրար պատռուելու , ի-  
րարու օգնելու , իրարու հետ ա-  
նուշութեամբ վարուելու սրբազան  
կապը ո՞րչափ զանազան կողմեր ու  
պատճառներ ունի , և չգովեր :

Երկու եւրոպացի ճանապար-  
հորդներ իրարու կը հսնդիպին աշ-  
խարհիս հեռաւոր մէկ կողմը , մէ-  
կը թուրին ծնած՝ մէկալը 1 ո՞նտրա-  
ներկուքն ալ եւրոպացի են . աս ի-  
րենց յատկութիւնը սէր մը կը ձգէ  
մէջերնին , մանաւանդ ասանկըսեմ՝  
հայրենասիրութիւն մը կը ձգէ , ա-  
նով գովելի ջանք մըն ալ կ'ունենան  
որ ամէն բանի մէջ իրարու օգնեն :

Ուրիշ տեղ երկու իրեք հոգի կը  
տեսնես որ իրարու խօսքը աղէկ չեն  
հասկընար . սովորաբար խօսածնին  
նոյն լեզուն չէ . թերեւս կարծես  
թէ իրենց մէջ հայրենասիրութիւն  
չկայ . կը խարուիս : Զուիցերացի են  
երեքն ալ . բայց մէկը խտալական

դաւառէ , մէկալը գաղղիականէ , մէկալն ալ գերմանականէ : Զիրենք պաշտպանող քաղսքական կամը նոյն ըլլալուն համար , հասարակաց մէկ լեզուի մը պակասութեանը տեղը կը բռնէ , սէր կը ձգէ մէջերնին , ու վեհանձնութեամբ մի և նոյն հայրենեաց համար նեղութիւնները աիրով յանձն առնել կու աայ , թէպէտ և այն հայրենիքը ազգ չէ :

Խտալիոյ և կամ գերմանիոյ մէջ ուրիշ տեսարան կը տեսնես , այն պիսի մարդիկ որ այլեայլ օրէնքներու տակ են , որով զանազան ժողովուրդներ ալ ձևացած են ու նաև երբեմն իրարու գէմ պատերազմն ըստ կը ստիպուին . և սակայն ամէնքն ալ նոյն լեզուն կը խօսին կամ գէլթ կը գրեն , նոյն նախահարց պատիւ ու մեծարանք կու տան , նոյն գրականութեան վրայ կը սկարծենան . իրենց ախորժակները նըման են , իրարու բարեկամութեանը , ներոզամասութեանը և քաջալերութեանցը կարօտ են : Աս պատճառներով իրարու վրայ աւելի սէր

կ'ունենան, ու ազնիւ հակառակութիւն մը կը մանէ մէջերնին մէկզմէկ անցնելու :

Հայրենեաց սերը միշտ ազնուական զգացմունք է : Հայրենիքը մեծ երկիր եղեր է՝ պղտիկ երկիր եղեր է : Մէկ ազգ մը չկայ որ իրեն յատուկ պարծակները չունենայ . իշխաններ՝ որ իր մածութեանը պատճառ եղած են շատ կամքիչ, երեւելի պատմական գիպուածներ, բարեկարգութեան օրէնքներ, անուանի քաղաքներ, ընդհանուր ընաւորութեանը մէջ տիրող գովելի յատկութիւններ, քաջութեամբ՝ քաղաքագիտութեամբ՝ ճարտարութեամբ ու գիտութեամբ պայծառացած մարդիկ : Անոր համոր է որ ամէն մարդ ալ շատ պատճառունի աւելի կերպով մը սիրելու իր գաւառը, իր քաղաքը, իր գեղը :

Զգուշալի բանն աս է որ հայրենասիրութիւնը թէ ընդարձակ առմունքով և թէ ամփոփ նշանակութեամբ՝ չկարծուի թէ աս կամ ան երկրին մէջ ծնած ըլլալուն վրայ



թեթևամտութեամբ հպարտանալն  
է, և անով ուրիշ ազգաց գէմ առե-  
լութիւն ունենալն է: Կծծի, նա-  
խանձոտ, կտաաղի հայրենասիրու-  
թիւնը առաքինութիւն չէ, մոլու-  
թիւն է:

## ԳԼՈՒԽ Թ.

Ճշմարիչ հայրենասէր :

Իրաւցընէ ազնիւ զգացմամբ մեր  
հայրենիքը սիրելու համար պէտք  
է որ ամէն բանէ առաջ մենք զմնզ  
այնպիսի անձինք ընենք որ հայրե-  
նիքնիս չամըչնայ՝ այլ պարծէ մեր  
վրայ: Բարեկալաշտութիւնն ու բա-  
րի վարքը ծագը ընել ու միանդա-  
մայն ինչպէս որ պէտք է հայրենա-  
սէր ըլլալը՝ կարելի բան չէ, ինչպէս  
կարելի չէ որ մէկը իր ամուսնոյն  
վրայ լու համարում ու սէր ունե-  
նայ, և միանդամայն չկարծէ թէ  
պարտական է նաև հաւատարիմը՝  
լալ անոր:

Ովոր աստուածապաշտութիւնը, ամուսնական սրբութիւնը, վայել չութիւնը, արդարութիւնը ոտքի տակ կ'առնէ, ու հայրէնին հայրէնին կը կանչէ, մի հաւատար անոր : Այնպիսին կեղծաւոր հայրենասէր է, այնպիսին ամենավեասակարքազաքացի է :

Ճշմարիտ հայրենասէր՝ առաքինի մարդն է միայն, այն մարդն որ իր ամէն պարագերն ալ կը ճանչնայ ու կը սիրէ, և անոնք լաւ կատարելու կ'աշխատի :

Այնպիսին ոչ մեծամեծաց շողաքորթներուն հետ կը միաբանի, և ոչ այն չարամիտներուն հետ որ ամէն տեսակ իշխաննութեան թշնամի են . վասն զի թէ վատութիւնը և թէ անիրաւութիւնը մշյմէկ ծայրայեղ չարիքներ են :

Այնպիսին թէ որ զինուորական կամ քաղաքական պաշտօնի մը մէջ է, իր վախճանը հարսառութիւն դիզել չէ, հապա իր գլխաւորին ու ժողովրդեան պատիւն ու յաջողութիւնը աւելցընել :

Թէ որ սոսկական քաղաքացի մընէ , իր մօծին ու ազգին պատռուոյն ու յաջողութեանը նոյնպէս բոլոր սրտանց կը փափաքի . ու բան մը չըներ որ անոնց հակառակ ըլլայ . հապա ամէն ձեռքէն եկածը կ'ընէ որ ինքն ալ գործակից ըլլայ այն աղէկութիւններուն :

Գիտէ այնպիսին որ ամէն ընկերութեանց մէջ ալ զեղծմունքներ կան , և կը փափաքի որ հետզհետէ շտկուին . բայց կը սոսկայ այն կատաղութենէն որով մէկը՝ զանոնք շտկեմ ըսելով՝ յափշտակութեան ու արիւնարդու վրէժինդրութեան ձեռք զարնէ , վասն զի՞ ասոնք ուրիշ ամէն զեղծմունքներէն ալ աւելի սարսափելի ու մխասակար են :

Այնպիսին քաղաքական կոփւներու ոչ կը փափաքի և ոչ պատճառ կ'ըլլայ . մանաւանդ թէ օրինակովն ալ խօսքով ալ կը նայի որ որչափ կընայ չափաւորէ ուրիշներուն չափազանց եռանդը , և հաշտութեան ու խաղաղութեան յորդորէ : Հեղէ միշտ գառնուկի մը պէս . և միայն



երբոր իր հայրենիքը վաանդի մէջ  
ըլլայ և պաշտպանութեան կարօտի ,  
ան առեն առիւծ կը գտանայ կը  
պատերազմի , ու կամ կը յաղթէ  
կամ կը մեռնի :

## ԳԼՈՒԽ Ժ .

ՈՐԴԻՇԽԱՆ ԱԷՐ :

Բոլոր կենացդ մէջ ընելու գոր-  
ծողութիւններդ ընտանեացդ մէջ կը  
սկսին . առաքինութեան առջի առ-  
պարեզը մարդուս հայրենի առւնն  
է : Ի՞նչ ըսենք անոնց որ մաքերնին  
դրած են թէ իրենց հայրենիքը կը  
սիրեն , կը պարծենան թէ քաջա-  
սիրու են , և ուսկայն ծնողաց սիրոյն  
պէս գերագոյն պարտքի մը մէջ կը  
պահասին :

Գարշելի ապերախտութեան ե-  
ղած տեղը ոչ հայրենասիրութիւն  
կայ և ոչ քաջասրտութեան նշան :

Տղուն միոքը բացուելով՝ պարտ-  
քին ինչ ըլլալը հասկընալուն պէս՝

ՅԱ ՅԱ ՅԱ

բնութիւնը մէկէն կը սկսի կանչել  
անոր . “ Ծնողքդ սիրէ , : Որ-  
դիական սիրոյն բնական աղդեցու-  
թիւնը այնպէս զօրաւոր է՝ որ կ'ե-  
րնայ թէ հարկ պիտի չըլլար հոգ  
ընել որ մարդս բօլոր կենացը մէջ  
պահէ անիկայ ու անուցանէ . և սա-  
կայն , ինչպէս որ ըսինք , ամէն տե-  
սակ բարի աղդեցութիւններուն ալ  
հաստատութիւն առւողը մենք պիտի  
ըլլանք մեր կամքովք . ասդա թէ ոչ՝  
կը փճանան . պէտք է որ հաստա-  
տուն առաջադրութեամբ 'ի գործ  
դնենքորդիական սիրոյն պարտքերը :

Մէկն որ կը պարծի թէ զԱս-  
տուած կը սիրեմ , մարդկութիւնը  
կը սիրեմ , հայրենիքս կը սիրեմ ,  
ինչպէս կրնայ պարտուպատշտմ-  
ծարանքը չտալ անոնց՝ որոնցմով  
եղեր է արարած Աստուծոյ , մարդ-  
և քաղաքացի :

Մէր հայրն ու մայրը բնական  
կերպով մեր առաջին բարեկամներն  
են . մահկանացուաց մէջ ուրիշ մէ-  
կու մըն ալ պարտք չունինք իրենցմէ  
աւելի . ուստի անանօրինելի կեր-

◀◀ ◆ ◆ ▶▶

պավ պարզական ենք իրենց ցուցք-  
նելու հրախտագիտութիւն, մեծա-  
րանք, սէր և ներողամտութիւն, և  
աս զգացմունքները ամենայն քաղ-  
ցրութեամբ պիտի ցուցընենք :

Հաա դիւրին բան է որ մեզի այն-  
չափ մօտաւոր անձանց հետ սաստիկ  
ընտանութիւն ունենալինուս հա-  
մար՝ սորված ըլլանք չափազանց ան-  
հոգութեամբ վարուելու անոնց  
հետ, և այնչափ ջանք չունենանք  
իրենց սիրելի ըլլալու և վիճակնին  
լաւցընելու :

Չգուշանանք այսպիսի պակա-  
սութենէ : Ով որ կ'ուզէ ազնիւ-  
թնաւորութեան աէր ըլլալ՝ պէտք է  
որ իր ամին զգացմունքները հաս-  
տատուն կտմքով մը ճշդէ ու զար-  
դարէ, որով կարենան անոնք պէտք  
եղած կատարելութեանը հասնիլ :

Մէկն որ տնեն գուրս ուրիշնե-  
րուն հետ վարուելու ատեն ամե-  
նայն զգուշաւորութիւն ու ամե-  
նայն քաղաքավարական նկատմունք-  
ներ ընէ, և անոր ներհակ՝ ծնողա-  
ցը հետ ոչ պատռով և ոչ անուշու-

Թեամբ վարուի , հարկաւ անտեղի  
ու մեղադրելի բան կ'ըլլայ ըրածը :  
Գեղեցիկ սովորութիւնները աշխա-  
տանքով ու կրթութեամբ կը սոր-  
վուին , և ասոր սկիզբը ընտանեաց  
մէջէն պիտի ըլլայ :

“Ծնողաց հետ ամենայն համար-  
ձակութեամբ վարուելէն ի՞նչ վնաս  
կրնայ ելլել , կ'ըսեն ոմանք : Ծնողը  
արգէն գիտեն թէ իրենց զաւակա-  
ցը սիրելի են , թէպէտ և դրանքն քա-  
ղաքավարական կուարտուածքներ ալ  
չտեսնեն , թէպէտ և զաւկըները  
չհարկադրին իրենց ձանձրութիւն-  
ները և կամ մանր մունր բարկու-  
թիւնները պարտըկելու , : — Դուն  
որ ռամփկ մարդ ըլլաւ չետ ուզեր՝  
այնպէս մի խօսիր : Վասն զի թէ որ  
համարձակ վարուիլ ոսելով կոպիտ  
կերպով վարուիլ կը հասկրնան ,  
մենք անոր կոպտութիւն կ'ըսենք .  
և ասիկայ այնպիսի բան է որ ամե-  
նակն ազգականութեան ընտանու-  
թեամբը չկրնար արգարանալ :

Այնխնելքն որ սիրտ չքներ՝ գուր-  
ար ինչպէս որ կ'աշխատի՝ ներսն ալ



աշխատելու որ ուրիշներուն հա-  
ճոյանայ , ամէն տեսոկ առաքինու-  
թիւն ձեռք ձգէ , իր անձին վրայ  
մարդկութեան պատիւը պահէ ,  
մարդկային բնութեան վրայ զԱս-  
տուած պատուէ՝ տկար ու ողորմե-  
լի խելք է : Բարեբարոյ , քաղաքա-  
վար , զգուշաւոր ըլլալու աշխա-  
տանքէն հանդչելու համար ուրիշ  
ատեն չկայ՝ բայց եթէ քունը :

Որդիական սէրը ոչ միայն երախ-  
տագիտութեան պարոք է , այլ և  
այնպիսի վայելըութիւն մըն է որ  
զանց ընել չըլլար : Թէ որ յանկարծ  
մէկը այնպիսի ծնողաց որդի ալ ըլ-  
լայ որ իր վրայ սէր չունին (որ այս  
պիսի գիպուած խիստ քիչ կը պա-  
տահի ), և իրմէ պատկառանք պա-  
հանջելու այնչափ իրաւունք չու-  
նին , միայն աս բանս՝ որ իրեն կեանք  
առողջ անոնք են՝ այնպիսի պատ-  
կառելի մնծութիւն մը կու տայ ա-  
նոնց որ ինքը չկրնար առանց վատա-  
համբաւ ըլլալու՝ զանոնք վար զար-  
նել չըսեմ , հապա և ոչ անհոգու-  
թեամբ վարուիլ հետերնին : Անանկ

« Յ Յ Յ »

առեն անոնց ցցուցած մեծարանքը աւելի ալ արդիւնաւոր կ'ըլլայ , բայց բնական պարոք ըլլալէն գուրս չեղեր , որով ուրիշներուն ալ շինաւթիւն կ'ըլլայ . իր պատիւն ալ կը պահէ :

Վայ ան մարդուն որ իր ծննդացը մէկ պակասութիւննը դառն դատաւոր կ'ըլլայ : Թէ որ սէրն ու դըթութիւննը մեր հօրը մօրը վկայ չըսկախնք ցուցինել՝ որո՞ւն վկայ ցուցինել պիտի սկսինք :

Ծննդաց պակասութիւննը չունենան , հապա կատարեալ մարդիկ ըլլան որ զիրենք մեծարեմ , ըսելը՝ ամբարտաւանութիւն ու անիրաւութիւն է : Մենք որ ամենքնիս ալ կը փափաքինք մեծարելի ու սիրելի ըլլալու , միթէ ամէն բանի մէջ անորածու ենք : Թէ որ հայրերնիս կամ մայրերնիս հեռու ալ ըլլան այն երևակայեալ իմաստութենէն ու առաքինութենէն որ մենք մեր իւելքովը կը պահանջենք իրենցմէ , մեր ճարտարութիւնն այն ըլլայ որ զիրենք անմեղադիր ընենք . ուրիշի

առջև անոնց պակասութիւնները  
ծածկենք, ու որչափ ազէկութիւնները որ ունին՝ անոնց յարգը մեծքնենք: Այսպէսով մենք մեզի ազէկութիւնը ըրած կ'ըլլանք, վասն զի բարեսիրա՝ վեհանձն և ուրիշներուն արգիւնքը ճանչնալու վարպետ բնաւորութիւն մը կը ստանանք:

Չատ անդամ աս խորհրդածութիւնը մտքէդ թող անցնի, սիրելի աս տիտուր՝ բայց կարեկից ու երկայնամիտ խորհրդածութիւնը թէ “Այս ալեզարդ գլուխներն որ հիմա առջևս կը տեսնեմ” ո՛ գիտէ կրնայ ըլլալ որքիչ ատենէն գերեզմանին մէջ գրուին ու յափտենական քունը քնանան,,: — Ա՛հ, քանի որ զիրենք տեսնելու բարեբազգութիւնն ունիս՝ պատուէ, ու ծերութեան ատենի անհամար նեղութիւններնուն մէջ մխիթարէ զիրենք:

Արգէն անոնց հասակը մեծ արտմութեան պատճառ է իրենց ջըլլայ թէ գուն ալ տրամութիւննին աւելցնես: Քու անոնց հետ վար-

ՅԱՅ ՅԱ ՅԱ

մունքդ ու ամէն կերպ շարժուած քըդ այնպէս սիրելի ըլլայ՝ որ զքեզ որ տեսնեն՝ հոգի առնուն ու պրաերնին բացուի : Ամէն մէկ անուշ խնտումն որ անոնց պատկառելի շրթանցը վրայ պատճառես, ամէն մէկ ուրախութիւնն որ անոնց սըրաին մէջ արթըննալուն պատճառ ըլլաս, քան զամենայն զուարձութիւն աւելի մեծ կ'երևնայ իրենց, և օգուտըքեզի կ'ըլլայ : Այն օրհնութիւններն որ հայր մը և մայր մը իրենց երախտագէտ որդւոյն կուտան՝ միշտ Աստուծոյ օրհնութեամբ հաստատուած են :

ԳԼՈՒԽ ԺԱ.

ՄԻԵՐՈ և ՆԱԽՐԵԴԱՅ մեծաբան :

Տարիքը առած անձինքը քու ծնողացդ ու պապերուդ օրինակը սեպէ ու մեծարէ : Ազնուասիրտ մարդը չկ կրնար ծերերուն պատիւ քննել :

Հին ատենի Սպարտացւոց մէջ  
որէնք մը կար որ ծեր մը դալուն  
պէս Երիտասարդները ոտք պիտի  
ելլէին . անոր խօսած ատենը լուս  
պիտի կենային . գիմացնին որ եւ-  
լեր՝ մէկդի պիտի քաշուեին : Առ  
բանս որ մեր մէջ օրէնքը չապըսպը-  
րեր՝ թող վայելցութիւնը ապսպրէ՝  
և աւելի լաւ է :

Առ մեծարանքը այնչափ գեղեցիկ  
բան է որ ինչուան անոնք աւ որ  
գործադրելը կը մոռնան՝ ուրիշէ  
վրայ տեսած ատեննին ուզեն չու-  
զեն կը գովիճն :

Աթենացի ծերուն մէկը Ողիմ-  
պիական խաղերուն մէջ՝ տեղ մը կը  
փնտուէր որ նստի խաղերը տեսնէ .  
ամփիթէաարոնին բոլոր աստիճան-  
ներն ալ լեցուն էին : Քանի մը ա-  
թենացի լիրք երիտասարդներ այց-  
ըրին որ իրենց քովը գայ . երբոր ա-  
նիկայ հրաւիրմունքը ընդունելով  
շատ նեղութեամբ ու գժուարու-  
թեամբ ինչուան անոնց մօտ հասաւ՝  
անոնք զինքը քովերնին առնելու  
տեղ սկսան աներեսութեամբ ծի-

Յ Յ Յ

ծաղիլ վրան : Խեղճ աղևորը մէկ  
գիէն մէկալ գին հրուելով գնաց ան  
կողմը հասաւ ուր որ Սպարտացիք  
կը նստէին : Ասոնք որովհետև իրենց  
հայրենեաց անխտիտելի օրէնքնե-  
րը պահելու վարժած էին , մէ-  
կէն ՚ի մէկ ոտք կ'ելլէն պատկառա-  
նօք ու զինքը մէջերնին կ'առնուն :  
Այն Աթենացիքն որ այնպիսի ան-  
ամօթ կերպով ծերը ծաղը ըրեր  
էին՝ մեծ համարմունք առին իրենց  
վեհանձն ոսոխներուն վրայ , և ա-  
մէն կողմիրէն ծափահարութիւն-  
ներն ակսան : Ծերունւոյն աչուր-  
ներէն արցունքը աղբիւրի պէս կը  
վազէր ու կ'ըսէր . “ Աթենացիք  
մարդավարութիւնը կը ճանշնան ,  
Սպարտացիք կը կատարեն , :

Աղքատնոր Մակեդոնացին , —  
աս բանիս մէջ Մէծ անունն ալ կըր-  
նամտալ իրեն — , ան ատենն ալ որ  
չորս գիէն մեծամեծ յաջողութիւն-  
ները տեանելով կրնար հպարտա-  
նալ՝ գիտէր թէ ինչպէս պէտք է  
խռնարհիլ ծերոց առջելը : Մէկ ան-  
դամ մը իր յաղթական արշաւանք-

ՅԱՅՆ ՀՅՈՒՅՈՒՆ

Ներուն մէջ չափէ դուքս շատ ձիւն  
եկած ըլլալուն համար չկարենալով  
առաջ երթալ, կրակ վառել տուաւ,  
ու թագաւորական աթոռովը դի-  
մացը նստած կը տաքնար : Իր զի-  
նուորացը մէջ տեսաւ որ ծերունի  
մարդ մը կեցեր կը գողյըզայ • շատ-  
քեց ելաւ տեղէն, ու այն անյազ-  
թելի ձեռուըներովը՝ որ Դարեհի  
ինքնակալութիւնը կործաներ էին՝  
բռոնեց ծերուկն ու բերաւ իր ա-  
թոռին վրայ նստեցուց :

“Սյն մարդը միայն չար է որ  
պատկառանք չունի ծերոց՝ կանանց  
և թշուառ մարդկանց,, կըսէր  
Փարինի իտալացին : Եւ ինքը Փա-  
րինին իր աշակերտացը վրայ ունե-  
ցած ազգեցութեամբն ալ զանոնք  
այնակս կը բռնէր որ ծերերուն  
պատիւը պահեն : Անդամ մը տղու-  
մը վրայ ծանրյանցանք մը լսած ըլ-  
լալով՝ բարկացեր էր անոր գէմ:  
Դիպուածով մը անոր դիմոցը ելաւ  
ճամբան, ու տեսաւ որ տղան վե-  
զարաւոր ըսուած կրօնաւորներէն  
ծեր մարդու մը տէր կենալով ինչ-

պէս որ պէտք է նէ յանդիմանու-  
թիւն կու տար քանի մը սրիկանե-  
րու որ տյն ծերուն նեղութիւն  
տուեր էին . Փարինին մէկէն 'ի մէկ  
անոր խօպքերն սկսաւ հաստատել,  
ետքը գնացգրկեց տղան ու ըսաւ .  
“ Քիչ մը առաջ եա զքեզ չար կը  
կարծէի , բայց հիմա որ աչքով տե-  
սայ ծերերու վրայ ունեցած գութե-  
նորէն միտքս գրի որ ամէն աեսակ  
առաքինութեան աէր կրնաս ըլ-  
լաւ , :

Տարիքնին առած անժինք՝ ևս ա-  
ռաւել պատկառելի պիտի ըլլան մե-  
զի՝ երբոր մեր տղայութեան ու  
պատանեկութեան նեղութիւնները  
քաշեր են , երբոր կրցածնուն չափ  
մեր միաքն ու սիրտը կրթելու աշխա-  
տեր են : Ներողամիտ ըլլանք անոնց  
պակասութիւններուն , և վեհանձ-  
նութեամբ նստինք հաշիւ ընենք թէ  
որչափ նեղութիւն առած ենք ի-  
րենց , թէ որչափ սէր ցուցուցել  
են մեզի , և թէ մէնք որ մեր սէրը  
վրաներնէն չպակսեցընենք նէ՝ Բնչ  
անուշ փոխարէն ըրած կ'ըլլանք ա-

նոհց : Զէ . մէկն որ ազնուական մտածութեամբ ինքզինքը նուիրեր է՝ տղոց գտասփարակութիւն տալու, այնպիսւոյն բաւական հատուցումն չէ այն հացն որ ամենայն իրաւամբ կը արուի իրեն : Այն հայրական ու մայրական խնամքները վարձւոր մարդու խնամքներ չեն : Որուն որ սովորութիւն գարձեր են՝ անոր ազնուանալուն պատճառ կ'ըլլան : Զուրիշները սիրելու կը վարժեցը նեն , և ուրիշներէն սիրուելու իրաւունք կը կռւ տան :

Որդիական մեծարանք ցուցնենք մեր մեծերուն , որովհետեւ մեծեր նիս են :

Որդիական մեծարանք ցուցնենք այն ամենայն մարդկանց որ հայրենեւ աց կամ մարդկութեան լաւ ծառայութիւն ըստած են : Անսոնց գրուածքները , անսոնց կենգանագիրը , անսոնց գերեզմանը մէյմէկ որբազնն յիշելիքներ ըլլան մոզք :

Երբոր անցեալ գարերը և անոնց մէ մեացած բարբարոսութեաննշանները կը մտածենք , երբ հիմակուան

ՅԱՅ 72 ԷՌ

Ժամանակիո այնչափ չարիքներուն  
վրայ սպալով մը կը տեսնենք որ  
ասոնք անցած գնացած ժամանակ-  
ներուն մոլութեանցն ու մոլորու-  
թեանցը պառւզներն են, նայինք որ  
մեր նսխնիքը արհամարհելու փոր-  
ձութենէն ցյաղթուինք: Խղճմբ-  
տանիքով մեջի պարտք համարինք ա-  
նօնց վրայ ներողամտութեամբ դա-  
տաստան ընելը: Կը ցաւինք այն պա-  
տերազմներուն վրայ որ կ'ընէին ի-  
րենք: բայց աս ալ մտածենք թէ  
արդեք հարկը՝ կամթէ անմեղկեր-  
պովսուայսերէ խարուիլը (որոնց  
վրայ այսչափ հեռաւորութեան մեջ  
գժուարաւ կրնանք դատաստան կը-  
տրել) ըստ բաւականին չե՞ն արդա-  
րացներ զիրենք: Օտարներէ որ օ-  
գնութիւն ուզեցին ու վնասեցան.  
բայց միթէ նոյնպէս չարդարացներ  
զիրենք հարկը կամ սուտ յոյսերէ  
խարուիլը: Օրէնքներ կը գնէին որ  
մենք հիմա չենք հաւնիր: բայց մի-  
թէ կրնանք ըսել թէ այն ժամա-  
նակներուն ալ յարմար չէին այն օ-  
րէնքները, իամ թէ այն ժամանակի

Ժողովուրդներուն մարդկային ի.  
մաստութեան ուժովը անոնց աղէկ  
կարգեր գնել կ'ըլլա՞ :

Խելացի գատաստանն ու քննու.  
թիւնը լուսաւորեալ պիտի ըլլայ  
բայց անգութ պիտի ըլլայ առ  
նախնիս, ոչ պիտի զբարտէ, և ոչ  
արհամարհէ զանոնք՝ որ չեն կրնար  
գերեզմաններէն ելլել ու ըսել մե.  
զի . — “ Ո՛վ թռոներ, մեր այսպէս  
կամ այնպէս ընելուն պատճառ  
աս էր , :

Հռչակաւոր է կատոնի ծերոյն  
ըսած խօսքը . “ Դժուարին բան է  
մեզմէ եղքը եկող մարդկանց հառ  
կրցնելը թէ մեր բռնած ճամբան  
ինչով կ'արդարանայ , :

## ԳԼՈՒԽ ԺԲ .

ԵՎՄայրական սէր :

Դուն եղբայրներ ու քոյլիեր ու.  
նիս : Զեռքէդ եկածին չափ ջանք  
ըրէ որ քեզի նման մարդկանց ի՞նչ  
սէր որ պարտական ես ցուցընելու .

❀ ❀ ❀

ամենակատարեալ կերպով մը սկսիս  
նախ երեցընել ծնողացդ վըայ , եռ  
քը անոնց՝ որ եղբայրութեանց մէջ  
ամենէն մօտաւոր եղբայրութեամբ  
հետդ կապուած են , այսինքն ա-  
նոնց որ քեզի հետ նոյն ծնողաց  
զաւկըներ են :

Եղբայրափրութեան , աստուա-  
ծային դիտութիւնը լաւ սորվելու, և  
ամենայն մարգիկ ինչպէս որ պէտք  
է սիրելու համար՝ սկզբունքը ըն-  
աանեաց մէջ սորվիլ սկսելու է :

Աս մատծութեանս մէջ թէ “Մէկ  
մօր զաւկըներ ենք ,, ո՞րչափ քաղ-  
ցրութիւն կայ: Այնինչքազցը բան  
է մատծելը թէ աշխարհք եկածնուս  
պէս՝ մէկտեղ նոյն անձինքը գտած  
ենք՝ ուրիշներէն աւելի սիրով մե-  
ծարելու: Եղբարց ու քրուըտոց  
նոյն արիւնն ունենալը և բնաւորու-  
թեան կողմանէ շաա բանի մէջ նը-  
ման ըլլալը՝ բնական կերպով սաս-  
տիկ սէր մը կը ձգէ մէջերնին , այն-  
պիսի սէր որ առանց սոսկալի ինք-  
նահաւանութեան չկրնար աւրուիլ:

Կ'ուղմո լաւ եղբայր ըլլալ . — ին-

քնահաւանութենէ զբուշացիր . ու  
ուաջագրէ ամէն օր որ եղբարցդ ու  
քըուլուոցդ հետ վարուելու ատեն  
վեհանձնութիւն ունենաս : Թող  
անոնցմէ ամէն մէկն ալ հասկընայ  
որ գուն իրենց շահն ալ քու շա-  
հուդ պէտ կը մատծես : Թէ որ ի-  
րենցմէ մէկը պակասութիւն մը ընէ՝  
ներոզամբու եղիր , ոչ միայն այնպէս  
ինչպէս որ ուրիշի մը կ'ըլլայիր , հա-  
պա աւելի կերպով մը : Ուրախա-  
ցիր անոնց առաքինութեանցը վրայ .  
հետեւ իրենց , քու բարի օրինա-  
կովդ առաջ տար զիրենք , անանկ  
ըրէ որ քեզի պէս եղբայր ունենալ-  
նուն վրայ փառք տան Արտուծոյ :

Անհամար պատճառներ կան ա-  
նուշ անուշ յիշատակներու , սիրա-  
լիր կարօաանաց , գովելի երկիւզա-  
ծութեան , որոնցմով եղբայրական  
սէրը անդագար մնունդ կ'առնու ու  
կ'ամի : Բայց գէթ մատգրութիւն  
ընելու է անոնց վրայ . ապա թէ ոչ  
շատ անդամ առանց իմացուելու  
կ'անցնին կ'երթան . պէտք է որ  
մարդու ինքովնքը բռնադատէ այն բա-

Յ Յ Յ

Ները զբալու : Բարակ զբացմունք-  
ներ ունենալու համար՝ հաստա-  
տուն ու եռանդուն կտմք պէտք է :  
Ինչպէս որ ոչ ոք կրնայ բանաստեղ-  
ծութենէ կամ նկարչութենէ լաւ  
հասկըցող ըլլալ՝ առանց մասնաւոր  
կերպով սորվելու , ասանկ ալ ոչ  
ոք կրնայ եղբայրական օիրոյն կամ  
ուրիշ որ և իցէ ազնիւ զբացման  
համը առնուլ՝ առանց հաստատուն  
կամք աշխատելու որ համը առնու :

Ընաանեկան մտերմութիւնը նայէ  
որ ոչ երբէք պատճառ ըլլայ քեզի՝  
եղբարցդ հետ անքաղաքավար ըւ-  
լալու :

Նայէ որ ալ աւելի մարդավար  
ըլլաս քրուըտոցդ հետ : Անոնց բը-  
նութիւնը զօրաւոր անուշութիւն մը  
ունի , որ անով սովորաբար բոլոր  
տանը մէջ սքանչնի զուարթութիւն  
մը կը ձգեն , անհամութիւնները  
կը հեռացընեն , հայրական և կամ  
մայրական խրատներուն սաստկու-  
թիւնը կը մեղմացընեն : Կանացի  
առաքինութեանց քաղցրութիւնը  
անոնց վրայ տես ու մնծարէ . բնու-

Թիւնգ կակըցընելու ազգեցու թիւն  
նին աես և ուրախացիր : Եւ որով  
հետեւ Արտուած զիրենկք քան զբեղ  
տկար և քան զբեղ զբայտւն ատեղ  
ծեր է, նայէ որ աւելի մտադիր  
ըլլառ միիթարելու զիրենկ՝ թէ որ  
տրտմնը են, գուն քեզմէ զիրենկ  
չտրամեցընելու, և միշտ մեծարանք  
ու սէր ցուցընելու անոնց :

Այն անձինքն որ իրենց եզրարցն  
ու քրուըտոցը հետ չարասրտու-  
թեամբ ու կոպառւթեամբ վարուիլ  
սորված են՝ ուրիշ որ և իցէ մար-  
դու հետ ալ կոպիտ կերպերով ու  
չարասրառութեամբ կը վարուին : Ըն-  
տանեկան վիճակը այնպէս գեղե-  
ցիկ, այնպէս միրուն ու այնպէս  
սուրբ պիտի ըլլայ որ երբոր մարդս  
անէն գուրս ելլէ՝ հետը պիտի աանի  
ուրիշ տեսակ ընկերութեանց մէջ  
ալ այն մեծարանաց ու սիրոյ գեղե-  
ցիկ շանքը և այն համարումը առա-  
քինութեան վրայ՝ որ անդադար  
աղնիւ զբացմանց ետեւ ըլլալուն  
պառւզներն են :



## ԳԼՈՒԽ ԺԳ.

Բարեկամության:

Բայ ՚ի ծնողքէդ և ուրիշ ազգականներէդ, որ քեզի բնութենէն արուած ամենէն մօտ բարեկամներդ են, և բայ ՚ի վարպետներէդ՝ որ ուրիշներէն աւելի քու համարմանդ արժանի ըլլալնուն համարսիրով բարեկամկ'անուանես քեզի, կրնայ ըլլալ որ մասնաւոր յարումմը գայ քեզի նաև ուրիշներու՝ որոնց առաջինութիւնները այնչափ չես ճանչնար, մանաւանդ քեզի հասակակից կամ քեզմէ տարիքովքիչ տարրեր պատանեաց :

Արդեօք աս յարումը ե՞րբ պիտի ընդունիս կամ թէ ո՞ր ատեն քեզմէ պիտի հեռացընես : Պատասխանը յայտնի է :

Ամենայն մարդկանց պարտականենք բարին կամենալու, բայց աս բարիք կամենալը միայն անոնց հա-

մար ինչուան բարեկամութեան առ-  
տիշնանը պիտի հասցընենք՝ որոնք  
որ մեր համարմանը ինչպէս որ  
պէտք է արժանաւորութիւն ու-  
նին : Բարեկամութիւնը եղբայրու-  
թիւն մըն է , և աւելի գերադայն  
նշանակութեամբ՝ եղբայրութեան  
իմանալի գեղեցկութիւնն է : Գե-  
րազանց համարձակութիւն մըն է  
երկու կամ իրեք հոգւոյ (և ոչ եր-  
բեք բազմաց) մէջ որ կերպով մը  
հարկաւոր եղած են իրարու , և ի-  
րարու վրայ վերջի աստիշնի յար-  
մարութիւն մը գտած են մէկզմէկ  
հասկընալու , մէկմէկու օգնելու .  
իրարու մնպին ազնիւ կերպով մակ-  
նութիւն տալու , մէկզմէկ 'ի բարին  
յորդորելու :

“Մէկ ընկերութիւն մը չկայ .  
կըսէ կիկերոն . որ այնչափ ազնիւ՝  
այնչափ հաստատուն ըլլայ , որչափ  
այն՝ որ բարեբարոյ մարդիկ բնու-  
թեամբ նման ըլլան իրարու , և ըն-  
տանութեամբ կապուած \*,, :

\* Յշ . Պատշ . Դերե Ա . Դւ . ԺԲ :

ՅԱ ՅԱ ՅԱ

Մի անարդեր բարեկամութեան  
արբազան անունը՝ առաքինութիւն  
մը չունեցող կամքիչ ունեցող մար-  
գուն տալով։

Այն մարդը որ բարեպաշտու-  
թեան թշնամի է, այն մարդն որ  
իր մարդկային պատիւը պահելու  
մեծ ջանք չունի, այն մարդն որ  
չհասկընար թէ պատիւ ընելու է  
հայրենեաց՝ խելքով ու բարի վար-  
քով, այն մարդն որ ծնողացը յար-  
դութիւն չունի, և եղբարցը չարի.  
Քը կ'ուզէ, թէպէտ և մարդկանց  
մէջ ամենէն հրաշալին ըլլայ կեր-  
պարանքին ու շարժուածքին անու-  
շութեանը համար, ճարտասանու-  
թեանը համար, շատ բանի հմուտ  
ըլլալուն համար, և ինչուան նաև  
վեհանձնական գործքեր ընելու ու-  
նեցած վառվրուուն յօժարութեանը  
համար, չըլլայ թէ քեզի բարեկամ  
ընտրես։ Թէպէտև վերջի աստի-  
ճանի սէր ալ ցուցընէ քեզի՝ ընտա-  
նութիւն մ'ըներ հետը։ միայն ա-  
ռաքինի մարդն է որ բարեկամ ըլ-  
լալու կատարելութիւններն ունի։

Քանի որ չես ճանցած մէկուն  
առարքինի ըլլալը , միայն աս մտա-  
ծեց թէ կարելի է որ առարքինի չէ՝  
բաւական ըլլայ քեզի իրեն հետ  
այնչափ միրով միայն վարուելու՝  
որչափ որ ամեն քաղաքավար մար-  
դու կը վայելէ : Սիրտգ մէկուն նը-  
պիրելը շատ գերազանց բան է . մէ-  
կեն 'ի մէկ առնել առաջ նետելը՝  
մեծ անխոհեմութիւն . յանցանք,  
ու անտեղի բան է : Գեշ ընկերնե-  
րու հետ կապուուը ինքն ալ կը  
գէշնայ , կամ գէթ անոնց գէշու-  
թիւնը իր վրայ ալ ցոլտցընել կու-  
տայ՝ հանգերձ տմօթալի նախառա-  
նզք :

Բայց երանի՛ ան մարդուն որ ըն-  
տիր բարեկամ մը կը գտնէ : Քանի  
որ ինքնիրեն մնացած էր՝ իր առա-  
քինութիւնը շատ անգամ թոյլ ու-  
ակար կ'ըլլար . բարեկամին տռած  
օրինակն ու գովեստը անոր մէկ ոյժը  
երկուք կ'ընեն : Թերեւս առջի ըե-  
րանը վախի մէջ էր , տեսնելով որ  
շատ պակասութիւններու մէջ ել-  
նալու յարմարութիւն ունի , և իր



յարգը չի ճանշնար . սիրած մար-  
դուն համարմամբը ինքն ալ իր վր-  
բայ համարում կ'առնէ : Առջի բե-  
րանը գեռ կ'ամշնայ ինքն իրեն՝ որ  
դիմացինին ներողամառւթիւնը ինչ  
կատարելութիւններ որ կուտայ թ-  
րեն՝ ինքը ամենն ալ չունի . բայց  
հետզհետէ սիրտ կ'առնու որ աշխա-  
տի ինքզինքը շտկելու : Կ'ուրափա-  
նայ որ իրեն ունեցած աղէկութիւն-  
ները բարեկամն աշքէն չեն փա-  
խած , ու շնորհակալ կ'ըլլայ անոր .  
ետևէ կ'ըլլայ որ ուրիշ աղէկու-  
թիւններ ալ ձեռք ձգէ . և այսպէս  
բարեկամութեան ուժովը , այն մար-  
դըն որ կատարելութենէ հեռու եր  
ու հեռու ալ պիտի մնար՝ երբեմն  
կ'ըլլայ որ քաջութեամբ գէպ ՚ի  
կատարելութիւն կը դիմէ :

՚նեզինքդ մի ՚նեզեր բարեկամներ  
ստանալու համար : Լաւ է մէկ բա-  
րեկամ մըն ալ չունենալ՝ քան թէ  
եաքը զշտալ որ ինչո՛ւ այնպէս ա-  
ռանց աղէկ մը մտանելու քանի մը  
հատ ընտրեցիր : Բայց մէկ հատը  
դանելէդ ետե , ծայրագոյն բարե-  
կամութեամբ պատուէ զինքը :

Այս աղնիւ զգացմունքը գովելի  
եղած է ամէն խմաստասիրաց բեր-  
նովը, գովելի եղած է նաև սուրբ  
հաւատոյ վարդապետութեամբը :

Սուրբ Գրոց մէջ աս բանիս գե-  
ղեցիկ օրինակներ կը դանենք . —  
“ Յովիաթանու սիրտը՝ Դաւթի սրբ-  
տին հետ կտպուեցաւ, կ'ըսէ . . .  
Յովիաթան իր անձին պէս սիրեց  
զԴաւթիթ . . . , : — Բայց ալ մեծը  
կ'ուզես նէ, նոյն իսկ Փրկիչն մեր  
բարեկամութիւնը սրբազն բան մը  
ըրաւ : Յովհաննես աւետարանչին  
քնացած ատենը գլուխը իր գիրկը  
բռնեց . Խաչին վրայէն ալ՝ հոգին  
աւանդելէն առաջ՝ աս աստուածայ-  
ին խօսքերս ըսաւ՝ որ բոլորովին  
որդիական սէր ու բարեկամութիւն  
էին . — “ Մայր իմ, ահա քու որ-  
դիդ : ՔԱՆՉԱԿԵՐՍ իմ, ահա քու  
մայրդ . . . :

Ինծի կ'երենայ թէ բարեկամու-  
թիւնը (բայց այն գերազանց ու  
ճշմարիտ բարեկամութիւնը՝ որ  
մեծ համարման վրայ հիմնած է)  
գրեթէ հարկաւոր է մարդուս՝ զին-

քը ցած յօժարութիւններէ հեռաւ-  
շընելու համար։ Բարեկամութիւնը  
կարծես թէ այնպիսի բանաստեղ-  
ծական ազնուութիւն մը , այնպիսի  
վաեմական ոյժ մը կուտայ մար-  
դուա՝ որ առանց անոր գժուարաւ  
կ'ելլէ մարդս ինքնահաճութեան  
ցեխու փոսէն :

Բայց մէյմը որ բարեկամութիւ-  
նը ստացար ու խոստացար՝ անոր  
պարտքերն ալ անջնջելի կերպով  
տապաւորէ սրափդ մէջ։ Ըատ են աս  
պարտքերը , այնչափ են որ բոլոր  
կենացդ մէջ անսննցմով արժանա-  
ւոր պիտի ընես զբեզ քու բարե-  
կամիդ։

Ոմանք խորհուրդ կու աան որ  
մարդ մարդու հետ ամենևին բարե-  
կամութիւն չհաստատէ , վասն զի  
անով մարդուս զցացմունքները շատ  
կը կապուին կ'ըսեն , միտքը կըցրուի ,  
ուրիշներուն նախանձու պատճառ  
կ'ըլցայ . բայց ես աս բանիս մէջ հրա-  
շալի իմաստափրի մը կաղմն եմ , այս  
ինքն սրբոյն Ֆրանչիսկոսի Սալե-  
զացւոյ , որ իր Փիլոթէա կամ Աս-

առւածասէր ըսուած գլոբին մէջ կ'ը-  
սէ թէ ասիկայ “Գևշխորհուրդ է,,:

Գիտեմ կ'ըսէ՝ որ վանքերու մէջ  
մասնաւոր սրտակցութիւններն ար-  
գիլելը խոհեմութիւն է . — “ Բայց  
,, աշխըրքի մէջ հարկաւոր է որ ա-  
,, ռաքինութեան գրօշակին տակը՝  
,, Խաչի գրօշակին տակը զինուորիլ  
,, ուզողները իրարու հետ միա-  
,, նան . . . Այն մարդկանց ապրի-  
,, լը աշխարհի մէջ է , ուր որ այն-  
,, չափ գժուարին ճամբաներ կան  
,, անցնելու՝ առ Աստուած հասնե-  
,, լու համար , այնպիսի ճամբորդ-  
,, ներու կը նմանին անոնք որ սե-  
,, պացեալ և կամ սահուն ճամբա-  
,, ներու մէջ մէկզմէկ կը բռնեն որ  
,, չիյնան ու աւելի ապահով կեր-  
,, պով առաջ երթան ,,: ”

Իրաւցնէ , չարագործ մարդիկ  
ձեռք ձեռքի կու տան չարիք ընե-  
լու համար . բարեբարոյ մարդիկ ի-  
րարու ձեռք պիտի չտան բարիք ը-  
նելու համար :



## ԳԼՈՒԽ ԺԴ.

Ուսմանի :

Արշակ որ կրնաս միտքդ պիտի  
լուսաւորես . ասիկայ սրբազան  
պարտք մըն է քեզի : Անով աւելի  
յարմարութիւն կ'ունենաս զԱս-  
տուած փառաւորելու , և հայրե-  
նեացդ , ազգականացդ ու բարեկա-  
մացդ պատիւ ընելու :

Ուուսոյին աս խենդ կարծիքին  
ծոռութիւնը , թէ՝ վայրենի մարդը  
ամենէն երջանիկն է աս աշխարհիս  
մէջ , և թէ տդիտութիւնը գիտութե-  
նէն աղէկ է . փորձով ատուգուած  
է : Ամենայն ճանապարհորդք ան-  
սած են որ վայրենի մարդը ամե-  
նաթշուառ է . ամէնքնիս ալ կը տես-  
նենք որ տգէտը կրնայ լաւ մարդ-  
ըլլալ , բայց գիտունն ալ նոյնպէս  
կրնայ ըլլալ , մանաւանդ թէ աւելի  
գերազանց կերպով լաւ պիտի ըւ-  
լոյ :

Գիտութիւնը ան ատեն միայն վր.  
նասակար է՝ երբոր հետը հպար-  
տութիւն խառնուի : Թող հետը  
խոնարհութիւնը միանայ, կը տես-  
նես որ ի՞նչպէս գիտութիւնը պատ-  
ճառ կ'ըլլայ զԱսառուած աւելի լաւ  
կերպով սիրելու, զմարդիկ աւելի  
գերազանց կերպով սիրելու :

Ի՞նչ բան որ կը սորվիս, նայէ որ  
կրցածիդ չափ խորունկ ու աեզն՝  
տեպը սորվիս : Հարևանցի կերպով  
ուսմունք սորվողներուն մեծ մասը  
հասարակ ու ամբարտաւան մար-  
դիկ կ'ըլլան . սրտանց իրենց փուժ  
մարդիկ ըլլալը կը գիտնան, և սա-  
կայն ամենայն սիրով կը միաբանին  
իրենց պէս ձանձրալի մարդկանց  
հետ, ու կը քարոզն թէ մենք մե-  
ծամեծ մարդիկ ենք, և թէ բուն  
մեծամեծները պղտիկ մարդիկ են:  
Աս է ահա պատճառն որ իմաստակ  
ները անդադար կռիւ կը հանեն ի-  
մաստնոց գէմ, և թեթևամիտ շա-  
տախօսները ողջամիտ իմաստասիրաց  
գէմ: Ասով է որ երբեմն ժողովուր-  
դը կը պատիւ ու պատիւ կ'ընէ ան



մարդուն որ խիստ քիչ բան գիտէ ,  
ու միշտ բարձր ծայնով կը խօսի :

Մեր գարուս մէջ ազէկ գիտուն  
մարդիկ չեն պակսիր , բայց վեր 'ի  
վերոյ գիտութիւն ունեցողները  
խիստ աւելի շատոր են , որ շատ  
պժդալի բան է : Ամօթ սեպէ ա-  
սոնցմէ մէկն ըլլալը : Ամօթ սեպէ  
չէ թէ հպարտութեամբ , հապա  
գիտնալով որ պարտք ան է , հայ-  
րենեացդ սիրոյն համար , Աստու-  
ծոյ քեզի տուած մարդկային խել-  
քին վրայ վեհանձնական համար-  
մունք ունենալուդ համար :

Թէ որ շատ աեսակ ուսմանց մէջ  
քաջ ըլլալու կարողութիւնդ չի  
հասնիր , մէկ քանիին վրայէն կրնաս  
թեթև կերպով մը անցնիլ՝ որպէս  
զի անոնց վրայ գոնէ այն տեզեկու-  
թիւններն ունենաս որ չգիտնալը  
ամօթ է . բայց այնպիսի ուսմանց  
մէջէն մէկն ընտրէ ու աւելի կեր-  
պով անոր վրայ գարձուր կարողու-  
թիւններդ , մանաւանդ կամքդ , որ-  
պէս զի ուրիշներէն ետ չմնաս :

Անկէց 'ի զատ գեղեցիկ է նաև

ԱԵՆԿԿԱՅԲՆ առ խրատը . — “ Կ’ու .  
 ,, զմ՞ս որ կարդացած բանդ . երկար  
 ,, ատեն միտքդ մնայ . մէկ քանի ող  
 ,, ջամփա ու խելացի հեղինակներ  
 ,, միայն ընտրէ , ու անոնց իմաստ  
 ,, ներովը տոգորուէ : Ամեն աեղ  
 ,, գանուիմ ըսելը՝ ամենեին մէկ  
 ,, մասնաւոր տեղ մըն ալ չդանուիլ  
 ,, է : Կեանիքը ճամբորդութեան մէջ  
 ,, անցրնողը շատ ճանշւորներ կ’ու  
 ,, նենայ ու քիչ բարեկամ . ասանկ  
 ,, են այն շտապաւ դիրք կարդա  
 ,, ցողներն , որ առանց մէկ դրքի մը  
 ,, վրայ սէր ձգելու՝ անթիւ դրքեր  
 ,, կը գարձնեն , :

Ամենէն աւելի սիրադ սիրած  
 ուսմունքը ուրն ալ ըլլայ՝ մէկ մոլու-  
 թիւն մը կայ որ անկէ շատ պիտի  
 զդուշանաս . այս ինքն՝ ըլլայ թէ  
 քու գիտութեանդ վրայ այնպէս  
 զմայլած ցուցընես ինքղինքդ որ ին-  
 չուան արհամարհես ուրիշ այն ա-  
 մենայն գիտութիւններն որ գուն  
 չես կրցած անոնց ետևէն ըլլալ :

Բանասաեղծ ըսուածներէն ո-  
 մանց արձակ շարադրութեան դէմ

ըրած անիսելք միջաբանութիւնները . արձակ բան շարադրողներուն  
ու ուսանաւորի գէմ ըրածները . բը  
նադիտաց՝ ընաղանցագէտներուն  
գէմ, չափաբերաց՝ չափաբերու-  
թիւն չփացողներուն . ասոնց ալ  
անոնց գէմխօմիլները՝ տզայութիւն-  
ներ են : Ամենայն գիտութիւնք,  
ամենայն արուեստք, ճշմարառու-  
թիւնն ու գեղեցկութիւնը գանե-  
լու և հասկրցընելու ամեն առատկ  
կերպերն ալ՝ իրաւամբ պատկառելի  
պիտի ըլլան մարդկային ընկերու-  
թեան, և մանաւանդ բարեկիրթ  
մարգուն :

Ճշմարիտ խօսք չէ ոմանց ըստածը  
թէ ճիշդ գիտութիւններն ու բա-  
նաստեղծութիւնը իրարու ներհակ  
են : Պիւֆոն քաջ ընապատումէր,  
և սակայն իր ոճը բանաստեղծա-  
կան հիանալի կրակով մը կը փայլի :  
Մապքէռնի իտալացին թէ վար-  
պետ բանաստեղծ էր և թէ վար-  
պետ չափաբեր :

Բանաստեղծութեան և ուրիշ ա-  
սոր նման գեղեցիկ գլուխութիւն ը-

սուած գիտութեանց ետևէ որ ըլ-  
լաս, այնպէս զըլլայ որ միտքդ չը-  
կարենայ անկէց ետքը հանգարառու-  
թեամբ հաշիւներու կամ տրամա-  
բանական մտածութիւններու ուշ  
դնել: Թէ որ արծիւն ըսելու ըլ-  
լար, “Իմ բնութիւնս թռչիլ է,  
ուստի չեմ կրնար առանց թռչելու  
ուրիշ բաններու ուշ դնել”, , ծի-  
ծաղելի կըլլար: Ծատ աղէկ կրնայ  
ուրիշ շատ բաններու ալ ուշ դնել՝  
թռերը գոցելով:

Անոր ներհակ՝ գիտողութեան  
ուսմունքներուն պաղութիւն պա-  
հանջելուն համար միտքդ մի դներ  
թէ ան ատեն կատարեալ մարդ  
կ'ըլլաս՝ երբոր երեակայութեանդ  
լոյսը բոլորովին մարես, երբոր բա-  
նաստեղծական զգացմունքը մեռցը-  
նես: Աս զգացմունքը թէ որ աղէկ  
կանոնաւորուի, մարդուս խելքը  
ակարացընելու տեղը շատ անգամ  
նաև կը զօրացնէ:

Ուսմանց մէջ, ինչպէս նաև քա-  
ղաքականութեան մէջ, զգոյշ կեցիր  
կուստկութիւններէ և անոնց գլ-

ՇՀ ՅԵ ՇՀ

բութիւններէն կամ կարծիքներէն :  
Քննէ գրութիւնները որ կարենաս  
հասկրնալ, ուրիշներուն հետ բաղ-  
դատել ու վրան դատաստան ընել,  
բայց անոնց գերի մ'ըլլար : Ի՞նչ  
օգուտ աեւան իրենց հակառակու-  
թիւններէն Արփատուելի, Պղատո-  
նի և ուրիշ փիլիսոփայից գովիշներն  
ու պարսաւիշները, և կամ Արիու-  
թոն ու Թամառն գովողները ու վար  
զարնողները : Այն կուռքի պէս  
պաշտուած ու գետնէ գետին զար-  
նուած իմաստունները ի՞նչ էին նէ  
ան մնացին . անով ոչ մէյմէկ աս-  
տուածներ եղան և ոչ մէյմէկ ան-  
խեցներ . իսկ որոնք որ իրար ան-  
ցեր էին զանոնք սուտ կշիռքներու  
մէջ կշռելու՝ ծաղը եղան, և աշ-  
խարհք անոնց աղաղակներէն չոր-  
չարուեցաւ՝ բայց բան մը չարվե-  
ցաւ :

Ի՞նչ ուաման ետևէ ալ իյնաս՝  
նայէ որ ձեռքէ չձգես հանդարտ  
մոքով ընտրութիւն ընելն ու բարա-  
կամտութեամբ գիտողութիւն ընե-  
լլք, վերլուծութիւն ընելու համբե-

բութիւնը և շարագրութեան ոյժը,  
և ամէն բանէ ալ աւելի՝ հաստա-  
տուն կամք ունեցիր ամենափն ար.  
գելքներէն ցյազթուելու, և ըրած  
յաղթանակներուդ վայշհպարա-  
նալու, այսինքն՝ կամք ունեցիր  
մոքդ լուսաւարելու՝ որչափ որ  
Արտուրած թոյլ տուեր է, քաջու-  
թեամբ՝ բայց առանց յանդպնու-  
թեան:

## ԳԼՈՒԽ ԺԴ.

Վիճակի ընդունելուն :

Հատ մեծ բան է վիճակի ըն-  
արութիւնը: Մեր նախանձը կ'ըսէին  
թէ աս ընտրութիւնը լաւ ընելու  
համար՝ Աստուծմէ լոյս ինդրելու  
է. չեմ գիտեր թէ այսօրսւան օրս  
մենք ալ ան չըսենք նէ ի՞նչ պիտի  
ըսենք: Միտքդ վրադ ժողվէ, եր-  
կիւզածութեամբ մոտածէ թէ առե-  
նով ի՞նչ վիճակ պիտի ունենաս  
մարդկանց մէջ, ու առ Արտուրած  
ազթօք ըրէ:

ՅԱՅ ՅԵ ՅԵ

Երբոր սրտիդ մէջ իմանաս որ  
տատուածային ձայնը կ'ըսէ քեզի .  
ոչ եթէ մէկ օր մը միայն՝ հապա  
շաբաթներով, ամիսներով, և միշտ  
մաքրիդ մէջ առելի տեղիք ընելով,  
թէ — “Աս վիճակը պիտի ըն-  
տրես,, — բոլոր սրտանց ու հաս-  
տատուն կամք հնազանգէ ան ձայ-  
նին : Մտիր այն համբուն մէջ ու  
առաջ գնա . բայց ան վիճակին  
պէտք եղած առաքինութիւններն  
ալ հետդ առ : Այն առաքինու-  
թիւնները մէկն ունենալէն ետև՝ ա-  
մէն վիճակ պատուական է յօժա-  
րութիւն ունեցողին համար : Գա-  
հանայութիւնն որ թեթեամտու-  
թեամբ ու զուարձութեանց փա-  
փաքովը լցուած սրտով մը յանձն  
առած մարդուն համար սռակացի  
բան է , բարեպաշտ ու առանձնա-  
սէր մարդուն համար մեծ զմայլու-  
մըն ու փառաւորութիւն ունի .  
նոյն իսկ վանական կամ կրօնաւո-  
րական կետնկըն որ շատ աշխարհա-  
կաններու անտանելի և ինչուան  
արհամարհելի բան մը կ'երևազ :

զմայլելի վայելք ու փառաւորութիւնն է այն հոգեսէր վիլխովային համար որ չի կարծեր թէ անօգուտ ըլլայ ինքը մարդկային ընկերութեան՝ ուրիշ քանի մը կրօնաւորաց ու աղքատ երկրագործներու վրայ բանեցնելով իր եղբայրսիրութիւնը : Քազաքական պաշտօնը որ շատին տհագին ծանրութիւն մը կ'երևնայ՝ այնչափ հոգացողութեան ու համբերութեան կարօտ ըլլալուն համար, սիրելի է այն մարդուն որ մեծ փափաք ունի իրեն նման մարդկանց իրաւունքը խելքով պաշտպանելու : Մէկն որ քաջասիրտ է բընութեամբ, ու միտքը դրած է թէ կեանքը հայրենեաց համար գնելէն փառաւոր բան չկայ, քանի որ զինուորութեան ազնիւ արուեստը մը տածէ՝ խելքը գնեն կ'երթայ :

Զարժմանալլ՛ բան . ամենայն վիճակ ամենէն գերազանցներէն ինչուան խոնարհ արուեստաւորինը, իրեն քաղցրութիւնն ու իրական պատիւը ունի . բաւական է որ մարդուզէ՝ ի գործ գնել այն առաքի-



Նութիւններն որ ամէն մէկուն մէջ  
հարկաւոր են :

Այնչափ մարդիկ որ իրենց ընտրած վիճակները կ'անիծեն՝ միայն անոր համար է որ քիչ մարդ կայ այն ըստ առաքինութիւններս 'ի գործ գնող :

Դուն երբոր խոհեմութեամբ մէկ վիճակ մը ընտրես, նայէ որ այն անգաղար գանգատ ընողներուն ցըհետեիս : Արթուն կեցիր որ ընդունայն տեղը չի զջամ ըրածիդ վրայ, ու վիճակէ վիճակ փոխուելու չի փափաքիս : Աս աշխարհիս ամէն ճամբաններն ալ փշով լեցուն են . մէյմը 'որ ոտքդ մէկուն մէջը դրիր՝ առաջ գնա . ետ քաշուիլը տկարամութիւն է : Յարատեսութիւնը միշտ աղեկ բան է՝ բաց 'ի յանցանքի մէջ յարատելէն . և միայն անիկայ կրնայ յուսալ նշանաւոր մարդ մը ըլլալու՝ ով որ ձեռք զարկած բանին մէջ յարատել դիտէ :

## ԳԼՈՒԽ ԺԶ.

Արդի անհանգստութեանց դէմ։

Ըստ մարդիկ իրենց ընտրած վե-  
ճակին մէջ հաստատ կը կենան, ու  
սէր ալ կը կապեն անոր վրայ, բայց  
անհանգստութիւն մը կ'ունենան՝  
թէ ինչու համար ուրիշ մը ուրիշ  
վիճակի մէջ աւելի պատիւ՝ աւելի  
յաջողութիւն ձեռք կը ձգէ . ան-  
հանգիստ կ'ըլլան՝ թէ ինչու իրենք  
բաւական համարմունք ու վարձտ-  
արութիւն չունին . անհանգիստ  
կ'ըլլան՝ թէ ինչու համար նախան-  
ձորդ շատ ունին և ինչու ամենքը  
չեն ուզեր իրենցմէ վար մնալ :

Այսպիսի անհանգստութիւննե-  
րը հեռացուր քեզմէ . մէկն որ ա-  
նոնց գերի ըլլայ՝ ալ առ աշխարհիս  
մէջ իրեն համար երջանկութիւն  
չկայ . պէտք եղածէն աւելի ինքիր  
վրայ համարմունք ցուցընելուն հա-  
մար՝ ամբարտաւան կ'երենայ ու եր-



բեմն ծտղելի ալ կ'ըլլայ , և քիչ  
համարմունիք ցուցընելովը անսեց՝  
որոնց վայ որ կը նախանձի՝ անի-  
րաւութիւն ալ կ'ընէ :

Տարակոյս չկայ որ մարդկային  
ընկերութեան մէջ մէկուն մէկալին  
արդիւնքները ճիշդ համեմատու-  
թեամբ չեն վարձատրուիր : Խնչպէս  
որ պէտք է լաւ աշխատող մարդը՝  
շատ անգամ այնպէս խոնարհամիտ  
կ'ըլլայ որ ինքզինքը ճանցընելուն  
կերպն ալ չի գիտնար , և շատ ան-  
գամցած ույանդուգն մարդիկ՝ ան-  
կեց աւելի յաջողութիւն ձեռք բե-  
րելու մտքով անոր անունը կամ կը  
ծածկեն և կամկ'աւրեն : Աշխարհս  
ասանկ է , և առ կողմանէ յոյս չկայ  
որ փոխուի :

Քեզի կը մնայ ուրեմն որ ծիծա-  
ղիս աս բանիս վրայ , ու ճար չկայ  
ըսելով սիրտ հանդիսա բռնես :  
Ազէկ ապաւորէ մաքիդ մէջ աս զօ-  
րաւոր ճշմարտութիւնը . բռնը ար-  
դիւնք ունենալն է , և ոչ թէ մարդ-  
կանցմէ վարձատրուած արդիւնք  
մը ունենալն է : Թէ որ վարձա-

արեն՝ շատ ազէկ. չէ նէ արդիւնքը  
պահուելով կը շատնայ՝ թէ պէտ և  
չվարձատրուի :

Մարդկային ընկերութեան մէջ  
այսչափ պակասութիւններ չէին ըւ-  
լար՝ թէ որ ամեն մարդ ջանար իր  
անհանգստութիւնները փառասի-  
րութիւնները սանձելու . չէ թէ իր  
յաջողութիւնները աւելցնելու ան-  
հօդ ըլլալով. չէ թէ ծոյլ և անզգայ  
ըլլալով. որ ասոնք ալ պակասու-  
թեան մէկալ ծայրերն են . այլ գե-  
ղեցիկ և ոչ խենդուկնելառ. ու նա-  
խանձոա փառասիրութեանց ետեւէ  
ըլլալով, այլ սահման դնելով անոնց  
այն կտորները՝ որոնցմէ անգին ան-  
ցնիլը կարելի չերենար . այլ ըսելով.  
“ Եթէ չկրցայ հասնիլ այն բարձր  
աստիճանին որուն ինքզինքս արժա-  
նի կը կարծէի . աս ցած աստիճա-  
նիս մէջ ալ նոյն մարդն եմ, ուստի  
և նոյն ներքին արժէքս ունիմ , , :

Ան ատենը միայն կրնայ մէկը ան-  
հանգիսա ըլլալ ու փափաքիլ որ իր  
աշխատանացը համեմատ վարձք ըն-  
դունի՝ երբոր իրեն և իր ընտանեա-

ցը ապրուստին համար հարկաւսր  
է այն վարձքը : Հարկաւորէն անդին  
այն ամենայն աւելի յաշողութիւն-  
ներուն՝ որոնց փափաքելը յանցանք  
չէ՝ անխռով սրտով պէտք է փափա-  
քիլ : Թէ որ եկան՝ Աստուծոյ  
փառք . անոնցմովքու կենացդ գառ-  
նութիւնները քիչ մը կրնաս անուշ-  
զնել . ուրիշներուն ալ օդնութիւն  
մը ընել : Թէ որ չեկան՝ նոյնպէս  
Աստուծոյ փառք . կրնաս լաւ կեր-  
պով ապրիլ նաև տռանց շատ միփ-  
թարութեանց , և թէ որ ուրիշնե-  
րուն չկարենաս օդնութիւն մը ընել՝  
խղճմտանքդ չպարներ :

Զեսքէդ եկածին շափ աշխատէ  
որ օգտակար ու պիտանի քաղաքա-  
ցի ըլլաս , և ուրիշներն ալ անանկ  
ընես , անկէց ետքը թող ի՞նչ կ'ուզէ-  
ըլլայ : Տեսած սնիրաւութիւննե-  
րուդ ու խեղճութիւններուդ վրայ  
երբեմն երբեմն հառաչէ , բայց ա-  
նոր համար նայէ որ արջ մը չդառ-  
նաս , մարդատեաց չըլլաս , այն  
սուտ մարդասիրութեան մէջ չի-  
նաս որ մարդատեցութենէն ալ դէշ

է , և մարդկանց բարիքը կ'ուզեմը-  
սելով արեան ծարաւի է , ու զար-  
մանալի շէնք մը չխնելու փափաքե-  
լով եղածն ալ կը քանգէ , ինչպէս  
որ ստանան ալ մահու կը փափա-  
քէ :

Այն մարդն որ ընկերական պի-  
ճակին պահասութեանցը շտկուե-  
լուն թշնամի է , կամ անզգամ է և  
կամ խենդ . բայց ով որ ալ այն պա-  
կասութիւնները շտկել կ'ուզեմը-  
սելով անողորմութիւնը ձեռք կ'առ-  
նու , նոյնպէս անզգամ և կամ խենդ  
կ'ըլլայ , մանաւանդ թէ առջնեն  
ալ մէկ աստիճան մը աւելի :

Առանց սրտի հանգատութեան  
եղած մարդկային գատաստաննե-  
րուն մեծ մասը կամսուտ են և կամ  
չարութեամբ եղած են : Միայն  
սրտի հանգատութիւնն է որ քեզի  
ոյժ պիտի տայ նեղութեան մէջ ,  
սիրտ պիտի տայ բարեգործութեան  
մէջ , և պիտի ընէ զքեզ արդար ,  
ներողամիտ և ամենուն սիրելի :

## ԳԼՈՒԽ ԺԷ.

ԶԱՅՈՒԹ և ՌԵՎՈՆԻՅԱՆ :

Սրտի անհանգստառւթիւնը մէկդի  
դիր ըսելու ատենս՝ յիշեցի որ պէտք  
չէ ծուլութեան տաս ինքզինքդ, և  
մանաւանդ պէտք չէ որ ծուլանաս  
ինքզինքդ անդադար շտկելու լաւ-  
ցընելու :

Այն մարդն որ կ'ըսէ թէ, “ Իմ  
բարոյական կրթութիւնս լմընցած  
է, և ըրած գործքերովս հաստա-  
տուած է,, կը խաբուի : Պէտք է  
որ մենք միշտ սորվինք թէ ինչպէս  
պիտի բռնենք զմեզաս օրս և ասկեց  
եաքը . պէտք է որ մեր առաքինու-  
թիւնը միշտ կենդանի պահենք՝ նոր  
նոր բարեդործութիւններ ընելով .  
պէտք է որ միշտ ուշ գնենք մեր  
սխալմունքներուն ու ցաւինք անոնց  
վրայ :

Այս, պիտի ցաւինք : Ամենաճշ-  
մարիտ խօսք է եկեղեցւոյ ըստածը

ՅԱ ՏՈՒ ՅԵ

թէ մեր բոլոր կեանքը պիտի ըլլայ  
անդադար զդժալ ու ինքզինքնիս  
շտկելու աշխատիլ։ Քրիստոնէու-  
թիւնը աս ըսել է։ Ինքն իսկ Վոլ-  
դէռ, ան վայրկեաններէն մէկուն  
մէջ որ քրիստոնէութիւնը վար զար-  
նելու կատաղութիւնը մէկդի կը  
դնէր, կ'ըսէ։ “ Խոստովաննքը գե-  
,, բազանց բան է . սանձ մըն է յան-  
,, ցանաց՝ խիստ հին ատենէ ՚ի վեր  
,, հնարուած . հին ատենի ամէն  
,, խորհրդատօնից մէջ խոստովա-  
,, նանքը գլխաւոր արարողութիւն-  
,, ներէն մէկն էր : Այն խելացի սո-  
,, վորութեանը հետևեր ենք մնեք  
,, ու սրբազան բան մը ըրեր ենք . և  
,, իրաւցինէ ատելութեամբ փոտած  
,, սրտերը հաշտութեան ու ներո-  
,, ղութեան դարձընելու համար մէկ  
,, հատիկ գեղ է , :

Այն բանն որ՝ Վոլդէոփ պէս  
մարդը երես ունի գովելու՝ ամօթ է  
եթէ չհասկընայ մէկն որ քրիստո-  
նեայ եմ ըսելով կը պարծի : Մատիկ  
ընենք մեր խղճմուանքին . կարմրինք  
ամշնանք այն պակասութեանց վը-

բայ որ մեր խիղճը երեսնիս կը զար-  
նէ . խոստովանինք որ մաքրուինք  
անսնցմէ . և աս սուրբ աւաղանէն  
հեռու չիենանք ինչուան մեր կե-  
նաց ետքի օրը : թէ որ աս բանս  
թմրած սրտով չընենք , թէ որ այն  
յանցանքներն որ կը յիշենք՝ միայն  
բերնով չդատապարտենք , թէ որ  
զդշման հեա բոլոր սրտանց փափաք  
մըն ալ ունենանք ինքզինքնիս շտկե-  
լու , ով որ կ'ուզէ թող ծիծաղի ,  
բայց ասկէ օդտակար , ասկէ գերա-  
զանց և ասկէ պատուաւոր բան չկր-  
նար ըլլալ մարդուս :

Երբոր գիտես թէ պակասութիւն  
մը ըրիր . նայէ որ շուտ մը դարմանն  
աւ ընես : Միայն դարման ընելովդ  
կրնաս խղճմաւանքդ հանգչեցրնել :  
Որչափ որ դանդաղիս դարմանն ը-  
նելու , այնչափ աւելի սիրտդ յան-  
ցանքին հետ կը կապուի , ան կապը  
օրէ օր կը հաստընայ , և հոգիդ հա-  
մարումը իր վրայէն կորսընցընելու  
կը վարժի : Վայ այն մարդուն որ  
սրտանց իր վրայէն համարումը կը  
կորսընցընէ . վայ անոր որ կը ձեւ-

ցընէ թէ համարում ունի ինքն իր  
վրայ , ու խղճմանկին մէջ փառւ-  
թիւն մը կը տեսնէ որ պէտք չէր ըւ-  
լար . վայ անոր որ այնպիսի փառւ-  
թիւն մը ունենալէն ետքը՝ միտքը կը  
դնէ որ չտեսնելու զարնելէն զատ  
ուրիշ ճար չկայ : Այնպիսին անկէց  
ետքը գերադոյն արարածոց մէջը  
տեղ չունի . ընկած աստղ մըն է , ա-  
րարածոց դժբաղդութիւն մըն է :

թէ որ աներես երիտասարդին  
մէկը տեսնելով որ դուն իրեն պէս  
պակասութեանցդ մէջ յամառեալ  
չես կենար՝ զբեզ տկար մարդու  
տեղ դնէ , պատասխան տուր իրեն  
թէ աւելի զօրաւոր է մոլութեան  
գէմ կեցողը քան թէ մոլութեան  
գերի եղողք . պատասխան տուր իրեն  
թէ մեզաւորին յանդգնութիւնը  
սուտ քաջութիւն է , վասն զի տա-  
րակոյս չկայ որ մահուան գուար հա-  
սած ատենը՝ թէ որ կտաազութեան  
մէջ չկյեայ՝ կը կորավնցընէ այն քա-  
ջութիւնը . պատասխան տուր իրեն  
թէ իմ ուզած քաջութիւնս այն է  
որ ուրիշներուն արհամարհութիւնը

ըանի աեղ չդնեմ երբոր առաքինու-  
թեան ետևէ ըլլալու համար՝ չարու-  
թեան ճամբէն ետ կենամ:

Յանցանք մը որ ընետ, չըլլայ թէ  
սուտ խօսիս՝ ցըրի ըսելով, կամյան-  
ցանքդ թէ թեցընելով: Ցած տկա-  
րութիւն մըն է ստախօսութիւնը :  
Ախալեցայ ըսէ, վեհանձնութիւնն  
ըրտծ կ'ըլլաս: և սխալեցայ ըսելուդ  
համար ինչ ամօթ որ քաշես՝ անոր  
պառւղն աս կ'ըլլայ որ լաւ մարդ-  
կանցմէ գովեստ կը լսես :

Թէ որ յանկարծ ուրիշի պիրտը  
ցաւցընես, ազնիւ խոնարհութիւնը  
ձեռք առ ու թողութիւն խնդրէ  
իրմէ: Որովհետեւ բոլոր քու վարքդ  
պիտի ցուցընէ վատ մարդ չըլլալ: .  
մէկը չըլլար որ անոր համար վատ ը-  
սէ քեզի: Նախատինք մը ընելէն ետ,  
քը՝ անոր մէջ յամառիլ կենալ, ու  
պատուաւոր կերպով խօսքը ետ կան-  
չելու տեղը մենամարտութեան ել-  
լել կամ յաւիտեան ոփս պահելը,  
ամբարտաւան ու կառաղի մարդ-  
կանց ծագրածութիւններ են, այն  
պիսի վատութիւններ են որ փուժ

տեղը կ'աշխատին պատիւ անունը  
տալու անոնց :

Միայն առաքինութեան մէջ է  
պատիւը , առաքինութիւնն ալ ա-  
սով միայն առաքինութիւն կ'ըլլայ  
որ մարդ անդադար զջայ յանցան-  
քին վրայ ու առաջադրէ ինքզինքը  
շտկելու :

## ԳԼՈՒԽ ԺԵ .

Այսուբեն էնան :

Ընկերական վիճակներուն մէջ  
քեզի յարմար երևցածը ընտրելէդ  
եաքը , երբոր կը տեսնես որ բարի  
սովորութիւններով այնպիսի հաս-  
տատութիւն մը առեր է բնաւորու-  
թիւնդ որ իրաւցնէ մարդ եղեր  
ես , — ան ատենը միայն , և ոչ ան-  
կէց առաջ , — թէ որ կ'ուզես աշ-  
խարհք մտնել՝ այնպիսի ընկեր մը  
ընտրէ որ քու սիրոյդ արժանաւո-  
րութիւն ունենայ :

Բայց ազտա կեանքդ ձգելէդ ա-

ՕՅ 200 Ց

ուածլաւ մտածէ թէ արդեօք աւելի ազէկ է ազատ մնալոյ թէ չէ :

Թէ որ տեսնես որ ինչուան ան ատենը չես կրցած սանձել բարկութեան , նախանձու , կասկածոտութեան , տիրապետութեան , ու խառութեան կիրքերգ , այնչափ՝ որ յուսաս թէ ընկերոջ մը հետ կարենաս սիրով ապրիլ . սիրտ ըրէ ու ամուսնութեան միմիթարութիւններէն ետ կեցիր : Թէ որ անանկով մէկուն հետ կապուիս , զինքն ալ զքեզ ալ կը թըշուառացրնես :

Ըսենք թէ մէկը չպտար որ ունենայ այն ամենայն կատարելութիւններն որ հարկաւոր կ'երևնան զքեզգոհ ընելու և իրեն ալ զքեզ հաճոյացնելու . չըլլայ թէ յանձն առնուս կապուիլ այնպիսի մէկու մը հետ : Գու պարտքգ է որ աւելի յանձն առնուս ամուրի մնալ՝ քան թէ չունեցած սէրգ երդմամբ խօսանալ :

Բայց աս ամուրի կեանքգ թէ երկընցընես և թէ միշտ պահես , նայէ

որ անոր պատուիրած առաքինու-  
թիւններուն պատիւ ընես , ու ո-  
գուաններուն յարդը ճանչնաս :

Այս , այն կեանքն ալ իր օգուտ-  
ներն ունի : Եւ մարդս ինչ վիճակի  
մէջ ալ որ գանուի , անոր օգուտնե-  
րը և օգուտներուն յարդը պէտք է  
ճանչնայ . ապա թէ ոչ , ան վիճա-  
կով ինքզինքը ապերջանիկ կամ ան-  
պատիւ պիտի կարծէ , և իր արտեն  
առաքինութիւն գործելու քաջու-  
թիւնը պիտի պակսի :

Հատ ճարաւասան ու դօրաւոր  
մարդիկ , ուզելով կատազութիւն-  
մը ցուցընել մարդկային ընկերու-  
թեան անկարգութեանցը գէմ , և  
թերես կարծելով թէ այն անկար-  
գութիւնները չափէ գուրս մնծ ե-  
րեցընելով՝ անմնց գարման մը ըլ-  
լայ , ջանք ըրած են որ մասնաւոր  
կերպով մը խայտառակեն գուրո հա-  
նեն շատ ամուրի մարդկանց ըրած  
պակասութիւնները , և քարողեն  
թէ ամուրի մնալը բնաւթեան գէմ  
բան է , սոսկալի թշուառութիւն է ,  
ու ժողովրդեան մը աւրուելուն ա-

մնեն զօրաւոր պատճառն ան է :

Նայէ որ այսպիսի չափազանցական ձեռքով դլուխտ չտաքնայ : Առաջի կեանքն ալ մնծամնծ պակառութիւններ ունի . ատոր ովհինչ կ'ըսէ : Բայց միթէ մարդուս ձեռք ու ոտք ունենալը՝ ձեռքով ոտքով կռուցաելուն պատճառ մը չէ . և սակայն ոչ ոք կ'ըսէ անոր համար թէ ձեռք ոտք ունենալը շտագէշ բան է :

Անոնք որ խորհրդածութիւնխորհրդածութեան վրայ ընելով՝ կը ջանան ցուցընելթէ բարոյական անկարգութիւնը ամուրի կենաց անհրաժեշտ հետևանքնէ , թողնսափն մյոմը հաշուեն նաև այն չարիքներն որ առանց յօժարութեան եղած ամուսնութիւններէն կը ծագին :

Հարսնիքին կարճ ուրախութիւններէն ետքը ձանձրութիւն մը կուգայ , սոսկում մը կու գայ թէ ազատութիւնս ինչպէս կորսընցուցի . հասկընալ մը կու գայ թէ ըրած ընարութիւնս առանց լաւ մտածելուեղաւ , բնաւորութիւննիս իրարու

յարմարելու պէս չեն : Երկու կող  
մէն ալ և կամ միայն մէկ կողմէն  
սարջանքը տիրելուն պէս , անհա-  
մութիւնները , հակառակութիւն-  
ներն ու երկայն երկայն ու անթ-  
ղօրմ գառնութիւնները կը սկսին :  
Ամուսինը , որ երկուքին մէջ բնու-  
թեամբ աւելի քաղցրաբարոյ ու ազ-  
նուափրտն է , սովորաբար դոհ կ'ըւ-  
լայ այն գժբազգ անհամաձայնու-  
թեանը , կամ մինչև 'ի մահ սրտցա-  
ւութեան մէջ ընկղմելով , և կամ—  
որ աւելի ալ չարն է — իր բնութե-  
նէն դուրս ելցելով , բարեսրտու-  
թիւնը կորաշնցնելով , այնավիսի յօ-  
ժարութեանց տեղիք տալով՝ որոնց  
մով կարծէ թէ ամուսնական սիրոյն  
պակասութիւնը կրնայ լեցնել , և  
սակայն անուանարկութենէ ու խզմ-  
մահնքի անհանդըստութենէ զատ  
ուրիշ օգուտ չտեսներ :

Գէշ կերպով ակսուած ամուսնու-  
թենէն ծնած զաւակաց առաջին  
դպրոց՝ իրենց հօրը կամ մօրը և կամ  
երկուքին մէկէն անարժան վարքն  
է . ուստի կ'ըստանքիչ սկրուած կամ

գեշ՝ կերպով սիրուած տղաք, քիչ  
կամ գեշ՝ գաստիարակութիւն կ'առ-  
նուն, իրենց ծնողացը պատկառանք  
չեն ունենար, իրենց եղբարցը վրայ  
սէր չեն ունենար, և ընտանեկան  
առաքինութեանց համը չեն առ-  
ներ, — որ քաղաքական առաքինու-  
թեանց ալ հիմը անոնք պիտի ըւ-  
լային :

Աս ամէն բաները այնչափ սահպ  
կը պատահին՝ որ աչքդ բանալուգ  
պէս կը տեսնես. չկրնար մէկն ըսել  
ինծի թէ չափազանցութիւն է ը-  
սածդ :

Ամուրի կեանքն ալ պակասու-  
թիւններ չունի չեմը բաեր. բայց ով-  
որ մէկալ պակասութիւններուն ալ  
լաւ մը ուշ դնէ՝ անտարակոյս պրդ-  
տիկ բաներ չհամարիր, ու ինծի  
հետ կը զբուցէ շատ ամուսնացելոց  
համար. — “Ո՛հ. երանի՛ թէ այն  
սոսկալի երգումն ըրած չըլլային” :

Մարդկանց մեծ մասին կոչումը  
աշխարհք մանել է. բայց ամուրի  
մնալն ալ բնութենէ գուրս բան չէ:  
Ծաղրական բան է նեղանալը թէ

ինչու համար ամէնքն ալ չեն աշխատիր մարդկային ազգը բաղմացընելու : Ամուրի կեանքը , երբոր իրաւացի պատճառաներով ընտրուի ու պատուաւոր կերպով պահուի , ամենեին ցածութիւն չէ : Մանաւանդ թէ ամենայն պատուոյ ալ արժանիէ՝ ինչպէս այն ամենայն խոհական նուիրմունքներն որ բարի վախճանաւ մը կ'ըլլան : Ընտանեաց հոգեն ազատ ընելով զմարդ , աւելի ժամանակ ու տւելի կարողութիւն կուտայ անոր որ խորունկ գիտութեանց եանէ ըլլայ , և կամհաւատոյ գերադոյն պաշտօններուն ծառայէ . աւելի միջոցներ կուտայ անոր՝ որ իր ոգնութեանը կարօտ ազգականներուն թէ թիկունք ըլլայ . աւելի ազատութիւն կուտայ իրեն որ շատ աղքատաց վրայ տարածէ իր գթութիւնը :

Եւ միթէ այս ամենայն բաները բարիք չեն : — Ասոնք անօդուատ մտածութիւններ չեն : Ամուրի կեանքը ձգելու կամյանձն առնելու համար՝ պէտք է գիտնայ մարդ թէ ինչ

բան է յանձն առածը , և կամ մեկդի  
ձգածը : Կողմնամիրութեամբ ե-  
ղած մեծամեծ խօսքերը մարդուս  
դատամունքը կը շփոթեն :

## ԳԼՈՒԽ ԺԹ .

Պապի - Կանանց :

Ամէն բան ծաղր ընող վատ չնա-  
կանութիւնը՝ ցածութեան հոգին  
է . սատանայ մըն է՝ որ անդադար  
զբարարտութիւններ կը հանէ մարդ-  
կային ազգին վրայ՝ որպէս զի առա-  
քինութիւնը ծիծաղելի բան մը ընէ  
անոր , և ոտքի տակ առնել տայ : Որ-  
չափ բաններ որ կան հաւատոյնախա-  
տինք մը բերող՝ զանոնք կը ժողվէ ,  
ու ներհակ բանները չտեսնելու զար-  
նելով կը կանչէ . — “ Ասառած  
ինչ է . քահանայից տուած խրատ-  
ներուն և կրօնական կրթութեան  
ազդեցութիւնն ի՞նչ բան է . ամէնն  
ալ մոլենախանձ մարդկանց երևա-  
կայութիւններն են , : Որչափ բա-

Ներ որքաղաքականութեան նախա-  
տինք մը կը բերեն՝ անսնք կը ժողվէ  
ու կը կանչէ . — “Օրէնքը Բնէ  
բան է . քաղաքական կարգն Բնէ  
է . հայրենասիրութիւնն Բնէ է . ա-  
մէնն ալ կառավարողին կամ կառա-  
վարելուզողին կողմանէ խորամանկ  
ներու և զօրաւորներու պատերազմ  
է , հնազանդողին կողմանէ ալ վա-  
տութիւն է , : — Որչափ բաներ որ  
նախատինք մը կը բերեն ամուրի կե-  
նաց , ամուսնութեան , հայրաւ-  
թեան , մայրութեան , որդիու-  
թեան , ազգականութեան , բարե-  
կամութեան , անոնք կը ժողվէ ու  
աներես ուրախութեամբ մը կը կան-  
չէ . — “Հասկըցայ որ ամէնն ալ  
ինքնահաճութիւն , խարդախութիւն ,  
հեշտամոլութիւն , իրարու գէմա-  
տէլութիւն ու արհամարհութիւն  
է եղեր , :

Աս գժոխային ու ստախօս իմաս-  
տութեան հարազատ պառազներն  
են՝ ինքնահաճութիւն , խարդախու-  
թիւն , հեշտամոլութիւն , իրարու  
գէմատէլութիւն ու արհամարհու-  
թիւն :

Ուրեմն ի՞նչպէս աս ցածութեան  
դարշելի հոգին , որ ամէն աղէկ բան  
գետնէ գետին կը զարնէ , վերջի առ-  
տիճանի թշնամի ցըլլայ կանանց ա-  
ռաքինութիւններուն և զանոնք վար  
ձգելու չաշխատի :

Ամէն ժամանակ ամէն ջանք ըրեր  
է աս հոգին որ կնիկ մարդը անարդ  
բան մը երևցընէ , այնպէս մը հաս-  
կըցնէ թէ կին ըսելը՝ նախանձ ,  
խորամանկութիւն , փոփոխամտու-  
թիւն , փառամոլութիւն ըսել է , և  
ցուցընէ՝ թէ ոչ բարեկամութեան  
սրբազան կրակն ունին կանայք , և  
ոչ սիրոյ անկաշառ հաւատարմու-  
թիւնը : Ո՛ր և իցէ կին որ մէկ կա-  
տարելութեան մը տէր է՝ կարգէ  
գուրս բան մը սեպեր է :

Բայց մարդիկ քանի որ քաղաքա-  
կանութեան ետևէ ընկան՝ սկսան  
կանանց պաշտպանութիւն ընել :  
Վրիտառնէութիւնը կանանց բնու-  
թիւնը բարձրացուց՝ արդիւելով  
բազմակնութիւնն ու անպատշաճ  
բարեկամութիւնները . և մարդա-  
ցեալ Բանէն ետքը՝ առաջին մարդ-

կեղէն ստեղծուած, ամէն սուրբե-  
րէն հրեշտակներէն ալ վեր՝ Կին մը  
ցուցընելով։

Հիմակուան ատենի ընկերու-  
թիւնը հասկըցաւ աս ազնուական  
մտածութեան ոյժը։ Եւրոպացւոց  
բարբարոսութեան ատենները՝ սի-  
րոյ զարդերովը զարդարուեցան առ-  
պետութիւնները։ և մնկք քաղաքա-  
կան կրթութիւնն առած քրիստո-  
նեայքս, հին ատենի ասպետու-  
թեան որդիքս, այն մարդը բարե-  
կիրթ կը համարինք՝ որ պատիւ կ'ը-  
նէ հեղաբարոյ, ընտանեկան առա-  
քինութիւններով ու չնորհալի կեր-  
պերով զարդարուած քնութեան։

Եւ սակայն ազնուական ախորժա-  
կաց և կանանց հին թշնամին մնաց  
աշխարհիս երեսը։ Եւ երանի թէ  
միայն չկրթուած մաքերն ու ցած  
խելքերը մոլորցնէր։ երբեմն նաև  
զարմանալի հանձարները կ'ապա-  
կանէ, և աս ապականութիւնը հոն  
կը սկսի միշտ՝ ուր որ կը գագրի  
աստուածապաշտութիւնը, ուր որ  
միայն կրնայ սուրբ ընել զմարդիկ։

Փիլիսոփաներ (կամ իրենք իրենց փիլիսոփայ ըսողներ) տեսնուած են որ երբեմն մարդկային ազգին համար մեծ նախանձայուղութիւն կը ցուցնէին, երբեմն ալ՝ անկրօնութեամբ մոլեգնած՝ պժգալի դրուածքներ կը հանէին, ամենայն կերպով աշխատելով որ մարդուս զգայութիւնները գինովցընեն անպիտան բանաստեղծութիւններով ու վիպասանութիւններով, և ամեն տեսակ խորհրդածութեամբ՝ պատմութիւններով ու առասպելներով։

Տեսնուած է Վոլցէո մը, դրագիտաց մէջ ամենէն աւելի հրապուրիցը, (որ քանի մը կատարելութիւններ ունէր, բայց ցած կիրքերով և ուրիշները ծիծաղցընելու անսանձու լիրբ փափաքով մը ապականածէր) որ նստաւ երկայն բանաստեղծութիւն մը շինեց՝ կանանց պատիւը անարգելու մաքով, այն վեհանձն ու դժբաղց Յովհաննա Տ' Առքը անարգելու մաքով որ իր հայրենեացը ամենէն մեծ գիւցազնուհին էր։ Ըստել արկինը իրաւունք ունի ա-

նուանելու այն գիրքը՝ Եղիշոն ընտ.  
դէմ ազգային պատուոյ :

Աննշան և նշանաւոր մարդիկնե.  
ներէ , մեռած ու կենդանի հեղի.  
նակներէ , նաև քանի մը լիրը կա.  
նանցմէ որ իրենց ամօթխած բնաւ.  
թեանը նախատինք են , վերջապէս  
հազարումէկ կողմէ շատ անգամպի.  
տի լսես չորս դիգ այն ցած հոգւոյն  
ձայնն որ կը կանչէ . “ Արհամարհէ  
կնիկ մարդիկը , :

Մերժէ հեռացուր գուն քովէդ  
այդ վատ փորձութիւնը . ապա թէ  
ոչ , գուն ալ՝ կանացածին ըլլալով  
արհամարհելի կ'ըլլաս : Հեռու քա.  
լէ այն մարդիկներէն որ կանանց  
վրայ իրենց մայրը չեն պատուեր :  
Ոտքի տակ կոխկըռաէ այն գրքերն  
որ զկանայս վար կը զարնեն՝ անա.  
մօթութիւն քարոզելով : Ազնուա.  
կան համարում ունենալով կանանց  
պատոյն վրայ , նայէ որ միշտ ար.  
ժանաւոր ըլլաս պաշտպանելու զա.  
նիկայ՝ որ քեզի կեանք առւեր է ,  
պաշտպանելու քու քոյրերդ , պաշտ.  
պանելու թերեւ որ մը այնպիսի

անձ մը որ քու զաւակացդ մայր ը-  
սուելու սրբազն պատիւը պիտի  
ունենայ :

Անիկայ քեզի պահապան չըեշ-  
տակի մը պէս ըլլայ . ամէն տեսակ  
ցածութենէ զքեզ հեռացընելու ,  
և ամէն տեսակ գովելի գործողու-  
թեան զքեզ դրդելու համար անի-  
կայ ըլլայ քեզի աստուածային հրա-  
մանաց կենդանի նկարագիրը : Ի՞նչ  
բանի որ ձեռք կը զարնես՝ նայէ որ  
ինքն ալ հաւնի , նայէ որ այնպէս  
ընես՝ որ այնպիսի ազնիւ հոգին  
զքեզ իրեն բարեկամ ունենալուն  
վրայ ուրախ ըլլայ . նայէ որ պատիւ  
ընես իրեն , չէ թէ մարդկանց առ-  
ջև , որ բան չէ . հապա Աստուծոյ  
ամենատես աչքին առջել :

Թէ որ ընկերդ այնչափ վեհանձն  
և այնչափ բարեպաշտ է , քու սէրդ  
իրեն վրայ որչափ ալ մեծ ըլլայ՝ չա-  
փազանց ըլլար , կռապաշտութիւն  
չըլլար : Բուն անոր համար կը սիրես  
վինքը՝ որովհետեւ անոր կամքը Աս-  
տուծոյ կամացը հետ բոլորովին հա-  
մաձայն է . մէկուն վրայ ունեցած

Համարումդ մէկալին կ'երթայ , մա-  
նաւանդ թէ համարումդ միշտ մէ-  
կուն՝ այսինքն Աստուծոյ կամացը  
վրայ կ'ըլլայ : Այնչափ՝ որ եթէ  
յանկարծ անոր կամքը Աստուծոյ  
կամացը հակառակ ելելու ըլլան ,  
ան քու զմայլումդ պիտի անցնի ,  
սէրդ վրայէն պիտի պաղի :

Չատ հասարակ խելքի տէր մար-  
դիկ աս գերազանց սէրը երևակայա-  
կան բանի մը տեղ կը գնեն . այն-  
պիսիները չեն գիտեր ազնուա-  
րարոյ կին ինչ ըսել է : Ցաւակից  
եղիր անոնց խեղճ մտածութիւն-  
ներուն : Անկարելի բան չէ այնպի-  
սի զուտ սէր ունենալ որ անով ա-  
ռաքինութեան յորդորուի մարդ .  
կը գտնուի այսպիսի սէր , թէպէտ  
և քիչ անգամ . և մարդիկ պէտք էր  
որ ըսէին . — “ կամ այսպիսին .  
կամ և ոչ մէկը , ” :

## ԳԼՈՒԽ ԻԱ.

Պարսաւելի ուր :

Բայց, նորէն կ'ըսեմ, աղէկ նայէ  
որ ըրպայ թէ մէկ կին մը առաքինի  
կարծելով զարմանաս վրան, ու իրօք  
անանկ ըրպայ : Ան ատեն քու սէրդ  
վիպասանական սէր մը կը դառնայ,  
այսինքն ծաղրական ու մխասակար  
սէր, և սիրադ անարժան կերպով  
մը զոհ ըրած կ'ըրպաս ամենկին սնտ-  
տի կուռքի մը :

Համարման ու մեծ համարման  
արժանի կին կը գտնուի աշխարհիս  
վրայ՝ իրաւ է . բայց կը գտնուին,  
ու շատ կը գտնուին այնպիսի կա-  
նայք ալ՝ որ գէշ գաստիարակու-  
թեամբ, ուրիշի չար օրինակովը և  
իրենց թեթեռութեամբը աւրուած-  
են, որ առաքինի մարդուն փափա-  
քանացը յարդը ճանչնալու չափ  
ալ կատարելութիւն չունին, որ ա-  
ւելի կը սիրեն իրենց տեսքին ու

առերեոյթ խելքին համար հաճայտ.  
նաև ուրիշներուն՝ քան թէ ազնուա.  
կան զգացմունքներուն պատճառաւ  
սիրոյ արժանի ըլլալ :

Բայց այսպիսի անկատար կանայք  
սովորաբար շատ մնասակար կ'ըլլան,  
ու նաև բոլորովին ցած բնաւորու.  
թիւն ունեցողներէն ալ աւելի մնա.  
սակար : Ոչ միայն իրենց տեղբով  
ու հնարքներով կը խարիսրեն , հա.  
պա շատ անդամնաև քանի մը ա.  
ռաքինութիւններով , և յոյս մը տա.  
լով թէ իրենց վրայ պակասութիւն.  
ներէն աւելի կատարելութիւններ  
կան : Մի ընդունիր դուն այն յոյ.  
սը՝ երբոր կը տեսնես վրանին չա.  
փէ դուրս պարծենկոտութիւն.  
կամ ուրիշ ծանր պակասութիւն.  
ներ : Անոնց վրայ դատաստան ըրած  
ատենդ անաչառ եղիր , չէ թէ վրա.  
նին չարախօսութիւն ընելու կամ  
պակասութիւննին մեծցընելու հա.  
մար , հապա որպէս զի թէ որ ան.  
վայել որոգայթի մը մէջ իյնալու  
վախ ունիս նէ՝ կարենաս առաջուց  
ժամանչիւ աղատիւ :

Որչափ որ բնութեամբ գիւրամետ  
ես սէր և պատկառանք ցուցընելու  
արժանաւոր անձի մը , այնչափ ա-  
ւելի պարտք պիտի համարիս քեզի  
որ մէկուն շափաւոր առաքինու-  
թիւններովը դոհ շուլաս ու բարե-  
կամութեան պատուական անունը  
չտաս իրեն :

Անկիրթ երկտասարդներն ու ի-  
րենց նմանները կը ծիծաղին վրագ .  
հպարտ՝ վայրենի ու կոպիտ կ'ըսեն  
քեզի . հոգ չէ . արհամարհէ անոնց  
գատաստանները : Ոչ հպարտ եզիր,  
ոչ վայրենի , ոչ կոպիտ , բայց շուայ-  
լութեամբ ալ զգացմունքներդ մի  
վատներ . սիրագ ազաս պահելու  
համար ամուր կեցիր , և կամ մէկուն  
նուիրելու ալ ըլլաս՝ այնպիսւոյն  
նուիրէ որ ինչպէս պէտք է նէ ար-  
ժանաւորութիւն ունենայ :

Մէկն որ արժանաւոր կնոջ մը  
վրայ սէր կը ձգէ՝ գերիի պէս անոր  
շոզոքորթութիւններ ընելու համար  
ժամանակը չկորածնցըներ : Կինն ալ  
այն կերպերէն շախորժիր . կ'ամըչ-  
նայ այնպիսի պարապորդ ու ան-

համցած բարեկամ՝ ունենալուն .  
այն մարդուն միայն բարեկամու .  
թեանը վրայ համարում կ'ունենայ՝  
որ պարզսիրա ու ծանրակաց է , և  
սիրոյ վրայ խօսելու այնչափ փոյթ  
քններ՝ որչափ սիրելի ըլլալու՝ գովե-  
լի ակղքունկներով ու գովելի գործ-  
քերով :

Այն կինն որ թող կու տայ որ  
մէկը տղու պէս գերի տեսնէ իր ոտ-  
քը ընկած , ցածութեամբ իր հա-  
զար ու մէկ խենգ ու խելառ հա-  
ճոյքները կատարելու խոնարհած ,  
և խելքը միաքը շինծու գեղեցիու .  
թեանց ու կոտրառուածքներու ող-  
ած , յայտնի կ'իմացընէ որ ոչ անոր  
վրայ ազնիւ մասածութիւն ունի և  
ոչ իր վրայ :

## ԳԼՈՒԽ ԻԲ .

Արջիանց ու ամուսնացիւց մէծաբան :

Թէ ամուրի ըլլաս և թէ աշխարհք  
մտած՝ նայէ որ կոյս և ամուսնա-  
ցեալ վիճակաց վրայ մնծարանք ու-  
նենաս :

Աղջկան մը անմեղութենէն ու  
բարի համբաւէն տւելի փափուկ  
բան չկայ : Զգուշացիր որ շըլլայ  
թէ ամենափոքր ազատ կերպովդ  
կամ մէկ խօսքովդ անոր միտքը պըլ-  
ծես և կամ սիրու այլայլես : Զգու-  
շացիր որ աղջկան մը վրայօք , թէ  
անոր գիմացը ըլլայ և թէ ետևէն՝  
այնպիսի խօսք մը չըսես՝ որով ու-  
ժիշներուն ազքին զանիկայ թեթևա-  
միտ ու սիրոյ գիւրադրդիւ երեցը-  
նես : Արտաքին ամենամանր նշանն  
ալ բաւական է աղջկան մը անունը  
աւրելու , անոր գէմ զբարտու-  
թիւններ բարդելու , և նաև ամուս-  
նութենէ մ'ալ զրկելու որ կրնար

զանիկայ երջանիկ ընել։ Թէ որ սրտիդ մէջ աղջկան մը վրայ սիրով վառուիս, որուն հետ չես կրնար կարգուիլ, սրտիդ բոցը նայէ որ ցյայտնես, մանաւանդ թէ ամէն ջանքով ծածկելու նայիս։ Թէ որ խմանայ անիկայ քու զինքը սիրելու, կարեցի և որ քու գիմացդ թուլնայ ու անով թշուառ ախտի մը զոհ ըլլայ։

Նոյնպէս թէ որ տեսնաս որ աղջիկ մը քեզի հետ սիրով կապուերէ, զորն որ գուն չես ուզեր և կամ չես կրնար քեզի կին առնուլ, անոր խաղաղութեանը ու պատուոյն իզնամք ունեցիր։ Խեզմ անմեզի մը 'ի սեր գրգռելուն վրայ զուարձանալէն, որն որ անոր տրամութիւն ու ամօթ միայն կրնայ պատճառել, աւելի մեծ եզեւանական ընդունայ։ նասիրութիւն չկայ։

Ամուսնացեալ կանանց հետ ալ զբուշաւսր ըլլալու ես։ Սնոնցմէ մէկուն վրայ ունեցած անմիտ սէրդ, և կամ անոնց մէկուն քու վրադ ու նեցած անմիտ սէրը քեզի մեծ թը.

շուառութիւն ու անուանակոտութիւն մը կրնայ պատճառել : Իրաւդուն անկէ աւելիք քիչ կը վատահամբաւիս , բայց մանաւանդ մտածելով որ ինչ աստիճանի վատանունութիւն է կնոջ մը , որ իր երիկը ու ինքզինքը անարդուելու վատանգի մէջ կը դնէ , այս մասնելով կ'ըսեմ՝ թէ որ սիրտդ քիչ մը գութ ունիս , սասկացիր անոր վատանգէն , ու վայրկեան մ'ալ զանիկայ այն վատանգին մէջը մի թողուր . կարէ այն սէրը՝ զորն որ Աստուած ու օրէնքները կը դատապարաեն : Բաժնուելովիդայտ պիտի վշտագնի քու ու քու սիրածիդ սիրտը , բայց փոյթ չէ . առաքինութիւնը ամէն զոհի արժանի է . վատասիրտ է անիկայ որ այս զոհս ընել չդիտեր :

Ամուսնացեալ կնոջ մը ու արտաքին մարդու մը մէջ անմեղադրելի ընտանութիւնը պիտի ըլլայ՝ միայն ճշմարդտ առաքինութեան ճանաչողութեան վրայ հաստատեալ իրարու վրայ արդար ու բարի համարում մը , առվահով ըլլալով որ երկու կող-

մանէ ալ ուրիշ ամէն սիրոյ վրայ՝  
իրենց անձնական պարապւցը հա-  
տաառւն սէրը յաղթող ըլլայ միշտ :

Գարշէ իբրև մեծ ապականութե-  
նէ մը կնոջ մը իր էրկանը վրայ ու-  
նեցած սէրը յափշտակելէն : Թէ որ  
արժանի է անիկայ իր կնոջը սիրոյն՝  
քու նենդութիւնդ մեծ եղեռնա-  
գործութիւն է : Իակ թէ անարժան  
էրիկ մըն է, անոր յանցաւորութիւնը  
քեզի իշխանութիւն չտար վատահամ-  
բաւելութեղծը : Գէշ էրկան մը կնիկը  
ուրիշ ճամբայ չունի բռնելու՝ բայց  
եթէ համբերութեամբ կրել ու հա-  
ւատարիմ մնալ : Անգութ անձնա-  
սէր է այն մարդը՝ որ իբր թէ կը-  
նիկը միմիթարելու պատրուակաւ՝  
զանիկայ մեղապարտ սիրոյ մը մէջ կը  
ձգէ . և թէ որ իրաւցընէ ՚ի դթայ  
շարժեալ է՝ այն գութը՝ խարեբայ .  
ազետալի ու մեղադրելի գութ մ'է :  
Ս.յդ կնիկը քու սիրովք վառելով՝  
իրեն թշուառութիւնը կը շատը-  
նես, և շսիրած էրիկ մը ունենալուն  
վշտացը վրայ՝ կ'աւելցընեռ նաև  
զբեզ սիրելով ու քու յարդդ չափէն

աւելի մեծ ցընելով՝ զանիկայ ալ աւելի ատելու տառապանքը . կ' աւելցը . նես թերևս էրկանը նախանձը , կ' ամբցընես նաև կնոջը իր յանցաւոր ըլլալուն վհատեցացիչ ճանաչողութիւնը :

Ընտիր էրիկ մը չունեցող կնիկ մը անխռով ըլլալով միայն կրնայ խաղաղութիւնը գտնալ . ով որ ուրիշ խաղաղութիւն մը կը խոստանայ անոր՝ կը ստե՛ ու ցաւոց մէջ կը ձգէ զանիկայ :

Այն կնիկներէն ալ՝ որ իրենց առաջինութեանցը համար սիրելի եղած են քեզի՝ զգուշացիր ինչպէս օրիորդներէ , որպէս զի իրենց հետ ունեցած բարեկամութեանդ պատճառաւ ուրիշներուն նախատական կասկածներ չասա : Անոնց վբայօքը անիրաւ և յանդուդն գատաստան ընողներու դիմաց զգուշութեամբ նայէ որ խօսիս . այնպիսի մարդիկ ամէն աեսակ ենթագրութիւն՝ իրենց ապականեալ սրտին համեմատ կը չափեն : Լսածնին ծուռումուռ կերպով ուրիշի ական-

Ձը լեզրնելով՝ ամենապարզ խօսքեցն ալ, ամենէն անմեղ գործքերէն ալ չար իմաստ մը կը հանեն։ Կնոջ մը համբաւը անարտա պահեցու համար ամենայն հոգ ու ջանք հարկաւոր է։ անոր ամենէն յարդիքանը այս համբաւս է՝ համեստութեան հետ անխցելի կապեալ։ Ով որ կնոջ մը այս համբաւը չհսկար պահեցու, ով որ կը հաճի վաստութեամբ որ կասկածին ուրիշները կնկան մը վրայ թէ տկարացած է իրէն գիմացը, անպիտան մարդ մ'է այնափախն, ու արժանի ամեն ընտիրը ընկերութենէ մերժըւելու։

### ԳԼՈՒԽ ԻԳ.

Այսունուանին։

(Ժէ որ սրափդ բերմունքը և վայելութիւնը համոզեն զքեզ որ ամուսնանաս, սուլր մոքով մատցեր Սեղանոյն։ Հոսաատուն մատմակ երջանիկ ընելու զանիկայ՝ որ կենացը հոգը քեզի կը վստահի։

զանիկայ՝ որ իր հարցը անունը կը  
թողու՝ քուկդ առնելու համար .  
զանիկայ՝ որ մինչև ան առեն ունե-  
ցած սիրելիներէն վեր սեպեր է  
զքեզ, և կըյուսայ քեզմով կեանք  
ապլու նոր բանաւոր արարածոց որ  
զԱստուած վայելելու համար պի-  
տի լըլան :

Ի՞նչ խեղճ փորձ մըն է մարդ-  
կային անհաստատութեան : Ամուս-  
նութեանց մեծ մասը կը կապուին  
սիրով ու վաեմ խորհուրդներով,  
բոլորով սրտիւ կը հաստատուին մին-  
չև ցմահ օրհնութեամբ լի ընելու  
զանիկայ . բայց երկու տարի վերջը ,  
երբեմն նաև քանի մը ամսէն՝ այս  
միացեալ ամուսինք կը սկսին իրար  
չփրել , նեղութեամբ մէկզմէկ կը  
կրեն ու կը մահացընեն մէկզմէկ ,  
յանդիմանութիւններով ու իրա-  
րու հետ քաղցրութեամբ վարուե-  
լու փոյթ չընելով :

Նչե՞ն կը հետեւի : Ամէն բանէ  
առաջ երկու ամուսնացելոց պսա-  
կուելէն առաջ զիրար ազէկ չճանչ-  
նալէն : Զգոյշ եղիր ընտրութեանդ

մէջ, սիրելոյդ բարի հանգամանք.  
ներուն վրայ ապահովացիր առա-  
ջուց, ապա թէ ոչ բանդ գէշ է :  
Երկրորդ՝ զիրար չփրելը՝ առաջ  
կու գայ անհաստատութեան փոր-  
ձութեանց զիջանելու վատութե-  
նէն . ամէն օր ինքիր մտքէն այս  
խօսքս չանցընելէն . “ Ըրած առա-  
ջադրութիւնս պարտք մ'էր, զորն  
որ հաստատութեամբ կ'ուզեմ կա-  
տարել, :

Գիտցիր որ այս առթիս մէջ ալ,  
կենաց ուրիշ պարագայից պէս,  
գէալ 'ի չար փոխութիլը շատ գիւրին  
է . գիտցիր որ զմարդ արհամարհէ.  
Այ ընողը՝ զօրաւոր կամք չունե-  
նալն է . գիտցիր որ մարդկային ըն-  
կերութիւնը վասանուն ու թշուառ  
ընողը՝ հաստատուն թնաւորութիւն  
չունենալն է :

Այս պայմանաւ միայն ամուս-  
նութիւն մը կրնայ երջանիկ ըլ-  
լալ . երկու ամուսնացեալքն ալ  
իրենց առաջին պարտքը պէտք է  
այս առաջադրութիւնս ոեպին .  
“ Կ'ուզեմ սիրել ու պատուել միշտ

այն սիրտը՝ որուն իշխել տուի  
վրաս , :

Թէ որ ընտրութիւնը աղէկ ե-  
զու , եթէ երկու սրտից մէկը ա-  
ռաջուց աւրուած չէր՝ չկրնար ըլ-  
լալ որ վերջը աւրուի ու անհաւա-  
տարիմ ըլլայ , երբոր միւսը ամենայն  
մասդրութիւն ու սէր ցուցընէ ա-  
նոր վրայ :

Աչ երբէք մարդ մը տեսնուած  
է՝ որ իր ամուսնոյն գիմաց անար-  
ժան բրտութեամբ մը , կամ գոնէ  
անհոգութեան և կամ որ և իցէ ախ-  
տով յանցաւորութիւն մը չունե-  
նայ , ու անիկայ՝ մէյ մը որ սիրած  
է զէրիկը՝ դադրի սիրելէն :

Կանանց սիրտը ընութեամբ քաղ-  
ցը է ու երախտագէտ , և պատ-  
րաստ է զերագոյն սիրով կապուե-  
լու ան մարդուն հետ՝ որ հաս-  
տառուն է զինքը սիրելու և իրեն  
հաճելի ըլլալու : Բայց սաստիկ  
զբայուն ըլլալով՝ գիւրութեամբ  
ալ երկանը անհաճոյ կերպին ու  
ամէն տեսակ նուաստացուցիչ պա-  
կասութեանցը վրայ կը նեզանայ :

«» 228 «»

Այս նեղանալը կրնայ զինքը անյազ.  
թելի հակակրութեան և անոր հե-  
տեանք ամենայն տեսակ պատմանք-  
ներու մէջ ձգել . թշուտու կնիկը  
իրաւցնէ մեծապէս յանցաւոր կ'ըլ-  
լայ , անտենը բայց անոր յանցա-  
նացը պատճառը՝ ՚ի հարկէ երիկը  
պէտք է օեպուի :

**Անջնջելի ըլլայ մտացդ մէջ այս  
համողեցուցիչ խօսք .**

— Ոչ ոք կին՝ որ իր պատճան  
օրը բարեսիրա էր , իր բարելաւու-  
թիւնը կը կորսընցընէ էրկան մը ըն-  
կերութեամբը՝ որն որ կը շարունա-  
կէ իրաւունք ունենալու իր սիրոյն :

**Ամուսնոյ մը սիրոյն հաստատա-  
պէս իրաւունք ունենալու համար՝  
պէտք է անոր ացքին գիմաց ինքիր  
յարգը չպակսեցընել . պէտք է որ ա-  
մուսնական ընաանութիւնը չպակ-  
սեցընէ էրկանէն՝ իր ամուսինը Աե-  
ղանին գիմաց տանելէն առաջ անոր  
ցուցած յարգութիւնը ու քազա-  
քավարութիւնը . պէտք է որ անոր  
գիմաց ոչ անմտութեամբ գերի ըլլայ  
ու անկարող՝ զանիկայ ուղղելու , և**

ոչ ալ բռնաւոր իշխանութիւն մը  
ցրցնէ ու խստութեամբ ուղղէ զա-  
նիկայ . պէտք է որ անիկայ համար-  
մունք ունենայ իր էրկանը զգմնու-  
թեանը և ուղղամութեանը վրայ .  
պէտք է որ՝ կարենայ անիկայ պար-  
ծիլ իր էրկանը կենակից ու անկէ  
կախմունք ունենալուն վրայ . պէտք  
է որ՝ անոր իր էրկանէն կախմունք  
ունենալը՝ էրկանը գուղղութենէն  
բռնադատուած ջրլայ , հապայա-  
ռաջ եկեալ՝ ՚ի միրոյ ու երկանը և  
ինքիր ճշմարտ արժանապատու-  
թեանը զգացմունքէն :

Չրլայ թէ կնոջ մը աղէկ չկրցած  
ընտրութեանդ . և անոր ունեցած  
գերազանց առափինութեանցը վրայ  
վստահացեալ , անհարկաւոր սե-  
պէս քու կողմանէդ՝ անոր անընդ-  
հաա մտադրութիւն ցըշընելը ու  
անոր սիրելի ըլլալու ջանքը . մի ը-  
սեր . “ Անիկայ այնչափ կատա-  
” թեալ է՝ որ իմ ամէն պակսու-  
” թեանցս կը ներէ . ինքզինքս ի-  
” րեն սիրելի ընելու կարօտու-  
” թիւն չկայ , ինքը միշտ ու հա-  
” ւասարապէս կը սիրէ զիս ” :

Ի՞նչպէս . իրեն անշափ բարելա-  
ւութեանցը համար անհոգ պիտի  
ըլլաս իրեն հաճելի ըլլալու . մա-  
նաւանդ թէ ազնիւ սիրո ունենա-  
լուն համար՝ անհոգութիւնը , ցա-  
ծութիւնը և անշնորհքութիւնը  
զինքը աւելի կը վշաացընեն ու կը  
նեցացընեն : Որչափ ազնիւ է իր  
կերպերը ու զգացմունքը՝ այնշափ  
հարկաւոր է որ դուն ալ անոր  
նման գտնուիս : Թէ որ զքեզ այն-  
պէս չգտնայ , թէ որ աւենայ զքեզ՝  
որ սիրահարի մը պատրիչ քաղ-  
ցրութենէ՝ դէշ էրկան մը զցուելի  
անհոգութեան զարկած , հակա-  
ռակ քու անարժանութեանդ՝ ա-  
ռաքինութեան համար միայն եր-  
կայն ատեն զքեզ պիտի բռնագա-  
տուի սիրել . բայց բռնութիւնը ան-  
օգուտ է : Պիտի ներէ քեզի , բայց  
ալ պիտի չսիրէ զքեզ , ու թշուառ  
պիտի ըլլայ : Վայ , թէ որ ան ա-  
տենը իր առաքինութիւնը մէրք  
դեգեի , և ուրիշ մարդու մը հետ  
սիրու կապուի : Իր սիրու քեզի  
ըստ արժանւոյն յարգուած ու ա-

զեկ պաշտպանուած չըլլալով՝ կրնայ  
յանցաւոր ախտի մը զոհ ըլլալ,  
ախտի մը՝ որ աղեսալի է իր ան-  
ձին, քու՝ և քու որդւոցդ խտ-  
ղաղութեանը :

Չատ ամուսնացեալք այս վիճա-  
կիս մէջ կը գանուին . և իրենց ա-  
մուսինը՝ զոր կ'անիծեն, առսպինի  
էին : Խեղձնը փախուեցան, վասն  
դի չէին սիրուած :

Կնոջ մը՝ Ամուսնոյ սրբազնն ա-  
նունը տալէդ վերջը, ինքզինքդ ա-  
նոր աղէկութեանը համար պիտի  
զոհես . ինչպէս ան ալ ինքզինքը  
քեզի համար . բայց քու պարտքդ  
անկէ մեծ է, վասն դի անիկայ տը-  
կար տրաբած մ'է . և գու զօրաւոր  
ըլլալովդ աւելի պարտըկանութիւն  
ունիս անոր բարի օրինակ տալու  
և օգնելու :

## ԳԼՈՒԽ ԻԴ .

Հայրական սէր : —Տշոյ վրայ սէր :

Ժէ որ զաւկըներ ունենաս , քու  
պարտքդ պիտի ըլլայ զանոնկը իբրև  
ընտիր քաղաքացիներ հայրենեացդ  
ընծայել , մանաւանդ թէ Աստուծոյ  
ալ իրեն արժանի ազնիւ հոգիներ  
ընծայել : Գերազանց պարտք : Ով  
որ աս պարտքը վասն կ'առնէ ու չկ  
կատարեր՝ հայրենեաց և Աստուծոյ  
մեծ թշնամին է :

Հարկ չէ մէկիկ մէկիկ համբել մէկ  
հօր մը պէտք եղած առաքինութիւնն  
ները . գուն անոնք ամենն ալ կ'ու-  
նենաս՝ թէ որ լաւ որդի ու լաւ ա-  
մուսին եղած ըլլաս : Անոնք որ գէշ  
հայր են՝ ամենքն ալ ապերախտ որ-  
դիք ու վատ ամուսինք եղած են :

Բայց որդւոց տէր ըլլակէդ ալ ա-  
ռաջ՝ կամ թէ ըլլալու միաք չունիս  
նէ ալ , ազնուացուր քու սիրագ  
հայրական սիրոյն անոյշ զգացմուն-

քովը : Ամէն մարդ ալ պիտի ունենայ աս զգացմաւնքը՝ ամէն տղոց և ամէն պատահնեաց վրայ գարձնելով :

Մեծ սիրով նայէ այն մարդկային ընկերութեան նոր մասին վրայ , մեծ համարմամբ մը նայէ :

Ով որ կ'արհամարհէ կամ անիրաւ աեղբ տղոց սիրով կը ցաւցընէ , անպիտան մարդ չէ ալ նէ՝ անպիտան կ'ըլլայ : Մէկն որ սաստիկ փոյթ չունենար տղու մը անմեղութենէն պատկառելու , անոր չարութիւն չառվեցնելու , արթուն կենալու որ ուրիշները չարսւթիւն չառվեցնեն , ջանալու որ միայն առաքինութեան միրովը վառուի անիկայ . կրնայ պատճառ ըլլալ որ այն աղան հրէշ մը գառնայ : Բայց ինչո՞ւ այսպիսի անզօր խօսքեր բանեցընեմ ու թողում այն ահաւոր ու ամենասուրբ խօսքերն որ ըստաւ Փըրկիչն մեր , տղոց երկրպագելի բարեկամը . — “ Ով որ այսպիսի տղայ , „ մը իմ անունովս ընդունի , ըստաւ , „ զիս կ'ընդունի . բայց ով աս

„ ինծի հաւաացող պղտիկներէն մէ,  
,, կուն դայթակղութեան պատճառ  
,, ըլլայ , լաւ էր այնպիսւոյն որ վը-  
,, զէն ջաղացքի քար մը կապէին ու  
,, ծովը ձգէին , :

Որոնք որ քեղմե քանի մը աարի  
պղափկ են , որոնք որ այն պատճառ  
ուաւ քու օրինակիդ ու խօսքիդ կրր-  
նան հետևիլ , դուն զիրենք քու զա-  
ւակացդ տեղը սեպէ . հետերնին  
այնպիսի ներողամուռնեամբ ու-  
միանդամայն անաշառութեամբ վա-  
րուէ՝ որով կրնաս չարէն զիրենք  
հեռացընել ու 'ի բարին յորդորել :

Տզաք բնութեամբ ի՞նչ որ աես-  
նեն՝ ան կ'ընեն . թէ որ տղու մը  
չորս դին դանուող չափահամները  
բարեպաշտ , ծանրակաց , բարե-  
սիրտ են , տղան ետևէ կ'իյնայ ա-  
նանկ ըլլալու , և կ'ըլլայ : Թէ սր  
չափահամները չաւատոյ բաներուն  
պաղ , ցած , ու չարասիրտ են , տղ-  
զան ալ անոնց պէս անպիսան մարդ  
մը կ'ըլլայ :

Նաև այն տղոց ու պատանեաց  
հետ ալ աղէկ վարուէ՝ որ շատ ան .

դամ չես տեսներ , ու թերեւ կե-  
նացգ մէջ մէկ անդամ մը միայն ա-  
ռիթ պիտի ունենաս հետերնին խո-  
սելու . թէ որ աեզը դայ՝ առաքի-  
նութիւն սորվեցնող խօսք մը ըսէ  
իրենց : Այն քու խօսքգ , այն հա-  
մաս նայուածքգ՝ կրնայ զիրենք  
ցած մտածութենէ մը հանել , կըր-  
նայ սրտերնին վառել որ լաւ մարդ .  
կանց համարմանը արժանի ըլլալու  
աշխատին :

Թէ որ պատանի մը , որուն վրայ  
յոյս կայ երևելի մարդ ըլլալու ,  
քու վրագ գնէ իր վստահութիւնը ,  
մտերիմ բարեկամ եղիր իրեն ; ու-  
ղիղ և խելացի խրատներով օգնէ ի-  
րեն . ամենեին մի շողոքորթեր զին-  
քը , գովելի գործքերը գովէ . բայց  
անվայելները սաստիկ պարսաւանե-  
լով վար զարկ :

Թէ որ պատանի մը տեսնես որ  
մոլութեան ետևէ է , թէպէտ և  
հետը մտերիմ ընտանիսւթիւն չու-  
նենաս՝ աեզը եկած տաենը մի քա-  
շուիր ձեռքգ երկընքընելու և զին-  
քը աղատելու : Երբեմն այն աղան-

որ չար ճամբան բռներ կ'երթայ՝  
մէկ կանչելու մը մէկ ակնարիսւ  
թեան մը միայն կը կարօսի որ ա-  
մրշնայ ու դառնայ ուղիղ ճամբան  
մանէ :

Արդեք քու զաւակացդ ի՞նչ  
կրթութիւն պիտի տաս . — տա-  
բանս չես կրնար հասկրնալ՝ ին-  
չուան որ աղէկը դուն չունենաս :  
Ունեցիր , որ կարենաս նաև տալ :

## ԳԼՈՒԽ ԻԵ .

Հարստութիւն :

Հաւատաքն ալ վիլխովիայութիւնն  
ալ կը գովեն աղքատութիւնը՝ երբ  
որ առաջինական է , և շատ աւելի  
վեր կը դնեն այնպիսի աղքատու-  
թիւնը քան թէ հարստութեան ան-  
հանգարս սէրը : Եւ սակայն ասոր  
ալ կը հաւանին թէ մարդու կրնայ  
թէ հարստա ըլլալ և թէ այնպիսի  
պատուական աղքատներուն հա-  
ւառար աղէկութիւն ունենալ :

Առ բանիս համար ուրիշ բանի կարօտ չէ այնպիսին՝ բայց եթէ ասոր, որ իր հարսառութեանը գերի չըլլայ. ստակը գէշի բաննեցընելու համար ոչ ժողվէ և ոչ պահէ, այլ մանաւանդ աս միայն ուզէ որ ստակը իրեն նման մարդկանց օդուտ ընելու բաննեցընէ :

Մարդուտ ամէն պատուաւոր վիշակիներն ալ օրհնած են, ուստի նաև հարսառութիւնն ալ. — բաւական է որ հարուստները իրենց յաջողութիւնը ուրիշ շատ մարդկանց բարիք ընելու գործածեն. բաւական է որ հանգստութիւնն ու ճնշութիւնը ծուլութեան ու հրպարառութեան պահճառ չըլլայ իրենց :

Դուն՝ հաւանական է որ աս վիշակիդ մէջ մնաս՝ որուն մէջ որ ծներ ես, թէ մեծ հարսառութենէ հեռու և թէ աղքատութենէ : Կայէ որ ոչ երբէք աեղիք գանէ քու վրադայն ցած ատելութիւնն, որ շատ անգամ հարուստ չեղողներուն ու աղքատաներուն միրտը կը կրծէ հա-

բուռաներուն գէմ։ Ասիկայ այն-  
պիսի ատելութիւն մըն է որ սովո-  
րաբար փիլտրովայական լեզուին  
ծանրութիւնը կ'առնէ . տաք առաք  
բացադանչութիւններ կ'ընէ զեղ-  
խութեան գէմ, այլ և այլ վիճակ-  
ներուն իրարու խիստ անհաւասար  
ըլլալուն անիրաւութեանը գէմ,  
հարուստ մեծամեծներուն գոռո-  
զութեանը գէմ . և սաստիկ փա-  
փաք մը կըցուցընէ (ըստ երևութիւն  
վեհանձնական փափաք) որ արմէնքը  
հաւասար ըլլային, և մարդկանց  
այնշափ խեղճութիւններուն թե-  
թեռութիւն մը ըլլար : Աս բաներուն  
ամեննեին մէկն ալ զքեզ չխարէ ,  
թէպէտ և յանկարծ նոյն բանը քա-  
նի մը անուանի մարդկանց բերնէն  
ալ լսես , և հարիւրաւոր ճարտա-  
սան խմաստակներու գրուածքնե-  
րուն մէջ կտրդաս , որ հասարակ  
ժողովուրդը շողոքորթելով՝ անոր  
գովեստները գնելու կ'աշխատին։  
Այնպիսի բարկութեանց մէջ աւե-  
լի նախանձ՝ աղիտութիւնն ու պար-  
պարտութիւն կայ՝ քան թէ արդա-  
րութեան սէր :

Բաղդի անհաւասարութիւննեն  
ներուն ճար չկայ . և անսնցմէ չա-  
րիք ալ կ'ելլէ՝ բարիք ալ : Այն  
մարդն որ այնշափ անէծքներ կու-  
տայ հարուստին , ձեռքէն գար նէ  
սիրով անոր տեղը կ'անցնէր . ու-  
րեմն թող հարստութեան մէջ գըտ-  
նուողն ալ իր տեղը հաստատ կե-  
նայ : Խիստ քիչ հարուստ կայ որ  
ունեցած ստակը չբանեցընէ . և ան  
բանեցընելովը՝ տմէնկըն ալ հազար-  
ումէկ կերպով , աւելի կամ պա-  
կաս արժանաւորութեամբ , եր-  
բեմն ալ առանց արժանաւորու-  
թեան , հասարակաց բարւոյն գոր-  
ծակից կ'ըլլան : Հոգի կու տան վա-  
ճառականութեան , ախտրժակաց  
կրթուելուն , արուեստից մէկմէկէ  
աւելի ծաղկելուն , աղքատութեան  
ձեռքէն ճարտարութեամբ փափ-  
չել ուզողին անհամար յոյաերուն :

Հարուստ ըսելէն ետքը , դատարկ՝  
մեղկ՝ անօդուտ մարդիկ միայն հաս-  
կընալը , անխելք դիզարանութիւն  
է : Թէ որ ոսկին ումանց ծովու-  
թեան պատճեռ կ'ըլլայ նէ , ուրիշ-

ներուն ալ այլ և այլ բարեգործու-  
թեանց յարդոր կ'ըլլայ : Մէկ ծաղ-  
կած քաղցք մը չկայ տշխարհիս ե-  
րեսն որ մէջը հարուստներով հասա-  
բակաց օգտին համար շինքեր կի-  
մած և առաջ երթավուն պատ-  
ճառ չըլլան . տեղ մը չկայ որ մէջը  
կամ ընկերութիւններով և կամ  
շատ շատ՝ ապրաններուն օգնու-  
թիւն ընողներ չի գըտնուին :

Ուրեմն հարուստներուն վկայ ա-  
ռանց բարկութեան և առանց նա-  
խոնձու նայէ , ու ռամիկ մարդ-  
կանց ըրած զրպարառութիւնները  
բերանդ մի առնուր : Նայէ որ ոչ  
արհամարհես զանոնք , և ոչ վատ  
ըլլառ առջնանին , ինչպէս որ չես ու-  
զեր որ քեզմէ քիչ հարուստ եղողք  
արհամարհառ կամ վատ ըլլայ քու  
առջեգ :

Բաղդին քեզի առուածը նայէ որ  
խելացի խնայութեամբ գործա-  
ծես . նոյնպէս փափիր թէ ազա-  
հաւթենէ՝ որ մարդուս սիրով ան-  
գութ կ'ընէ ու խելքը կը պակսե-  
ցընէ , և թէ շատայթենէ՝ որ ա-

մօթալի հնարքներուն ձեռք զար-  
նել կու տայ :

Հարստութիւնը աւելցնելու աշ-  
խատիլը օրինաւոր բան է , բայց ա-  
ռանց անկուշտ ագահութեան , ա-  
ռանց չափազանց անհանդատու-  
թեան , առանց մոռնալու թէ անկէ  
չէ կախուած մարդուս ճշմարիտ  
պատիւն ու ճշմարիտ երջանկու-  
թիւնը . հապա Աստուծոյ և մարդ-  
կանց առջև ազնիւ սիրու ունենա-  
լին :

Թէ որ յաջողութիւնդ աւելնայ ,  
թող աստիճանաբար բարեգործու-  
թիւնդ ալ աւելնայ : Մէկը ամէն  
առաքինութեանց հետ մէկտեղ կըր-  
նայ . հարստութիւն ալ ունենալ .  
բայց հարստուստ ու ամբարտաւան  
ըլլալը մեծ անզգամութիւն է : Ըստ  
ունեցողը շատ պիտի տայ . առ մէկ  
սրբազան պարտք մըն է որ չկատա-  
րել ըլլար :

Մուրացկանին չէ մի ըսեր . բայց  
քու ողօրմութիւնդ ան միայն չը-  
լայ . մեծ ու խելացի կերպով ողոր-  
մութիւն աալը ան է որ մարդ տղ-

քատներուն մուրացկանութենէ ա-  
մելի վայելուչ կերպով ապրելու  
ձար մը դանէ , որ է այլ և այլ ա-  
րուեստաւորներու (թէ հասարակ  
ըլլայ արուեստանին և թէ բարակ)  
աշխատութիւն ու ապրուստ տալ :

Մտմտա երբեմն որ անակնկալ  
գիպուածներով կրնաս քու նախ-  
նեացդ քեզի (թողած ժառանգու-  
թիւնը կորսրնցընել ու թշուառու-  
թեան մէջ իյնալ : Այսպիսի կոր-  
ծանմունքներ խիստ շատ պատա-  
հած են մեր ացքին առջեր . մէկ  
հարուստ մը չկայ որ կարենայ ը-  
սել ! “ Ոչ աքսորանքի մէջ պիտի  
մեռնիմ և ոչ խեղճութեան մէջ , :

Վայելէ հարստութիւնդ այն վե-  
հանձնական ազատութեամբ որ Ե-  
կեղեցւոյ իմաստասէրները Աւետա-  
րանին հետևելով կ'անուանեն Աւ-  
տափոսթիւն հոգոս :

Վոլթէու , ծաղրածութիւնը բըս-  
նած ատեններէն մէկուն մէջ ա-  
նանկ ձևացուց թէ կարծէ որ Աւե-  
տարանին ապրսպրած հոգոս տղիտ-  
ուաթիւնը յիմարութիւն մըն է : Ուր

ընդհակառակն՝ առաքինութիւն  
մըն է ասիկայ՝ որով մարդ հարս  
տութեան մէջ ալ խոնարհամբտ  
կ'ըլլայ, աղքատութեան թշնամի  
չըլլար, թէ որ աղքատութեան մէջ  
ալ իյնայ՝ անոր դիմանալու  
անկարող չըլլար, ուրիշներուն  
վրայ որ տեսնէ՝ մնծարելու ան-  
կարող չըլլար։ Առաքինութիւն  
մըն է որ յիմարութենէ շատ հե-  
ռու է. առաքինութիւն մը որ  
միայն վսեմ մտքէ ու իմաստութե-  
նէ կրնայ առաջ գալ։

“Կ'ուզե՞ն հոգիդ կրթել, կ'ըսէ  
,, Սէնեկա, կամ աղքատ ապրէ,  
,, կամ աղքատի պէս ապրէ,,,:  
թէ որ յանկարծ խեզնութեան  
մէջ իյնաս, մի յուսահատիր։ Աւ-  
խատէ որ ապրիտ, ու մի ամքնար։  
կարօտ մարգն ալ իրեն կարօտու-  
թեանը համնողին պէս պատուաւոր  
մարդ կրնայ ըլլալ։ Բայց քու քա-  
ջութիւնդ այն պիտի ըլլայ ան ա-  
տենն որ հարստութեան սովորու-  
թիւններէն սիրով կարենաս ետ կե-  
նալ. նայիս որ չըլլայ թէ աղքատ

Հպարտ ճանցուելով, ծառ ու  
խղճալի ըլլաս ամննուն, և ազգա-  
տին ամննավայելուչ առաջինու-  
թիւնները չուզես ունենալ, որ են  
աղնուական խոնարհամտութիւն,  
ամննաճիշդ խնայութիւն, աշխա-  
տանքին մէջ անյազթելի համբե-  
րութիւն, ու ձախորդութեան մէջ  
ալ սիրելի զուարթամտութիւն :

### ԳԼՈՒԽ ԻԶ .

Դժբաններու վրայ գում :  
Բաքերաբանիսա :

Ամնայն մարդկային համառ  
միճակները պատուական են . պա-  
տուական են ուրեմն ազգաներն  
ալ . — միայն թէ իրենց թշուա-  
ռութիւնը իրենք լաւցընելու բա-  
նեցընեն , միայն թէ մոքերնին չգը-  
նեն թէ նեղութիւն քաշելը իրա-  
ւունք կու տայ իրենց մոլութեան  
ու չարամտութեան ետեւն ըլլա-  
լու :

Եւ ասկայն անոնց վրայ գտառապահն ըրած առենք. խիստ անաշառմբ ըլլար : Խղճան նաև այն աղքատներուն վրայ որ երբեմն անհամբերութիւննին շատկեկ կ'ըլլայ : Մտածէ որ շատ գժուար բան է նեղութիւն քաշել աս կամ ան փողոցին՝ աս կտմ ան անակին մէջ, ու քանի մը քայլ անդին հագուած կապուած ու կերած խմած մարդիկ տեսնել : Ներէ իրեն՝ թէ որ խեղճը նախանձու ազքով նայի վրագ, նայէ որ կարութեանը հասնիս՝ վասն զի մարդէ :

Ո՛ր և իցէ գժբաղդութիւն քաշողներուն վրայ գութ ունեցիր, թէպէտ և վերջին կարօտութեան մէջ չըլլան, թէպէտ և քեղմէ ոդնութիւն մը չխնդրեն :

Ո՛վ որ առանց դիւրութեան ու ձեռքին աշխատանքովը կ'ապրի, ու քեղմէ վար առտիճանի մէջ է, վրան սրոցաւութեամբ ու անուշ կարեկցութեամբ նայէ : Մի հասկը քններ իրեն դուռող կերպերով թէ

քու վիճակդ իր վիճակէն ապրելը  
է : Չըլլայ թէ գառն խօսքերով  
սիրաց կոտրես , թէպէտ և իր մէկ  
կոպտութեանը կամ ուրիշ պակա-  
սութեանը համար անհաջոյ երե-  
նայ քեզի :

Խեղճ մարդուն համար ամենա-  
մեծ միխթարութիւն է տեսնելն որ  
իրմէ վեր մարդիկ հետը սիրով ու  
անուշութեամբ կը վարուին . սիր-  
ող երախտադիտութեամբ . կը լե-  
ցուի , և ան ատենը կը հասկընայ  
թէ հարուստը ինչու համար հա-  
րուստ է . ուստի բաներուն յաջող  
երթալուն ալ կը ներէ , վասն զի կը  
տեսնէ որ արժանի է յաջողու-  
թեան :

Արհամարհոտ ու կոշտ աէրերը  
ամէնն ալ ատելի են , թէպէտ և  
աղէկ ալ վճարք տան իրենց ծա-  
ռաներուն :

Քեզմէ վար եղողներուն թէ որ  
ատելի ըլլաս՝ մեծ պակասութիւն  
է քեզի . մէյմը՝ որ ան ատենը չա-  
րագործը գուն կ'ըլլաս . երկրորդ՝  
որ անոնց նեղութիւնները թեթէ-

շընելու տեղը կ'աւելցնես . Եր-  
բորդ՝ որ կը վարժեցընես զիրենք  
անհաւասարմութեամբ ծառայե-  
լու քեզի , ուրիշի հպատակիլը ա-  
տելու . իրենցմէ վեր եղողներուն  
ամէնն ալ անիծելու : Եւ որովհե-  
տե իրաւունք է որ ամէն մարդ ալ  
որչափ որ կրնայ երջանիկ ըլլայ .  
ով որ վարի աստիճանի մարդ չէ՝  
պիտի ջանայ որ իրմէ վարինները ի-  
րենց վիճակը անտանելի չհամա-  
րին , այլ մանաւանդ սիրեն , տես-  
նելով որ հարուստին առջելը ար-  
համարհելի չէ , հապա նաև վայե-  
լուշ կերպով միսիթարութիւններ  
ունի անկէ :

Ամէն տեսակ օգնութիւն ամե-  
նայն սիրով ըրէ կարօտ եղողին ,  
ստորկով ու պաշտպանութեամբ՝  
թէ որ ձեռքդ կը հասնի , խորհուրդ  
տալով յարմար առիթներու մէջ .  
անուշ կերպերով ու բարի օրինա-  
կով ամէն ատեն :

Բայց մանաւանդ երբոր կը տես-  
նես արդիւնաւոր մարդը երեսի  
քայ մնացած , բոլոր ուժովց աշ-

խառէ որ զինքը կանդնես . կամ թէ  
որ չես կրնար՝ ջանա որ գէթ միտ .  
թարես ու պատուես զինքը :

Դժբաղցութեան մէջ ընկած լու  
մարդուն վրայ համարում ցուցը  
նելէն ամրշալը՝ ետքի աստիճանի  
վատութիւն է : Կարծածէդ ալ ա-  
ւելի շատ է առ վատաւթիւնը . անոր  
համար աւելի ալ արթուն կեցիր  
որ ոչ երբէք անոր մօտենաս :

Մէկն որ գժբաղդսւթեան մէջ  
իրայ , շատ մարդիկ յանցանքը իր  
վրայ կը ձգեն , ու մոքերնին կը գը-  
նեն թէ անոր թշնամինելը իրա-  
ւունք ունին զինքը վար զարնելու ,  
չարչարելու : Թէ որ անոնք զբար-  
տութիւն մը ընեն՝ իրենք զիրենք  
արդարացնելու և անոր անունը  
աւրելու համար , այն զբարտու-  
թիւնը թէպէտէ ամենեին հաւա-  
նականութիւն ալ չունենայ՝ սովո-  
րաբար ամենքը կը հաւատան ու անդը-  
թութեամբ կը պատմին ու կը պատ-  
մին : Քանի մը հոգի թէ որ աշխա-  
տին ալ այն զբարտութիւնը սուտ  
հանելու , մտիկ ընող չըլար : Կար-

ծես թէ մարդկանց մեծ մասը ի՞նք-  
պինքը երջանիկ կը սեպէ՝ երբոր կը բ-  
նայ չարտիստութեան հաւատալ :

Զզուելի ըլլայ քեզի այնպիսի  
անպիտան ախորժակը : Երբոր ամ-  
բաստանութիւն կը լսես, անհոգ  
մի ըլլար ջատագովութիւնն ալ լոե-  
լու . և թէ որ ջատագովութիւնն  
ալ չըլսուի , դուն քեզմէ այնչափ  
վեհանձնութիւն ըրէ որ քանի մը  
ջատագովութեան պատճառ գըտ-  
նես : Ինչուան որ յանցանք մը յայտ-  
նի չըլլայ՝ մի հաւատար , բայց աս  
ալ գիտցիր որ սրտին մէջ ատելու-  
թիւն ունեցող մարդը շատ յան-  
ցանքներ յայտնի կը համարի որ  
յայտնի չեն : Թէ որ կ'ուզես ար-  
դար ըլլալ՝ ոխ մի պահեր . ոխակա-  
լաց արդարութիւնը փարիսեցւոց  
կտաաղութիւնն է :

Մէկուն գլխուան փորձանք մը որ  
հանդիպի , թէպէան քեզի թշնամի  
եղած ըլլայ , թէպէան քու հայրե-  
նիքդ քանդող մը եղած ըլլայ . ա-  
նոր խեղճութեանը վայ դուռող  
ուրախութեամբ մը նայիլ վա-

տութիւն է : Թէ որ հարկը բերէ՝  
խօսէ անոր ըրած պակասութեան,  
քը վրայ, բայց այնչափ սաստկու-  
թեամբ մի խօսիր՝ որչափ որ կըր-  
նայիր անոր յաջողութեանը առեն  
խօսիլ . մանաւանդ . Ծէ երկիւզա-  
ծութեամբ ուշ գիր որ պակասու-  
թիւնները չմեծցնես, չմոռնաս  
այն ազէկութիւններն ալ որ այն  
մարդուն վրայ ալ փայլած են :

Միշտ գեղեցիկ է դժբաղցնե-  
րու, և ինչուան չարագործներու  
վրայ ալ խղճալը : Օրէնքը կրնայ  
իրաւունք ունենալ այնպիսիները  
գատապարտելու . մարդս ոչ եր-  
բէք իրաւունք ունի անոնց քաշած  
նեղութեանը վրայ ուրախանալու,  
և ոչ պէտք եղածէն առելի զիրենք  
յանցաւոր ու պախարակելի երե-  
ցնելու :

Գթածութիւնը երբոր քեզի բը-  
նութիւն գարձնես՝ ապերախտ  
մարդկանց հետ ալ երբեմն գիթու-  
թեամբ կը վարուիս : Անկէց մի հե-  
տեցներ նեղսրառութեամբ Ծէ ա-  
մէնքն ալ ապերախտ են . դիմու-

թիւնը ձեռքէ մի ձգեր : Ըատ ա\_  
պերախաներու մէջ մէկ երախտա\_  
դէտ մին ալ կը դանուի որ քու բա\_  
րերարութեանցդ արժանի ըլլայ :

Աս բարերարութիւններդ իրեն  
չէին համեր՝ թէ որ շատի ըրած  
չվալայիր : Այն մէկուն օրհնենքնե\_  
րը մէկալ տասնէն տեսած ապե\_  
րախտութեանդ տեղը կը բռնեն :

Ո՞ւր թողունք որ մէկ երախ\_  
տագէտ մին ալ չցանես նէ՝ քու  
բարեարութիւնդ քեզի վարձք է :  
Ողորմած ըլլալուն պէս, ուրիշ\_  
ներուն գժրաղջութիւնը թեթե\_  
ցընելուն պէս քաղցր բան չկայ :  
Արիկայ ուրիշներէն օգնութիւն  
գտնելէն շատ աւելի քաղցր է .  
վան զի առնելու մէջ առաքինու\_  
թիւն չկայ, իսկ աալուն մէջ՝ խիստ  
շատ :

Բարեգործութիւն մը ընելու ա\_  
տենդ շատ զգուշաւոր եղիր ամէն  
տաեն, բայց աւելի՝ երբոր դիմա\_  
ցինդ պատկառելի մարդ է, քա\_  
շուլդ ու պատուաւոր կին է, աղ\_  
քատութեան անողորմ ճամբուն

Այլ գեռ նոր ընկած ու անվարժ  
մէկն է, որ շատ անդամ լուս կը  
համարին իրենց արտառունցները  
ներսէն կըել՝ քան թէ առ պիրտ  
կապրառող խօսքս ըսել թէ չացի էտ-  
րոր իմ :

Առանձին մէկուն մէկալին առաւ-  
ծեղ զատ, անանկ որ մէկ յէտուիդ-  
դուածը մէկալ գիտնայ, ինչպէս որ  
կ'ըսէ Աւետարանը, ուրիշ առա-  
տաձեռն անձանց հետ ալ միարա-  
նէ որ օգտակար տեղուանք բանա-  
լու և բացուածները պահելու հա-  
մար պէտք եղած ստակը աւելնայ :

Աս ալ հաւատոյ խօսքերուն մէկն  
է թէ “ Խորհեցարուք զբարիս ոչ  
միայն առաջի Աստուծոյ, այլ և  
առաջի ամենայն մարդկան,, . այս-  
ինքն . Մատծեցէք որ բարիք ընկք  
ոչ միայն Աստուծոյ առջելը, այլ  
նաև մարդկանց առջելը ” :

Ըստ գեղեցիկ բաներ կան որ  
մարդս մինակ չիրնար ընել, ու ծա-

\* Թուղթ Պօղոսէ առ Հռովմ.  
Գլ. ԺԲ :

ծուկ ընելն ալ կարելի չէ : Բարե-  
գործական ընկերութիւնները սի-  
րէ , ու թէ որ կրնառ՝ ծաղկեցրւր .  
Թմրած են նէ՝ արթընցուր , աւ-  
րուած են նէ՝ շտկէ : Սիրտդ թող  
չկոտրի այն ծաղցածութիւններէն  
որ ադահ ու անշահ մարդիկ կ'ընեն  
միշտ այն գործունեայ անձանց վրայ՝  
որ մարդկութեան օդափն համար  
կ'աշխատին :

## ԳԼՈՒԽ ԻԷ .

Գիտութեան յարգը ճանչնալ :

Երբոր քու պաշտօնդ կամ անա-  
կան զիալմունքդ թող չեն աւար որ  
առջինին պէս երկար ժամանակ ան-  
ցընես գիրք կարգավու՛ , զգուշացիր  
այն խիստ առվորական գարձած պա-  
կասութենէն որսկ շատը կամ քիչ  
բան կը սորվին կամ ամեննեին չեն  
ուզեր սորվիլ . այսինքն այն ամե-  
նայն բաններն ոք իրենք չեն սոր-  
ված՝ կ'արհամարհէն , բան սորվե-

լու ետևէ եղողին վրայ քթերնուն  
ասկէն կը ծիծառին , ու ադիառու-  
թիւնը մարդկային ընկերութեան  
օգտակար բանի մը տեղ կ'ուզեն  
դնել :

Արհամարհէ գուն սուտ գիտու-  
թիւնը , վասն զի գէշ է . բայց յար-  
դէ ճշմարիտ գիտութիւնը , վասն  
զի միշտ օգտակար է : Յարդէ ճշ-  
մարիտ գիտութիւնը՝ թէ ունեցած  
ըլլաս անիկայ և թէ անոր հասնե-  
լու կրցած չըլլաս :

Մանաւանդ թէ բոլոր հոգւովդ  
ետևէն եղիր որ գուն քեզմէ ան-  
դադար յառաջադիմութիւն մը ու-  
նենաս , կամ մէկ գիտութեան մը  
մասնաւոր կերպով ետևէ իյնալով .  
և կամ գէթ տեսակ տեսակ պիտա-  
նի գրքեր կարգալով : Կշանաւոր  
վիճակի մարդու մը համար աս կեր-  
պով միտքը կրթելը հարկաւոր բան  
է . ոչ միայն անկէց առաջ եկած  
վայելչական զուարժութեանն ու  
խելք սորվելու բաներուն համար ,  
հապա վասն զի գիտուն և ուսու-  
մնասէր մարդու անուն հանելով

աւելի ազդեցութիւն կ'ունենայ  
զուրիշները՝ի բարին յորդորելու։  
Նախանձը միշա պատրաստ է լաւ  
մարդուն անունը կոտրելու։ Թէ որ  
անիկայ պատճառ մը կամ պատ-  
ճառանքը գանէ զինքը տպէտ կամ  
տպիառւթեան պաշտպան անուա-  
նելու, հասարակ ժողովուրդը ան-  
մարդուն ըրած լաւ բաներն ալ գէշ  
կը սեպէ, վար կը զարնէ ու կրցա-  
ծին չափ կ'արդելէ։

Հաւատոյ, Հայրենեաց, Պա-  
տուոյ իննդիրները. այնպիսի քաջ  
նահատակներ կ'ուզեն, որ նախ ա-  
ռաքինական ջանքով և եռքը գիտու-  
թեամբ ու մարդավարութեամբ ա-  
ղէկ զինուած ըլլան։ Այյ բարե-  
բարոյ մարդկանց՝ թէ որ չարամիտ  
ները կարենան իրաւամբ ըսել ա-  
նոնց։ “Դուք բան չէք սորված,  
ու սիրելի կերպ չունիք,,։

Բայց բան գիտցողի անուն հա-  
նելու համար՝ չըլլայ թէ չունե-  
ցած աեզեկութիւններուդ ունե-  
ցող ձևանաս։ Ամենայն խարէու-  
թիւն ցածութիւն է. ասանկ է

նաև չգիտցած բանին դիտցող ձեւա-  
նալը : Թող որ խարեքայ մը չկայ  
որ քիչ տառենէն դիմակը չբացուի  
չիյնայ , ու խայտառակութիւնը  
դուրս չելլէ :

Թէպէտ գիտութեան վրայ շատ  
մեծ համարում պիտի ունենանք ,  
բայց պիտի նայինք որ անիկայ կուռ-  
քի պէտ ալ չպաշտենք : Փափաքինք  
որ մենք ալ ուրիշներն ալ գիտու-  
թիւն ունենանք . բայց թէ որ քիչ  
բան կրցանք սորվիլ՝ միխթարուինք ,  
ու պարզ սրտով ինչ ըլլալնիս ցու-  
ցնենք : Ըատ բանի տեղեկութիւն  
ունենալը լաւ բան է , բայց որով  
հետև ամենէն աւելի հարկաւորը  
առաքինութիւնն է , ազէկ որ ասի-  
կայ տգիտութեան հետ ալ կրնայ  
միաբանիլ :

Ուրեմն եթէ գուն շատ բան գի-  
տես , անոր համար տգէտը մի ար-  
համարհեր : Գիտութիւնը հարս-  
տութեան պէս է . փափաքելի բան  
է՝ ուրիշներուն աւելի օգուտ ընե-  
ւ համար . բայց ով որ զուրկ է  
նեց՝ որովհետև կրնայ ընտիր քա-

զաքացի ըլլալ՝ իրաւունք ունի պատկառելի ըլլալու :

Լուսաւորեալ մտածութիւններ աւրածէ քիչ կրթութիւն ունեցող մարդկանց մէջ : Բայց ինչ տեսակ մտածութիւններ պիտի ըլլան : Չէ թէ այնպիսի որ անոնցմով դիմացիններդ իմաստակ , վճռատու և շարամիտ կ'ըլլան : Չէ թէ ան շափազանց բացագանցութիւնները որ թատերական խաղերու և շինծուռամկական պատմութիւններու մէջ համով կ'երևնան . ուր միշտ ամենացած մարդիկը մէյմէկ գիւցազն կը ձեւանան , ուր մեծամեծ մարդիկը մէյմէկ չարագործ . ուր մարդկային ընկերութեան բոլոր նկարագիրն ալ աւրած է որ իր աիրոջը դէմ կռիւ կ'ընէ . ուր առաքինի տէր ան կը սեպուի՝ որ կօշկակարին աղջիկը իրեն հարս կ'առնէ . ուր ինչուան աւազակներն ալ գովելի մարդիկ կը ձեւանան , որպէս զի ով որ զանոնք չգովեր՝ զզուելի երևնայ :

Հասարակ ժողովրդեան մէջի ար-  
 գետներուն մէջ տարածուելու լու-  
 սաւոր մտածութիւններն անոնք  
 են՝ որ զմարդ մոլորութենէ և խա-  
 բէութենէ կը պահեն . անոնք՝ որ  
 առանց գիտուն մարդուն և իրենց-  
 մէ աւելի իշխանութիւն ունեցող  
 մարդուն վատ երկրպագութիւն ը-  
 նել տալու , կը սորվեցընեն իրենց  
 աղնիւ կերպով մը թէ ինչ բան է  
 ակնածութիւնը , բարեարտութիւնն  
 ու երախտագիտութիւնը . անոնք՝  
 որ կը հեռացընեն զիրենք անիշխա-  
 նութեան կամ ռամկավարութեան  
 կատաղի ու անխելք երեակայու-  
 թիւններէն . անոնք՝ որ կը սորվե-  
 ցընեն իրենց բարեպաշտական վայ-  
 ելքութեամբ կատարել այն աչքի  
 չզարնող բայց պատուաւոր պաշ-  
 տաններն որ Աստուծոյ նախախնա-  
 մութիւնը տուեր է իրենց . անոնք՝  
 որ կը սորվեցընեն իրենց թէ հար-  
 կաւոր են ընկերական անհաւասա-  
 րութիւնները . թէպէտ և՝ առաքի-  
 նի ըլլանք նէ՝ ամենքնիս ալ հաւա-  
 սար ենք Աստուծոյ առջեր :

## ԳԼՈՒԽ ԻՐ ·

Մարդավագութիւն :

Որո՞ց հետ որ վարուիս՝ ամենուն հետ ալ մարդավար եղիր : Մարդավարութեամբ սիրելի կերպեր կը սորվիս, անով սիրել ալ կը սորվիս : Ով որ իր վարմունքին մէջ կոշտ, կասկածոտ, արհամարհոտ կերպեր կը բանեցնէ՝ չարասրառութեան կը վարժի : Ուստի անքաղաքավարութենէն երկու մեծամեծ վնասներ առաջ կու գան . մէյմը որ անքաղաքավարին բնութիւնը կ'աւրէ, մէյմ'ալ որ ընկերոջը սիրալը կը ցաւցընէ կամ բարկութիւնը կը շարժէ :

Բայց ջանքդ ան միայն չըլլայ որ կերպերուդ մէջ մարդավարութիւն ունենաս . նայէ որ քու ամէն երևակայութիւններուդ, ամէն փափաքներուդ, ամէն զգացմունկըներուդ մէջ ալ մարդավարութիւն գտնուի :

Այն մարդն որ հոգ չըներ իրեն  
խելքը ցած մտածութիւններէ ա-  
զատելու, և շատ անդամ տեղիք  
կու աայ անոնց, խիստ շատ ան-  
դամ անոնցմով պարսաւելի գոր-  
ծողութեանց մէջն ալ կ'իյնայ :

Մարդիկ կը տեսնես որ այնշափ  
ցած աստիճանի ալ չե՞ն՝ ու կոշտ  
կատակներ կը գործածեն և անա-  
մօթ լեզու մը կը բանեցընեն . մի  
հետեիր անոնց : Քու լեզուիդ մէջ  
արուեստակեալ զարդարանք չը-  
լայ, բայց մաքուր ըլլայ ամէն աե-  
սակ ռամկական տգեղութիւննե-  
րէ, այն անխելք բացագանցու-  
թիւններէն՝ որոնցմով անկիրթ մար-  
դիկ իրենց խօսակցութիւնը կը ջա-  
նան զարդարել, այն ամենայն ցած  
ծաղրաբանութիւններէն՝ որոնց-  
մով շատ մարդիկ ուրիշներուն հա-  
մեստութեանը կը դպչին :

Բայց խօսակցութեանդ գեղեց-  
կութիւն տալը պզտիկուց պիտի  
սկսիս : Ով որ քսանըհինգ տարե-  
կան ըլլալէն առաջ աս գեղեցկու-  
թիւնը չէ ունեցած՝ ետքը չունե-

Նար : ԶԵ թէ աքօւեստակեալ շին .  
ծու գեղեցկութիւն , նորէն կ'ը-  
սեմ , հապա համեստ ու ազնիւ  
խօսակցութիւն , այնպիսի խօսքեր  
որ լսողներուն ուրախութիւն , միի-  
թարութիւն , քաղցրութիւն ու ա-  
ռաքինութեան սէր պատճառեն :

Զանա որ բառերգ ընտիր ու  
ձայնդ բարեյարմար ընելով ալ հա-  
ճոյական ընես խօսակցութիւնդ :  
Սիրելի կերպով խօսողը մտիկ ընող-  
ներուն սիրու կը վասարկի . ուստի  
երբոր հարկ ըլլայ զիրենք 'ի բարին  
յորդորել կամ չարէն հեռացընել ,  
աւելի ազգեցութիւն կ'ունենայ ա-  
նոնց վրայ : Մեր պարաքն է որ կա-  
տարելագործենք այն ամենայն գոր-  
ծիքներն որ Աստուած կու աայ մե-  
ղի մեր ընկերներուն օգնելու հա-  
մար . ուրեմն մտքերնիս ուրիշի հաս-  
կըցնելու կերպն ալ պիտի կատա-  
րելագործենք :

Երբոր մէկը չափէ գուրս կոպիտ  
կերպով կը խօսի , բան մը կը կար-  
դայ , ուրիշի հետ կը տեսնուի ,  
դիմացը կը կենայ կամ կը նստի .

պատճառը ոչ այնչափ ան է որ լաւ  
ընելուն կարողութիւն չունի , որ  
չափ ամօթալի ծովութիւնն է .  
ինքովնքը օրէ օր լաւցընելու և ու-  
րիշներուն պէտք եղած պատիւը  
տալու աշխատիլ չուզելն է :

Բայց երբոր գուն մարդավարու-  
թիւնը քեզի պարտք ճանչնաս , և  
միտքդ բերես որ իրաւցընէ պար-  
տական ենք այնպիսի կերպով շար-  
ժիլ որ մեր ներկայութիւնը պատիժ  
չըլլայ ուրիշի , հապա մանաւանդ  
ուրախութիւն ու բարիք , ան ա-  
ռենն ալ տարդի մարդկանց վրայ  
մի սրդողիր : Մտածէ որ երբեմն  
ազնիւ գոհարները ցեխոտ կ'ըլլան :  
Աւելի լաւ կ'ըլլար որ ցեխ շտես-  
նուելը վրանին , և սակայն ան գըժ-  
բաղդութեան մեջ ալ դարձեալ ի-  
րենք գոհար են :

Մեծ մարդավարութիւն է ան-  
խոնջ զուարթութեամբ համբերելք  
այնպիսի մարդկանց , ինչպէս նաև  
անթիւ անհամար նեղացուցիչ ու  
անխելք մարդկանց : Երբոր առիթ  
չունիս իրենց օգուտ մը ընելու ,

« ՀՅԱ »

կրնաս քովէդ հեռացընել զիրենք ,  
բայց ոչ երբէք այնպիսի կերպով  
պիտի հեռացընես որ հասկընան  
թէ չհաւնեցար իրենց : Ապա թէ  
ոչ , կամ ան է որ սրտերնին կը կո-  
տրի , կամ ան է որ քեզի դեմ ա-  
տելութիւն կ'ունենան :

ԳԼՈՒԽ ԻԹ .

ԵՐԱԽԻԳԱԳԻԳԱՆՑԻՒԽԱՆ :

Ուէ որ պարտական ենք ամե-  
նուն ալ գութև և սէր ցուցընել ու  
ամենուն հետ լաւ կերպով վա-  
րուիլ , մըշափ ևս առաւել այն  
զգացմունքներն ու վարմունքը պի-  
տի ունենանք անոնց որ մեզի սէր ,  
կարեկցութիւն , ներողամտութիւն  
ցուցուցեր են :

Մեր ծնողացմէ սկսեալ՝ մէկը  
չգտնուի որ գործքով կամ խօսքով  
մեզի սրտանց աղէկութիւն մը ըրած  
ըլլայ , և մնեք իրեն բարիքը գրեթէ  
ցիւենք :

Ուրիշներուն վրայ դատաստանն  
ընելու առեն կրնակք երբեմն անա-  
չառ ու անզգոյշ ըլլալ՝ առանց  
ծանր յանցանքի . բայց մէկն որ մե-  
զի բարիք մը ըրաւ՝ ալ չենք կրնար  
զանց ընել այն մտադրութիւնները  
որով պիտի նայինք որ սիրաը չկո-  
տրենք , ամեննեին զինքը չվշտացը-  
նենք , անունը կերպով մը չաւ-  
րենք , այլ մանաւանդ պատրաստ  
ըլլանք շուտ մը զինքը պաշտպանե-  
լու և միսիթարելու :

Չատը կան որ երբոր իրենց բա-  
րիք ընողը մեծ բանի տեղ կը գնէ  
(կամ անանկ կ'երեայ) իր ըրած ե-  
րախտիքը , կը սրդողին , աններելի  
տմարդութիւն կը համարին անոր  
ըրածը , և կ'ուզեն որ այն պատ-  
ճառաւ ազաա ըլլան երախտագի-  
տութեան պարտքէն : Չատը կան  
որ իրենց երախտիք ընդունած ըլ-  
լալուն վրայ վատութեամբ ամրէ  
նալով , շաա վարպետ են ենթա-  
գրելու թէ բարիք ընողը իր շահուն  
համար , փառամոլութեան համար ,  
կամ ուրիշ անարժան վախճանի մը

Համար ըրեր է . և կարծեն թէ  
անով իրենց ապերախտութիւնը  
կ'արդարանայ : Շատը կան որ կա-  
րողութիւն ունենան նէ՝ կը պա-  
տրաստուին երախտիքը ետ դարձը-  
նելու , որպէս զի երախտագիտու-  
թեան ծանրութենէն ազատին . ան  
ըրածնուն պէս՝ կարծեն թէ ալ  
անպարտ են , ու կը մոռնան երախ-  
տագիտութեան այնչափ պարտ-  
քերը :

Ապերախտութիւնը արդարացը-  
նելու համար գործածուած տմէն  
հնարքներն ալ փուժ են . ապե-  
րախտը վատ մարդ է . և աս վա-  
տութեան մէջ չի յնալու համար  
պէտք է որ երախտագիտութիւնը  
պակաս չդայ , հապա ամենայն  
կերպով առատ ըլլայ :

Թէ որ բարերարդ կը հպարտա-  
նայ քեզի ըրած աղէկութեանը  
վրայ . թէ որ քեզի հետ ուզած  
նկատման նքներովդ չվարուիր , թէ  
որ խիստ յայտնի ալ չերևնար թէ  
առանց շահասիրութեան ուզեր է  
քեզի բարիք ընել . զի՞նքը դատա-

պարտելը քեզի չիյնար : Վարա-  
դոյր մը ձգէ անօր իրաւ կամ կա-  
րելի պակասութիւններուն վրայ ,  
ու միայն իրմէ տեսած բարիքդ-  
մասածէ : Այն բարիքը միշտ մտա-  
ծէ , թէպէտ և դու փոխարէն հա-  
տուցումն ըրած ըլլաս , և հազար  
անգամ ալ աւելին հատուցած  
ըլլաս :

Կրնայ մարդ երբեմն երախտա-  
դէտ ըլլալ՝ ընդունած երախտագի-  
տութիւնը առանց իմացընելու ա-  
մենուն . բայց ո՛ր և իցէ ատեն որ  
խզմտանկքդ ըսէ քեզի թէ իմացը-  
նելը հարկաւոր է՝ ըլլայ թէ ցած  
ամըչկոտութեամբ մը ետ կենաս .  
խոստովանէ թէ երախտապարտ ես  
քեզի օգնող ձեռքին : Առանց վը-  
կայի շնորհակալութիւն ընելը՝ շատ  
անգամ ապերախտութիւն է . կը-  
ուէ Պլանշառ պատուական բարոյա-  
խօսը :

Միայն ան մարդը բարեկիբու ը-  
սուելու է որ ամենայն բարեաց  
համար , ինչուան խիստ պղտիկ բա-  
րեաց համար ալ երախտագէտ է :

Երախտագիտութիւնը հոգի է բարեպաշտութեան, որդիական սիրոյ, մտերմական սիրոյ, նաև սիրոյ մարդկային ընկերութեան՝ որ այնչափ օգուաներու և քաղցրութեանց պատճառ է մեզի:

Երախտագէտ ըլլալով այն ամենայն բարեաց համար որ յԱստուծոյ և 'ի մարդկանէ կ'ընդունինք, աւելի կը զօրանտնիք աս աշխարհիս նեղութիւններուն սիրով համբերելու, և աւելի դիւրաւ ներողամիտ կ'ըլլանք մեզի նման մարդկանց, ու կ'օգնէնք իրենց:

## ԳԼՈՒԽ Լ.

Խոնարհութիւն, չէ զանիւն,  
Անցիլալութիւն:

Հպարտութիւնն ու բարկութիւնը մարդավարութեան հետ չեն յարմարիր. անոր համար ով որ խոնարհութեան. ու հեղութեան չէ վարժած՝ մարդավար չէ:

ՅԱՅԻՆ ՀՅՈՒՅՆ

“թէ որ մէկ զգացմունք մը կայ  
 „որ անօվ ուրիշներուն նախա-  
 „տինք ընող արհամարհութիւնը  
 „կը փառանայ՝ խոնարհութիւնն է:  
 „Արհամարհութեան պատճառն  
 „ան է՝ որ մարդ ինքովնքը ուրիշ-  
 „ներուն հետ կը բազդատէ ու ա-  
 „նոնցմէ վեր կը գնէ . ուրեմն ի՞նչ-  
 „պէս կրնայ աս արհամարհանքը  
 „արժատ ձգել մէկ սրափ մը մէջ  
 „որ սորված է իր խեղճութիւն-  
 „ները մտածել ու ողբալ . իր ա-  
 „մէն աղէկութեանը տուող՝ զԱս-  
 „տուած ճանչնալ, հաւատալ թէ  
 „Աստուած զինքը չբռնէ նէ՝ կըր-  
 „նայ ամէն տեսակ չարեաց մէջ  
 „իյնալ, կըսէ Մանծոնի իր Բա-  
 րոյական ուղղափառ հաւափայ ըստուած  
 սքանչելի գրքին մէջ:

Կայէ որ անդադար սանձես  
 բարկութիւններդ, ապա թէ ոչ  
 դաժան ու հպարա կ'ըլլաս : Կըր-  
 նայ գտնուիլ նաև արդարացի բար-  
 կութիւն, բայց խիստ քիչ դի-  
 պուածներու մէջ : Ով որ ամէն  
 անդամ արդարացի կը կարծէ իր

ՅԱՅԻՆ

բարկութիւնը , նախանձաւորութեան դիմակով իր չարութիւնը կը ծածկէ :

Աս պակասութիւնը սոսկալի կերպով շատցած է : Քսան հոգւոյ հետ խօսէ առանձին , կը տեսնես որ անոնցմէ տասնըինը հոգին զատ զատ սրտերնին կը բանան քեզի ու կը պատմն իրենց իրաւացի նեղսրտութիւնն որ ունին մէկուն մէկալին դէմ : Ամէնքն ալ կարծես թէ կատղեր են անիրաւութեան դէմ՝ իրը թէ իրենք միայն արդար դժոնուէին աշխարհիս երեսը : Իրենց բնակած երկրին պէս անպիտան երկիր չկայ . իրենց ատենին պէս դէշ աաեն ոչ երբէք եղեր է . իրենց ըըրած բարեկարգութիւնները միշտ դէշ են . բարեպաշտութեան ու բարի վարուց վրայ խօսողը իրենց համար միշտ խարեբայ է . թէ որ հարուստին մէկը ոսկին չի վատներ՝ միշտ ադահ է . թէ որ յանկարծ մէկուն բարիք մը ընեն՝ անիկայ միշտ ապերախտ է : Վերջապէս ընկերութեան մէ-

ՅԱՅԻՆ ՀԱՅԻՆ

Ջի ամեն անձինքը անիծել՝ բաց 'ի  
հազիւ մէկ քանի բարեկամներէ՝  
ընդհանրապէս անպատմելի զուար-  
ճութիւն մը կ'երևնայ :

Աւելի ալ գէշը որն է . այն բար-  
կութիւնը , որ մէյմը հեռաւորաց  
վրայ կընեառուի՝ մէյմը մերձաւորաց  
վրայ կը թափուի , սովորաբար հա-  
ճոյ կ'երևնայ անոր որ անմիջապէս  
իրեն գէմ չէ : Կատաղի ու մէկը  
մէկալը խածնող մարդը շատ ան-  
դամ վեհանձն մարդ կը սեպուի ,  
այնպէս որ եթէ աշխարհս կառա-  
վարէր՝ դիւցազուն մը պիտի ըլլար :  
Անոր ներհակ՝ հեզ մարդը սովո-  
րաբար խեղճ ու անարդ մարդ կը  
սեպուի , իրբւ անկարող կամ թըմ-  
րած մարդ :

Խոնարհութիւնն ու հեզութիւ-  
նը փառաւոր առաքինութիւններ  
չեն , բայց դուն անոնցմէ մի բաժ-  
նութիր , վասն զի ամեն փառքէ ալ  
վեր են : Բարկառթեան ու հպար-  
տութեան իրիստ շատ ըլլալը՝ միայն  
աս կը նշանակէ թէ սէրն ու ճշմա-  
րիտ վեհանձնութիւնը իրիստ պակ .

սած են, և թէ ամէնքն ալ փառա-  
սիրութիւն մը ունին ուրիշներէն  
լաւ երենալու :

Միտքդ գիր որ խոնարհ ու հե-  
ղահոգի ըլլաս, բայց միանդամայն  
աս ալ հասկըցուր թէ ոչ անկա-  
րող ես և ոչ թմրած : — Ի՞նչ  
կերպով : Միթէ երբեմն համբե-  
րութիւնդ պիտի հատցնես ու  
անզգամին ժանիքդ պիտի ցուցը-  
նես . միթէ մէկն որ խօսքով կամ  
դրուածքով զբեզ կը զբարտէ՝  
անիկայ խօսքով կամ դրով վար  
պիտի զարնես : — Չէ . քու զըր-  
պարտիշներդ պատասխանի ալ ար-  
ժանի մի սեպեր, ու քանի մը մաս-  
նաւոր պարագաներէ դուրս (որ  
մէկիկ մէկիկ որոշելք անկարելի է)  
անզգամին դէմ համբերութիւնդ  
մի հատցներ . մի սպառնար իրեն,  
մի նախատեր զինքը : Քաղցրու-  
թիւնը երբոր առաքինսւթիւն է,  
և ոչ արիական զդացմունք ունե-  
նալու անկարողութիւն, միշտ ի-  
րաւունք ունի : Անիկայ աւելի  
դիւրաւ կրնայ ուրիշի ամբարտա-

ւանութիւնը խոնարհեցընել, քան  
թէ բարկասիրտ ու արհամարհոտ  
մարդուն կայծակներ թափող ճար-  
տասանութիւնը :

Ցուցուր միանգամայն թէ քու  
հեզութիւնդ ոչ ցածութիւն է և  
ոչ անկարողութիւն . աս բանիս  
համար ինքզինքդ ծանր բռնէ ան-  
զգամներուն գիմացը, անոնց չարու-  
թիւնները մի գովեր, անոնց քեզի  
հաւնելուն մի փափակիր, անոնց  
մեղադրանքներէն վախնալով քու  
բարեպաշտութիւնդ ու պատիւդ  
մի ձգեր :

Թշնամիներ ունենալդ մտածե-  
լու ինքզինքդ վարժեցուր, բայց  
անով մի խոռվիր : Մէկ մարդ մը  
չկայ որ ո՞րչափ ալ բարեգործ,  
պարզսիրտ, անմեղ ըլլայ՝ քանի մը  
թշնամի չունենայ : Նախանձը այն-  
պէս բնութիւն գարձած է քանի  
մը ողորմելի մարդկանց, որ աղէկ  
անուն ունեցող մարդու մը դէմ  
առանց արհամարհանք ու սուտ  
ամբաստանութիւններ ընելու՝ չեն  
կրնար կենալ :

Սիրտ ըրէ հեզահոգի ըլլալու ,  
ու սրտանց թողութիւն տուր այն  
խեղմերուն որ կամ վնաս կ'ընեն և  
կամ վնաս կ'ուզեն ընել քեզի :  
“ Թողութիւն տուր , չէ թէ եօթն  
անդամ եօթը հեղ , ըստ Փրկիչն  
մեր , հապա եօթանառուն անդամ  
եօթը հեղ , . այսինքն անսահման  
կերպով :

Մենամարտութիւններն ու ա-  
մէն տեսակ վրէժինդրութիւնները  
անվայել խենդութիւններ են : Ո-  
խակալութիւնը հպարտութեան ու  
ցածութեան խառնուրդ մըն է :  
Քեզի դէմ եղած անիրաւութեան  
մը ներելով կրնաս թշնամիդ բա-  
րեկամ դարձնել , աւրուած մար-  
դը ուղիղ մտածութեան դարձ-  
նել : Ո՞հ , ի՞նչ դեղեցիկ ու միի-  
թարական յաղթանակ է աս յաղ-  
թանակը . որչափ աւելի մեծ ու  
գերազանց է՝ քան թէ վրէժին-  
դրութեան սոսկալի յաղթանակ-  
ները :

Եւ թէ որ քեզի դէմ անիրա-  
ւութիւն ընող ու քեզմէ ներու մե-

դանողը անհաշտելի մնայ , ու զբեզ  
նախատելով ապրի ու մեռնի , դռն  
աղէկ ըլլալովդ ի՞նչ կորօնցուցիր :  
Ինքզինքդ վեհանձնութեան մէջ  
պահելու ուրախութիւնը ձեռք  
ձգեցիր , որ ամէն ուրախութենէ  
վեր է :

## ԳԼՈՒԽ ԼԱ .

Արիստիւն :

Միշտ արիութիւն . առանց ա-  
սոր առաքինութիւն չկայ : Արիու-  
թիւն պէտք է որ անձնահաճու-  
թեանդ յաղթես ու բարեգործ ըլ-  
լաս . արիութիւն պէտք է որ ծու-  
լութեանդ յաղթես ու ամէն պա-  
տուաւոր ջանքերուդ մէջ առաջ  
երթաս . արիութիւն պէտք է որ  
հայրենիքդ պաշտպանես ու տեղը  
գալուն պէս որ և իցէ մարդու տէր  
կենաս . արիութիւն պէտք է որ  
չար օրինակի ու անիրաւ ծաղկա-  
ծութեան գէմ դիմանաս . արիու-

Թիւն պէտք է որ հիւանդութիւն  
ու ամէն աեսակ վիշտ և նեղու.  
Թիւն քաշեա՝ առանց վատ գան-  
գատներու . արիութիւն պէտք է  
որ անդադար ետևէ ըլլաս այն կա-  
տարելութեան՝ որտւն հասնիլը կա-  
րելի բան չէ աս աշխարհիս վրայ .  
բայց թէ որ հասնելու չաշխատինք ,  
Աւետարանին վսեմ իմաստին ըսա-  
ծին պէս՝ մեր ամէն ազնուութիւնը  
կը կորսնցընենք :

Որչափ ալ սիրելի ըլլան քեզի  
քու ժառանգութիւնդ , պատիւդ ,  
կեանկդ , միշտ պատրաստ եղիր ա-  
մէնն ալ զոհելու պարտքերուդ կա-  
տարմանը՝ թէ որ այնպէս հարկ ըւ-  
լայ : կամ ան է որ մարդս աւելի  
յանձն պիտի առնէ աս կերպով  
ինքզինքը ուրանալ , ու ամէն եր-  
կրաւոր բարիքներէ հրաժարիլ՝ քան  
թէ անոնց կապուելով անիրաւ ու  
անզգամ ըլլալ . կամ ան է որ մար-  
դըս ոչ միայն դիւցազն չէ , այլ նաև  
հրէշ կրնայ դառնալ . “ Վասն զի  
,, ոչ երբէք կրնայ մէկը արդար ըւ-  
,, լալ՝ քանի որ մահուընէ . ցաւէ .

,, պքսորանքէ , կարօտութենէ կը  
 ,, վախնայ , կամ թէ ասոնց ներ-  
 ,, հակ եղած բաները արդարու-  
 ,, թենէն վեր կը դնէ ,, կ'ըսէ Կի-  
 կերոն : \*

Անցաւոր բարիքներու վրայ չփա-  
 պուած սրառվ ապրիլը , ոմանց ա-  
 նանկ կ'երևնայ թէ խիստ վայրենի  
 ու անդործագրելի խրառ է : Եւ  
 սակայն Ճշմարիալ առ է որ ինչուան  
 որ այն բարիքներուն վրայ անտար-  
 բեր աչքով մը չնայինք՝ ոչ ինչպէս  
 որ պէտք է նէ ապրիլ կը գիտնանք ,  
 և ոչ մեռնիլ :

Արիութիւնը մարդուս սրտին  
 ոյժ պիտի տայ ամենայն առաքի-  
 նութեան ձեռք զարնելու . բայց  
 նայէ որ չափը անցնելով յանդըդ-  
 նութիւն ու կատաղութիւն չդառ-  
 նայ :

Անոնք որ կարծեն կամ կարծել  
 կը ձեւցընեն թէ արիութիւնը հե-  
 ղութեան հետ չկրնար յարմարիլ .  
 անոնք որ վարժած են սանկ կ'ընեմ

\* ՑՂ. Պատշ. Գիրք Բ. ԳԼ. Բ. :

նանկ կ'ընեմ ըսելով մեծ մեծ ջար-  
դելու, կոփւ ընելու, խռովութեան  
ու արիւնհեղութեան ծարաւ ցու-  
յընելու, 'ի չարն կը գործածեն այն  
սրտի ու ձեռքի ոյժն որ Աստուած  
տուեր է իրենց մարդկային ընկե-  
րութեան օգտակար ու բարի օրի-  
նակ ըլլալու համար : Եւ սովորա-  
բար ծանր վտանգներու մէջ ասոնք  
աւելի վախսկոտ կը գտնուին . իրենք  
զիրենք ազատելու համար կրնան  
ինչուան իրենց հայրն ու եղբայր-  
ները մատնել : Զօրքի մը մէջէն ա-  
մենէն առաջ ձգող փախչողները  
անոնք են՝ որ իրենց ընկերներուն  
երեսին գոյնը նետած տեսնելով  
ծագք կ'ընէին, ու թշնամւոյն վրայ  
նախատական խօսքերով կը իրոխ-  
տային :

## ԳԼՈՒԽ ՎԵՐՁԻՆ

ԿԵՆաց վրա, համարում, և մեռնելու  
արիստիկան :

Չատ գրքեր կան որ մարդուս  
բարոյական պարտքերուն վրայ շատ  
աւելի ընդարձակ ու փառաւոր  
կերպով կը խօսին . ես ; ով պատա-  
նի , միտքս դրի որ քեզի պղտիկ  
դասաւոեար մը ընծայեմ որ անոնք  
ամէնն ալ համառօտ կերպով մը  
միտքդ ձգեն :

Հիմա աս ալ աւելցրնեմ որ այն  
պարտքերուն ծանրութենէն պէտք  
չէ վախնանք . ծոյլ ու վատ մար-  
դիկներուն միայն է որ անտանելի  
կ'երևնան : Մենքյօժարութիւն ու-  
նենանք աղէկ ըլլալու , կը տեսնենք  
որ ամենայն պարտուց մէջ գաղտնի  
գեղեցկութիւն մը կայ որ զմեզ կը  
հրաւիրէ զինքը սիրելու . կ'իմա-  
նանք որ զարմանալի զօրութեամբ  
մը ուժերնիս կ'աւելնայ՝ քանի որ

առաքինութեան խորտուքորտ ճամբուն մէջ առաջ երթանք . կը հասկընանք որ մարդս ի՞նչ որ կը կարծուի անկէց շատ աւելի է , միայն թէ ուզէ , ու զօրաւոր կերպովուզէ իր վախճանին բարձր նպատակին հասնիլ . որ է ամենայն անարդյօժարութիւններէ մաքրուիլ , աղէկները վերջի աստիճանի ջանքով ՚ի գործ դնել , և աս կերպով արժանի ըլլալ յաւիտեան ժառանգելու զԱստուած :

Սիրէ կեանքդ . բայց անոր համար մի՛ սիրեր որ հասարակ հեշտութիւններ ու խեղճ փառասիրութիւններ վայելես : Սիրէ կեանքը՝ մէջը եղած հարկաւոր , մեծ և աստուածային բաներուն համար : Սիրէ կեանքդ , վասն զի առաքինութեան ասպարէզ մըն է՝ Աստուծոյ սիրելի , Աստուծոյ փառացը պատճառ . մեզի ալ փառաց և օգուաներու պատճառ : Սիրէ կեանքը՝ թէպէտ և շատ վշտեր ալ ունենայ , մանաւանդ թէ այն վշտերուն համար ալ , վասն զի անոնք

Են որ մարդուս կեանկը կ'ազնուացնեն, անոնք են որ կը բսղբոջեն, կ'աճեցնեն ու պտղաբեր կ'ընեն մարդուս հոգւոյն մէջ վեհանձնական մտածութիւններն ու ընտիր ընտիր յօժարութիւնները :

Այս կեանքս որ այնչափի համարում պիտի ունենաս վրան՝ մի մոռնար որ քիչ ատենի համար տրուած է քեզի : Նայէ որ չափազանց զուարձութիւններու չմսխես : Այնչափ ուրախութիւնը միայն ըրէ, որչափ որ հարկաւոր է քու առողջութեանդ և ուրիշի մսիթարութեանը համար : Մանաւանդ թէ քու ուրախութիւնդ մասնաւոր կերպով քու պարտքերդ լաւ կատարելուն վրայ ըլլայ . որ են՝ ուրիշներուն վեհանձնական եղբայրութեամբ ծառայել, Աստուծոյ որդիական սիրով ու հնազանդութեամբ ծառայել :

Վերջապէս աս կերպով կեանքդ սիրէ, բայց գերեզմանդ ալ մտածէ որ քեզի կը սպասէ : Մեռնելու հարկը մտածել չուզելը՝ ազէկ

ըլլալու ջանքին վնաս կ'ընէ : Չըլլայ  
թէ քու յանցանքովդ այն ահաւոր  
վայրկեանը շուտով հասցընես . բայց  
միանգամայն չըլլայ թէ վատու .  
թեան համար ուզես անիկայ քեզ-  
մէ հեռու բռնել : Կեանքդ դիր ու-  
րիշներուն փրկութեանը համար ,  
թէ որ հարկաւոր է , մանաւանդ  
հայրենեացդ փրկութեանը հա-  
մար : Ի՞նչ տեսակ մահ ալ պա-  
հուած ըլլայ քեզի՝ պատրաստ եղիր  
քաջութեամբ ընդունելուև չաւա-  
տոյ ամենայն սրբութեամբն և ու-  
ժովը սուրբ մահ ընելու :

Այս ամենայն խրատներս պա-  
հելով կ'ըլլաս իրաւցընէ ընտիր  
մարդ , ընտիր քաղաքացի , աս բա-  
ռերուն ամենավսեմ իմաստներուն  
նշանակութեանը պէս . օդուակար  
կ'ըլլաս ուրիշներուն , ու ինքինքդ  
երջանիկ կ'ընես :



## ՑԱՆԿ

Յառաջաբան . . . . .	5
Մատենագիրն . . . . .	9
ԳԼ. • Ա. • Պարտքին հարկաւորութիւնն ու պատուականութիւնը . . . . .	11
ԳԼ. • Բ. • Աէր ճշմարտութեան .	14
ԳԼ. • Գ. • Աստուածպաշտութիւն . . . . .	20
ԳԼ. • Դ. • Աստուածպաշտութիւն: — Քանի մը վկայութիւններ . . . . .	24
ԳԼ. • Ե. • Հաւատաց վրայ առաջադրութիւն . . . . .	32
ԳԼ. • Զ. • Եղբայրափրութիւն կամ Մարդափրութիւն .	37
ԳԼ. • Է. • Մարդուս վրայ լաւ համարմանք . . . . .	43

ԳԼ. Ը. Աէր հայրենեաց . . .	50
ԳԼ. Պ. Շշմարիտ հայրենա-	
սէր . . . . .	57
ԳԼ. Տ. Որդիկական սէր . . .	60
ԳԼ. Ժ. Ծերոց և նախորդաց	
մեծարանք . . . . .	67
ԳԼ. Ժ. Եղբայրական սէր .	74
ԳԼ. Ժ. Բարեկամութիւն .	79
ԳԼ. Ժ. Ռւամունք . . . . .	87
ԳԼ. Ժ. Վիճակի ընտրու-	
թիւն . . . . .	94
ԳԼ. Ժ. Արտի անհանդատու-	
թեանց գէմ . . . . .	98
ԳԼ. Ժ. Զղջումն և Ռւզու-	
թիւն . . . . .	103
ԳԼ. Ժ. Ամուրի կեանք . . .	108
ԳԼ. Ժ. Պատիւ կանանց . .	115
ԳԼ. Դ. Պարաւելի սէր . .	123
ԳԼ. Դ. Աղջկանց ու ամուս-	
նացելոց մեծարանք . . .	127
ԳԼ. Դ. Ամուսնութիւն . . .	132
ԳԼ. Դ. Հայրական սէր : —	
Տղոց վրայ սէր . . . .	140
ԳԼ. Դ. Հարսառութիւն . . .	144
ԳԼ. Դ. Դժբաղժներու վրայ	
գութ . Բարերարութիւն .	152

ԳԼ. • ԻԷ. • Գիտութեան յարդը	
Տանչնալ . . . . .	161
ԳԼ. • ԻՅ. • Մարդավարութիւն. 167	
ԳԼ. • ԻԹ. • Երախտագիտութիւն . . . . .	171
ԳԼ. • Լ. • Խոնարհութիւն, չեզութիւն . . . . .	175
ԳԼ. • ԼԸ. • Արթութիւն . . . . .	182
ԳԼ. • ԼԲ. • Կենաց վրայ համարում, և մեռնելու արթութիւն . . . . .	186



